



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ՅՅԻՂ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԴԱԻԹԵԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒԹԵԱՆ

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂԶ ԴԱՍԸՆԹԱՅԲ

ՀԱՄԱԿԵԴՐՈՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

# ՆՈՐ ԴՊՐՈՑ

Բարոյագիտութիւն, Բաղաք. Կրթութիւն,  
Պատմութիւն, Աշխարհագրութիւն, Թուաբանութիւն,  
Գիտական Ուսումներ, Մայրենի լեզու

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ջ Ա Ր Դ

Տարրական Ընթացք

Ե. ՊՐԱԿ

ԳԻՐԵ ԱՇԱԿԵՐՏԻՆ

اشبهو مكتب جديد نام اثر معارف نظارت جليله سنك في ۲۰ شباط سنه ۱۳۱۵ تا ۱  
و ۴۵ نومروى رخصتنامه سيله و سبباط داوديان معرفتيله ترتيب

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՍՄԲԱՏ ԴԱԻԹԵԱՆ

1901

491.99-8

7-23

29 MAR 2013


8206

491 99-8

1 005-10

7-23

# ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹԻՒՆ



Մ

## ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ



II. ԽՍՏԱԿՑՈՒԹԻՒՆ. — Բարի գործեր սիրելու է. —  
Արդար կ'ըսուի այն մարդը որ աղէկ գործերը կը սիրէ  
և ուրիշներուն իրաւունքը կը յարգէ :

Գեղամ դեռ ութը տարեկան էր : Կիրակի օր մի  
եկեղեցիէն կը դառնար , ճամբուն վրայ տեսաւ խեղ-  
ճուկ պղտիկ տղայ մը՝ հին ու մաշ հագուստներով , բո-  
պիկ՝ որ իրեն կը նայէր : Գեղամին սիրտը ցաւ զգաց :  
Անմիջապէս միտքը եկաւ որ նախորդ օրը իր հայրը  
քառսուն փարանոց մը տուած էր իրեն , հանեց քառ-  
սուննոցը՝ պղտիկին ձեռքը դրաւ , « Գնա՛ , ըսաւ ,  
հաց ու պանիր առ , կե՛ր , ետքը մեր տունը եկուր » :  
Պղտիկին սորվեցուց իրենց տունը , երբ անի եկաւ ,  
Գնաց աղաչեց իր մօրը որ իր հին վերարկուն այն  
աղքատ տղին տայ : Գեղամին մայրը ուրախացաւ որ  
իւր տղան այսպէս բարի բաներ կ'ընէ , գրկեց զայն ,  
համբուրեց և վերարկուն տուաւ որ խեղճ տղին տանի :

643  
640

Հայրը խմացաւ տղուն այս ըրածը , կանչեց զանի  
իւր քով և ըսաւ . « Ապրի՛ս , տղա՛ս , հի՛մա կը հաս-  
կընամ որ դուն աղէկ սիրտ ունիս , դուն արդար մարդ  
մը պիտի ըլլաս : Ես շատ ուրախ եմ որ դուն քու  
ստակդ , փոխանակ մրգեղէնի կամ խաղալիկի տալու ,  
աղքատի մը տուիր » :

ՆՈՐ ԴՊՐՈՅ 50 պրակ



1. Առած. Երբ ուրիշներ երջանիկ ընե՛ք. դո՛ւք ալ երջանիկ կ'ըրջա՛ք:

2. Առած. Որչափ կարելի է, շուտով ընկա՛ւ քաւրի՛ք մը, սպասելը աղէկ չէ:

Չ. ԽՍՏԱԿՑՈՒԹԻՒՆ. — Կանոնաւոր աշխատութիւն. — Պօղոս սովորութիւն ըրած էր, ամէն օր ճիշտ որոշուած ժամուն դպրոց կը հասնէր ու իր դասերը ժամանակին կը պատրաստէր: Իր ընկերը Մինաս, որ իրմէ աւելի ճարպիկ, աւելի սրամիտ էր ու ամէն դասի մէջ առաջին, շատ անկանոն կ'երթար դպրոց և ուզած ատենը կ'աշխատէր, չուզած ատենը գրքին վրայ անգամ չէր նայիր:

Պօղոս իր դասերը պատրաստելէ առաջ բան մը չէր ըներ, գիշեր ցորեկ իր հոգը անոնք էին: Այսպէս անցաւ ամբողջ տարին. այն ատեն տեսնուեցաւ որ Պօղոս, թէեւ Մինասէն տկար, բայց շատ մը դասերու մէջ անկէ աղէկ թիւ առած էր: Այսպէս շարունակեց Պօղոս, միշտ կանոնաւոր աշխատեցաւ և եկաւ օր մը որ դասարանին առաջինն եղաւ. իսկ Մինաս չորրորդ, հինգերորդ ինկաւ:

Պօղոս երբ մեծցաւ, դպրոցէն դուրս ալ այսպէս կանոնաւոր շարունակեց և օր մը յաջողեցաւ հարուստ ու շնորհքով մարդ մ'ըլլալ: Իսկ Մինաս, իր անկանոնութեան երեսէն, միշտ մնաց անկանոն վիճակի մէջ, օր մը դրամ ունէր, օր մը չունէր, օր մը աղէկ էր, օր մը գէշ:

3. Առած. Կանաչ կանաչ աշխատելու քայց կանոնաւոր աշխատելու է:

Յ. ԽՍՏԱԿՑՈՒԹԻՒՆ. — Ընկերներու նկատմամբ արդարադատ ըլլալու է. — Ես տեսած եմ որ պզտիկ տղաք-

ներն ալ իրարու հետ բարեկամութիւն կը կազմեն, մէկը կը սիրեն ուրիշ մը չեն սիրեր: Ի՞նչ է ասոր պատճառը: Օրինակի համար սա Գրիգորը, ամէն տղայ կը սիրէ զինք և պէտք է որ սիրէ, որովհետեւ աշխատասէր է ու բարի. բայց ձեր մէջը մէկ երկու չար տղաքներ ալ կան (որոնց անունը չեմ ուզեր տալ), մէկը չի սիրեր զանոնք: Այո՛, պէտք է աղէկ ճանչնալ բարին ու չարը, ազնիւ տղան ու նախանձոտ տղան: Սիրեցէ՛ք այն տղաքները որ բարի ու աշխատասէր են, եթէ անոնք աղքատ ըլլան, օգնեցէ՛ք անոնց: Բայց հարկաւ չար ու անպիտան տղայ մը աղէկ տղու մը պէս չի սիրուիր: Ուրեմն պէտք է ճանչնաք ձեր ընկերը, հասկնաք անոնց աղէկ ու գէշ կողմերը, և անոր համեմատ վարուիք: Այն ատեն կ'ըսուի որ դուք արդարադատ էք, այսինքն արդարութիւն կը ճանչնաք:

4. Առած. Աղէկ ընկերները միշտ սիրելու եւ յարեցնու է:

5. Առած. Ընկերի մը առաջինութեան համար նախանձելու չէ՛, ընդհակառակն՝ ուրախանալու է:

Գ. ԽՍՏԱԿՑՈՒԹԻՒՆ. — Մարդ մը առած խօսք յարեցնու է. — Այո՛, ինչ խօսք որ կուտաք, պէտք է կատարէք զայն: Խօսք տալէ առաջ աղէկ մը խորհեցէ՛ք, կրնա՞ք ընել թէ ոչ: Եթէ կրնաք, խօսք տուէք, եթէ ո'չ՝ մի՛ տաք: Օրինակի համար, ձեր մէկ ընկերին խօսք կուտաք որ կ'իրակի այս ինչ ժամուն եկեղեցի դաք զինքը գտնէք, պէտք է անպատճառ դաք, անձրեւ ըլլայ, ցուրտ ըլլայ, պէտք չէ ետ մնաք: Գիտէ՞ք ի՛նչ ամօթ բան է, ընկերը սպասցընել ու չի գալ: Մէկէ մը տասը փարա փոխ կ'առնէք ու խօսք

կուտաք որ երկու օրէն տաք, անպատճառ երկու օրէն տալու էք:

Ձեզի պատմութիւն մ'ընեմ որ զարմանաք: Ատե- նով հոովմայեցի զօրավար մը իր թշնամիներուն ձեռքը գերի կ'իյնայ: Թշնամիները իրեն կ'ըսեն զոովմ երթայ և զիրենք իրարու հետ հաշտեցընէ եթէ յաջողեցաւ աղէկ, ա՛լ ազատուած է ինքը, եթէ ոչ՝ պէտք է որ ետ դառնայ: Մարդը Հոովմ կ'երթայ, բայց փոխանակ հաշտեցրնելու, աւելի՛ կը գրգռէ իր հայրենակիցները և նորէն ետ կը դառնայ թշնամիներուն քով, որոնք զինքը սոսկալի տանջանքներով կը մեռցընեն: Տեսէ՛ք, աս մարդը իր հայրենի քաղաքը երթալէ յետոյ, եթէ ուզէր ետ չէր դառնար, բայց խօսք է տուեր զխտէր որ զինքը պիտի մեռցընեն, իր խօսքը պահելու համար ետ դարձաւ:

6. Առած. Խօսք սայե առաջ աղէկ մտածե քե պի- տի կրնա՞ս ընել, որովհետեւ խօսք սայր կը նմանի պարսֆի մը եւ պարկեշտ մարդը անպատճառ իր պարսֆը կը վճարէ:

5. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Ուրիշի պատիւը յարգելու է. — Պատիւէն աւելի թանկագին բան չկայ: Պէտք է որ մարդ մը ինչպէս որ կը պահէ իր պատիւը, այնպէս ալ խնայէ ուրիշներուն պատիւը: Շատ անգամ մարդ պղտիկ կատկած մը կ'ունենայ ուրիշի մը վրայ ու կըսիսի այդ մարդուն վրայ գէշ խօսիլ: Աղէկ բան չէ ասի, որովհետեւ կրնայ ըլլալ որ սխալինք:

Տանտիկին մը օր մը կը նշմարէ որ իր տունէն շարունակ կերակուրի պնակներ, արծաթէ դգալներ կը պակսին: Կ'իմացընէ իր էրկանն ալ, երկուքն ալ սպասուհիին վրայ կատկած կ'ունենան: Երբ սպասուհիին կը հարցընեն, անի երգում կ'ընէ որ ինքը գո-

ղութիւն չ'ըներ: Քանի մ'օր նորէն ամաններ կը գող- ցուին: Տանտէրը ինքն իրեն կ'ըսէ որ անպատճառ սպասուհիին ըլլալու է, կը բողբէ և բանտը դնել կուտայ զայն: Ասոր վրայ երկու ամիս կ'անցնի: Օր մ'ալ տունը մաքրած ժամանակ, պնակներն ու ար- ծաթ դգալները կը գտնեն մառանին անկիւնը՝ հին կողովի մը տակ դրուած: Կը հասկցուի որ տանը տղաքները այս խաղը խաղացած են միամտաբար: Տան տէրը բանտ կը վազէ, աղջիկը կը հանէ անկէ և կ'ուզէ անոր շատ մը ստակ տալ, բայց անօգուտ: Խեղճ սպասուհիին սրտի ցաւէն խելքը կորսնցուցած, խենդեցած էր:

7. Առած. Մի՛ բանքաւեք ձեր ընկերները:

8. Առած. Միևակ չար տղան գեշ կը գրուցէ իր ընկերներուն վրայ:

6. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Ուրիշի արգելք ըլլալու չէ. — Սահրատ անհանդարտ, խաղացող, խնդացող տղայ մըն էր: Դասի ատեն մտիկ ընել չէր ուզեր. աս հե- ըրիք չէ, իր ընկերներուն ալ արգելք կ'ըլլար, մէկուն գիրքը կը քաշէր, ուրիշի մը գրիչը կը խլէր, եր- բորդի մը թեւին կը զարնէր: Սահրատի այս վար- մունքը զգուելի էր: Օր մը երբ այսպէս արգելք կ'ըլլար, իր ընկերներէն մէկը ըսաւ. « Մեզմէ ի՞նչ կ'ուզես, եղբայր, դուն կը սորվիս կամ չես սորվիր, մենք բան մը կ'ըսե՞նք. դուն կը խաղաս, կը խըն- դաս՝ մենք արգելք կ'ըլլա՞նք: Ի՞նչ իրաւունքով մեր ժամանակը կը կորսնցընես. դուն ազատ ես քու ու- զածդ ընելու: Մենք կը կարդանք, կը գրենք, մտիկ կ'ընենք, դուն ալ կը խաղաս, կը խնդաս: Դուն քեզի՛ մենք մեզի՛ »: Սահրատ բարկացաւ այս յանդիմանու- թեանը համար, բայց չհամարձակեցաւ խօսիլ և այն օրէն, ա՛լ ուրիշներուն արգելք չեղաւ:

9. Առած. Պարկեշ մարդիկ իրարու ազատութիւնը կը յարգեն :

Ծ. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Համբերութիւն. — Մարդ մը ի՛նչ որ իր միտքը դնէ, անոր կը հասնի, եթէ շարունակ աշխատի ու համբերէ: Օր կուգայ որ ձախորդութիւն մը կուգայ վրան, պէտք չէ յուսահատի, համբերելու է. յաջող օրեր ալ կուգան, յաջող գործեր ալ:

Տեսէ՛ք, երկրագործը՝ աշնան՝ ցորենի հատիկը կը ցանէ: Ան կը մնայ հողին մէջ ամբողջ ձմեռը և գարնան կը ծլի: Հաւ մ'երեք շարաթ՝ շարունակ թուխս կը նստի հաւկիթներուն վրայ, մինչեւ որ վառեակները կեանք առնեն և կճեպը կոտրելով դուրս դան: Ըսել է թէ բնութեան մէջ ամէն բան կամաց կամաց և համբերելով ձեռք կը բերուի:

Կարելի է որ ձեզմէ մէկը կ'ուզէ քանի մը լեզու սորվիլ, ուրիշ մը կ'ուզէ նշանաւոր գրող մ'ըլլալ: Շտապելու չէ, յուսահատելու ալ չէ: Ուշիկ ուշիկ կը սորվիք, ամէն օր, ամէն ամիս, ամէն տարի բան մ'աւելի կը սորվիք, միշտ համբերելով, և կուգայ օր մըն ալ որ ձեր ուզածին պէս քանի մը լեզու սորված էք, կամ նշանաւոր գրող մը եղած էք:

10. Առած. Կաթիլ կաթիլ ինկող ջուրը քարը կը ծակէ:

11. Առած. Ամեն բարիք, ամեն ուսում հաւրե-րութեամբ կը ստացուի:

Տ. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ. — Փափկանկատութիւն. — Հեղինէ դեռ ութը տարեկան էր, երբ իրենց թաղին աղջիկներու վարժարանը գնաց, զինքը առաջին դասարանը դրին: Հեղինէ շատ աղէկ շրջագրեստ մը հագած էր և իր ոսկեգոյն մագերուն վրայ մետաքսէ կապոյտ ժապաւէն մը դրած էին: Հեղինէ տեսաւ որ իր ըն-

կերուհիներուն մեծ մասը աղէկ հագուած չէին և շարունակ զինքը կը դիտէին: Իրիկունը, երբ տուն դարձաւ, ըսաւ մօրը. «Մա՛յր, սա ժապաւէնը հանէ՛ մաղերէս, ուրիշ մը տուր, սա շրջագրեստն ալ թող մնայ՝ կիրակի օրերը կը հագնիմ»: — Ինչո՞ւ համար աղջի՛կս, հարցուց մայրը զարմանքով: — Ա՛խ, մա՛յր, պատասխանեց Հեղինէ, չէ՛ս գիտեր ի՛նչ կ'ըլլայ սիրտս: Ընկերուհիներս ամէնքն ալ ինձի պէս հագուած չեն, շարունակ զիս կը դիտեն, կարելի է որ անոնք չեն կրնար ինձի պէս հագուիլ և կը նախանձին իմ վրայ, կարելի է կը ցաւին որ իրենց հայրը այնչափ ստակ չունի որ իրենց ալ մետաքսէ կապոյտ ժապաւէն առնէ, ես չեմ ուզեր որ անոնց սիրտը ցաւի:» Մայրը շատ յուզուեցաւ և հետեւեալ օրը հասարակ շրջագրեստ մը հագցուց աղջկանը ու սովորական ժապաւէն մը դրաւ անոր մագերուն մէջ:



ԱՄՓՈՓՈՒՄ ՀԻՆԳԵՐՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ

Եթէ կ'ուզենք արդար ըլլալ, պէտք է ուղիղ ըլլանք և բարի գործերը սիրենք: Ինչ որ մեր ծնողքը, մեր ուսուցիչները մեզի կը յանձնարարեն, պէտք է ճշտութեամբ կատարենք որովհետեւ կանոնաւոր աշխատութեամբ միայն կրնանք մեր ուզածը ձեռք բերել: Աղէկ ճանչնալու է ընկերները և բարիները աւելի սիրելու, աւելի յարգելու է: Երբ խօսք տուած ենք, պէտք է մեր խօսքը յարգենք. եթէ հարկ ըլլայ ամէն նեղութիւն կրելու է ստախօս չելլելու համար: Պէտք է զգոյշ ըլլալ և բնաւ գէշ չզրուցել մեկու մը վրայ, որովհետեւ կրնայ ըլլալ որ այն մարդուն պատիւը կոտրենք անիրաւ տեղ: Ազնիւ տղայ մը բնաւ ուրիշին արգելք չըլլար: Ուրիշին գործը, հանգստութիւնը և անձնիշխանութիւնը չի խանգարեր: Ամէն բանի մէջ փափկանկատ և համբերող ըլլալու է:

# ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

1. ԴԱՍ. — ԱԶԳԱՅԻՆ — ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ  
ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Պատրիարքարանի իրաւասութեան տակ են վանքերը, եկեղեցիները, դպրոցները եւ ուրիշ բարեգործական հաստատութիւնները, որոնք կը մատակարարուին ժողովրդին նուէրներով:

2. Վանքեր. — Կրօնական կեդրոններ են վանքերը ուր կը պատրաստուին միաբաններ: Կան որ ժառանգաւորներու դպրոց ունին, ինչպէս էջմիածին, Երուսաղէմ, Սիւս, Արմաշ, եւլն. Ունին վանահայր եւ վանական ժողովներ:

3. Եկեղեցիներ. — Պոլսոյ թաղերուն մէջ ու դաւառները կան բազմաթիւ հայ եկեղեցիներ:

Պոլսոյ եկեղեցիներն ունին Քարոզիչներ եւ Գաւառները՝ Առաջնորդներ որ Պատրիարքի փոխանորդ են ու Իսարեի ժողովներու մէջ ալ աթոռ ունին, ըստ պետական օրէնքի: Առաջնորդները կը նախագահեն Գաւառ. ժողովներու եւ Թաղ. Խորհուրդներու (Տէս Դ. պրակ էջ 11—12, Դաս 4):

4. — Պոլսոյ մէջ է Ս. Փրկչի հիւանդանոցը որ կը կառավարուի յատուկ Հոգաբարձութեան մը ձեռք: Հոն կը պատասպարուին հիւանդներ, ծերեր, որբեր եւլն: Վեհ. Կայսրը շնորհած է առօրեայ 600 օխա հաց եւ 150 օխա միս:

Հիւանդանոցը հաստատած է Գաղազ Ամիրան ասկէ 70 տարի առաջ:

5. — Ամէն եկեղեցի ունի իր յարակից թաղային վարժարանը որ կը կառավարուի հոգաբարձութիւններու ձեռք: Կեդր. Ուսումն. Խորհուրդը կուտայ կըրթական ուղղութիւնը եւ ամէն աշակերտ կամ աշակերտուհի թոշակ կը վճարէ:

Կան նաեւ մասնաւոր վարժարաններ:

1. — Որո՞ւ իրաւասութեան տակ են Ազգ. հաստատութիւնները: 2. — Ի՞նչ է վանքը: 3. — Եկեղեցիներուն քարոզիչներն ու Առաջնորդները ի՞նչ պաշտօն ունին: 4. — Հիւանդանոցը ո՞վ կը կառավարէ: 5. — Ո՞վ կը կառավարէ թաղային վարժարանները: — Ի՞նչ կ'ընէ Ուսումն. Խորհուրդը:

2. ԴԱՍ. — ՎԱՐՁԱԿԱՆ — ԴԻՒԱՆԱԿԱՆ ՍԿՁԲՈՒՆՔՆԵՐ

1. Ամէն ժողով համարատու է զինք ընտրող մարմինին, օրինակ Տեսուչ խորհուրդները (Տնտեսական, Ուսումնական եւլն.) որ Խառն ժողովէն կամ Վարչութեանէն կ'ընտրուին, տարուէ տարի իրենց գործառնութեանց հաշիւը կուտան Վարչութեան:

2. Ժողովներու որոշումները այն ատեն օրինաւոր են երբ մեծամասնութեամբ կը տրուին:

3. Տեսուչ Խորհուրդներու անդամները ամսաթոշակ չեն ստանար, ճրի կը պաշտօնավարեն եւ երկու տարին անգամ մը կը վերընտրուին Ազգ. Վարչութեան հետ:

4. Ամէն խորհուրդ կամ ժողով ունի Ատենապետ մը որ կը հսկէ խորհրդակցութիւններուն, վիճաբանութիւնները կը վարէ, կարծիքները կը հաւաքէ եւ տրուած որոշումները կ'ամփոփէ: Ատենադպիր մը որ վիճաբանութիւնները կը գրէ արձանա-

գրութեան տոմարին մէջ, եւ տրուած որոշումներուն համեմատ, պէտք եղած նամակները կը գրէ: (Այդ նամակները պէտք է կրեն Ատենապետին ու Ատենադպրին ստորագրութիւնները եւ ժողովին կնիքը:)

Գանձապետ մը, եթէ ժողովը դրամական գործ ունի, նոյնպէս եւ Հաշուակալ մը եւ Անդամներ կամ Խորհրդականներ:

5. Վարչութեան կամ ժողովի մը կողմէ գրուած նամակները կը կոչուին պատճօնագիր:

6. Ի հարկին, թուականոր գրագիր մը կը կատարէ գրի աշխատութիւնները:

7. Ժողովին գումարումը կ'ըսուի ցիս:

Նիստը սկսելու համար, Ատենապետը Ասեանք բաց է կ'ըսէ, եւ կը սկսին Օրակարգին մէջ եղած խնդիրներուն վրայ խօսիլ: Օրակարգ կ'ըսեն այն ցուցակին որ կը պարունակէ վիճաբանութեան նիւթ Ըլլալիք խնդիրները:

1.— Տեսուչ Խորհուրդները որո՞ւ համարատու են: Ի՞նչ ըսել է համարատու եւ համարառու: 2.— Որոշումները ե՞րբ օրինաւոր են: Ի՞նչ ըսել է մեծամասնութիւն: 3.— Տեսուչ Խորհուրդներուն անդամները թոշակ կ'առնե՞ն: Քանի տարին անգամ մը կ'ընտրուին: 4.— Ժողովները ի՞նչ տեսակ անդամներ կ'ունենան: Ի՞նչ կ'ընէ Ատենապետը, իսկ Ատենադպիրը: Գանձապետը: Հաշուակալը: Խորհրդակա՞նը: 5.— Ի՞նչ ըսել է պաշտօնագիր: 6.— Ի՞նչ կ'ընէ գրագիրը: 7.— Ի՞նչ ըսել է նիստ եւ ի՞նչպէս կը կազմուի: Ի՞նչ է օրակարգ ըսուածը:

3. ԴԱՍ. — ԵՆՈՒՆԴ, ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆ, ՄԱՀ

1. Ինչպէս տեսանք, (Բ. Պրակ, 3 Դաս, էջ 12-13) ձեռնդները կը գրուին Թաղ. Խորհրդի Արձանագրու-

թեան տետրակը եւ Օսմանէի քեզեքեքի կը տրուի ամէն նոր ծնած երախայի համար:

2. Նոյն արձանագրութիւնը կը հաղորդուի նաեւ Պատրիարքարանի Անցագրատան Դիւանին, ուր մեծ տոմարի մը մէջ կ'անցնի ամէն նորածին հայու անունը:

3. Երբ ամուսնութիւն պատահի, ամուսնանալիք մանչուն և աղջկան կողմէ Պատրիարքարան կը դիմեն հրամանի ըսուած թուղթը առնելու համար: Այդ թղթով է որ քահանան կրնայ կատարել պակը:

4. Դարձեալ, երբ մահ պատահի, կը ծանուցուի Անցագրատան Դիւանին, որ մեռնողին անունը կը ջնջէ տետրակին մէջէն եւ Օսմանի քեզեքեքն, բժիշկին տեղեկագրին հետ, կը տրուի Առողջապահական Վարչութեան (Սրհիիյէ Իսարէսի) որ թաղման արտօնութիւն կուտայ:

Այս ամէն գործողութիւններ գաւառներն Առաջնորդարաններու մէջ կը կատարուին:

5. Անցագրատան Դիւանին կը դիմեն նաև ամէն անոնք որ կալուած կը գնեն կամ կը ծախեն, կամ ճամբորդութեան համար անցագիր (միւրուր քեզեքեքի) կ'առնեն, կամ ո՛ր եւ է պաշտօնական վկայագրի պէտք ունին: Ամէն մարդ այս առիթներով կը վճարէ Պատրիարքարանին՝ իր ազգ. տուրքը (տարեկան, 25-50 կամ 75 զրշ.) եւ Հիւանդանոցի համար 12 զրշ. ի նուէր մը:

1.— Օսմանիյէ Թէզքէրէսին որո՞ւ կողմէ կը տրուի: 2.— Երախաներու ձեռնդը ո՞վ կը հաղորդէ Պատրիարքարանին եւ ինչո՞ւ: 3.— Ի՞նչ է հրամանի ըսուածը: 4.— Երբ մահ պատահի, ի՞նչ գործողութիւններ կան կատարուելիք: 5.— Որո՞նք կը դիմեն Անցագրատան դիւանին: Ի՞նչ է Ազգ. տուրքը:

4. ԴԱՍ.— ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ, ԱՆՅԱԳԻՐ

1. Առուտուրի մարդիկ քաղքէ քաղաք կ'երթան իրենց վաճառքը ծախելու կամ ուրիշ տեղի բերքերը գնելու համար :

2. Հայրս, որ վաճառատան մը մէջ պաշտօնեայ է, բուրգ ու աֆիօն գնելու համար էնկիւրիւ զրկուեցաւ : Բայց ճամբայ ելլելէ առաջ, մեր թաղի մուխթար Ստեփանին գնաց եւ անկէ իյմուհապէր մը առաւ, տաճկերէն գրուած : Այս թղթին մէջ մուխթարը դրած էր հօրս անունը, հայրանունը, մականունը, տարիքը, արհեստը, մեր տունին թիւն ու փողոցը, եւ կ'ըսէր թէ այս անուն անձը առուտուրի համար էնկիւրիւ պիտի երթայ, անոր անցագիր մը տրուելու է : Մուխթարը այդ թուղթը կնքեց, դրօշմաթուղթ փակցուց, թուական ալ դրաւ եւ յանձնեց հօրս, անկէ 5 զրջ առնելով :

3. Հայրս այդ իմուհապէրը տարաւ Պատրիարքարանի Անցագրատան Դիւանը, հոն ալ այդ թուղթը և մուխթարին դրածը հաստատելով նորէն կնիք դարկին, այս անգամ Պատրիարքարանի կնիքը : Ասոր համար ալ հայրս վճարեց 12 զրջ. Ազգ. Հիւանդանոցին համար :

4. Այն ատեն հայրս այդ իյմուհապէր տարաւ Մարդահամարի վերատեսչութիւն (ՆուՖուս իսաբեսի) ըսուած պաշտօնատունը ուր իյմուհապէրին մէջ գրուած տեղեկութիւններուն համեմատ, անցագիր մը յանձնուեցաւ իրեն, որով ճամբորդելու իրաւունք ստացաւ :

5. Միւս օրը, կանուխ, հայրս առաւ ճամբու պայուսակը, քիչ մը ուտելիք, նաեւ Օսմանիյէ թէգքէ-

րէսին եւ Միւրուր թէգքէրէսին (անցագիրը) : Գնաց Հայտար փաշա, երկաթուղիի կայարանը, էնկիւրիւի համար շրգ կարգի տոմսակ մը գնեց 156 զրջ վճարելով : Շոգեկառք նստելու պահուն, ոստիկանութեան պաշտօնեաներուն ցոյց տուաւ վերոյիշեալ թղթերը, եւ յետոյ մտաւ Բ. կարգի վակոն մը ուր մէկ երկու ճամբորդներ ալ կային : Ժամը հապիւ մէկն էր. երեք անգամ զանգակ հնչեց, շոգեկառքին սուլիչը խլացրնող սոյլ մը արձակեց, եւ կառախուսմբը ծանր ծանր ճամբայ ելաւ, ու իսկոյն սուրաց անհետացաւ :

6. Անցագիրը որ հօրս ինքնութիւնը կը յայտնէ, իրեն համար կարեւոր է թէ՛ մեկնած եւ թէ՛ դարձած ատենը, ցոյց տալու համար ոստիկանական պաշտօնեաներու :

7. Օտար երկիրներ ճամբորդելու համար անցագիրերը կը վաւերացուին հիւպատոսներէ, և օտարականներն ալ իրենց անցագիրը Արտաքին Գործերու Նախարարութեան վաւերացընել տալու պարտաւոր են :

1. — Մարդիկ ինչօ՞ւր կը ճամբորդեն, Ի՞նչ ըսել է անցագիր (Արաբ. միւրուր = անցնիլ ըսել է) : 2. — Անցագիր առնելու համար է՛ն առաջ ո՞ւր դիմելու է : Ի՞նչ է մուխթարը եւ ի՞նչ տեսակ գործերու կը խառնուի, Իյմուհապէրին մէջ ի՞նչ բաներ կը գրէ մուխթարը : 3. — Առ իմուհապէրը ո՞ւր կը տանին : 4. — Յետո՞յ ուր կը տանին՝ պատմեցէր : 5-6. — Ի՞նչ օգուտ ունի անցագիրը : Առանց անցագրի ճամբորդողները ի՞նչ կ'ըլլան. 7. — Օտար երկիր գաղովները եւ օտար երկիրներէ եկողները իրենց անցագիրը ո՞ւր վաւերացընել կուտան :



# ՀԱՅ - ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



## 1. ԴԱՍ. — ՍԱՆԴՈՒԽՅ ԿՈՅՍ

[Կրկնել՝ Թաղէսու եւ Քարբուղիմէոսի, Աբգար եւ Սա-  
նատրուկի պարագաները, Գ. պրակ, դաս 5-6, էջ 16-17]

1. Ս. Սանդուխտի շարականը. — Ս. Սանդուխտի  
նահատակութեան ի յիշատակ, կ'երգենք սա շա-  
րականը.

Քեւ պարծի այսօր Սուրբ Եկեղեցի,  
Ո՛վ Վկայունի Սուրբ Սանդուխտ.  
Որ զնայրականն քո թողեր զպաշտօն  
Վասն Քրիստոսի հեղեր զարիւն քո սուրբ:

Աւակերտեցար առաքելոյն Թաղէի  
Եւ ի հաւաստ հեմարիսս հաստեցար՝  
Ոյ խառնելով ընդ հեթանոսական պաշտօնս  
Արժանի եղեր վերանալ առ հայր:

Այս երկու տուն շարականը հին Հայերէն կամ  
Գրաբար լեզուով գեղեցիկ գրուածք մ'է, որուն ի-  
մաստը սա է.

Քեզմով կը պարծի այսօր Սուրբ Եկեղեցին,  
Ո՛վ մարտիրոսուհի Սուրբ Սանդուխտ.  
Դուն քու հօրդ փառքն ու մեծութիւնը թողուցիր  
Եւ Քրիստոսի համար սուրբ արիւնդ թափեցիր:  
Աշակերտ եղար Թաղէոս առաքելին  
Եւ ճշմարիտ հաւատքի մէջ հաստատուեցար.  
Կուսակաշտական հաւատքը մերժեցիր  
Եւ արժանի եղար Աստուծոյ քով բարձրանալու:

1. — Ո՞րն է Ս. Սանդուխտի շարականը. ե՞րբ կուգայ Ս.  
Սանդուխտի տօնը. ի՞նչ ծայն է այս շարականը: (Եղանակը  
Կարելի է աւանդել այս դասին առջիւ):

## 2. ԴԱՍ. — ՆԻԿԻՈՅ ԺՈՂՈՎՐ

2. Նիկիոյ ժողով ու Ս. Արիստակէս. — 325ին,  
Նիկիոյ մէջ գումարուեցաւ Տիեզերական առաջին ժո-  
ղովը: Ներկայ էին 318 հայրապետ որ համաձայնու-  
թեամբ վճռեցին, Արիոս հերետիկոսին հակառակ, թէ  
Որդին Աստուած Հօր համազօր և համազոյ է, այսինքն  
Յիսուս, Որդի Միածին, նոյն ինքն Հօր բնութենէն է:

3. Ս. Գրիգոր Լուսաւորիչ այս ժողովին կան-  
չուեցաւ բայց ինք չուղեց երթալ, իր տեղը զրկեց  
Արիստակէսը զոր արդէն առաջուրն է իրեն տեղապահ  
ընտրած էր: Նիկիոյ ժողովը սահմանեց քրիստոնէա-  
կան Հաւատքին Հանգանակը զոր Արիստակէս բերաւ  
Հայոց և զոր նոյնութեամբ պահած ենք մինչեւ այսօր:  
Արիստակէս հետը բերաւ նաեւ ժողովին սահմանած  
եկեղեցական քանի մը կանոնները:

4. Ս. Գրիգորի մահուրն է ետք, Հայրապետական  
կամ Կաթողիկոսական աստիճանն երկար ատեն իր  
ցեղին մէջ մնաց: Ս. Արիստակէս, Ս. Վրթանէս և  
իրենց սերունդը յաջորդաբար կաթողիկոս ընտրուե-  
ցան որոնք Ս. Գրիգորին սկսած առաքելական ջանքն  
ու քարոզութիւնը յառաջ տարին:

2. — Տիեզերական առաջին ժողովը ե՞րբ եւ ո՞ւր գումար-  
ուեցաւ. որո՞նք ներկայ էին: 3. — Հայերուն կողմէ ո՞վ գնաց  
այդ ժողովին. Արիստակէս ի՞նչ բերաւ այդ ժողովէն: 4. — Լու-  
սաւորչէն ետքը ո՞վ եղաւ Հայերուն կաթողիկոս:

3 ԴԱՍ. — ՀԱՒԱՏՔԻ ՀԱՆԳԱՆԱԿ

5. Ահաւատակ քրիստոնէական հաւատալիքներուն ամփոփումը որ յօրինուեցաւ Նիկիայի ժողովին մէջ :

Հաւատամքի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յԱրարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւուածից :

Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն յեւթներէ Հօր :

Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ ծնունդ եւ ոչ արարած :

Նոյն ինքն ի բնութենէ Հօր՝ որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք :

Որ յաղագս մեր՝ մարդկան եւ վասն մերոյ փրկութեան՝ իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն՝ Հոգւովն Սրբով :

Որով էառ մարմին, հոգի եւ միտք եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք :

Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ ելեալ ի յերկինս նովին մարմնովն՝ նստաւ ընդ աջմէ Հօր :

Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր, ի դատել զկենդանիս եւ զմեռեալս : Որոյ թագաւորութեան ոչ գոյ վախճան :

Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս :

Որ էչն ի Յորդանան, քարոզեաց զառարեալն, եւ բնակեցաւ ի սուրբսն :

Հաւատամք եւ ի մի միայն Հնդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի :

Ի մի մկրտութիւն, յԱպաշխարութիւն, ի Քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց :

Ի Յարութիւնն մեռելոց, ի Դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յԱրքայութիւն երկնից եւ ի կեանն յաւիտենականս :

Իսկ որք ասենն՝ էր երբեմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թէ յոչէից եղեն կամ յայլմէ էու թենէ ասեն լինիլ զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ

Հոգին, եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսինս նորովէ կաթողիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի :

6. Ս. Արիստակէս առ հանդանակը բերաւ Լուսաւորչին, ան ալ կարգալով՝ սա յաւելուածը բրաւ :

« Իսկ մեր փառաւորեցուք որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրպագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեան՝ Հօր եւ Արդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն :

7. Աս յաւելուածով՝ երանաշնորհ Լուսաւորիչը ըսել կ'ուզէ որ աւելորդ է կրօնական անխնաստ վէճերով զբաղիլ. կարեւորն է ճշմարիտ ու անկեղծ սրտով հաւատալ Աստուծոյ եւ աղօթել անոր :

5. — Կրօնական հաւատալիքները ինչի՞ մէջ ամփոփուած են. 6. — Ի՞նչ աւելցուց Լուսաւորիչը : 7. — Ի՞նչ հասկցընել կ'ուզէր այդ յաւելուածով :

643-40

4 ԴԱՍ. — ԼՈՒՍԱՒՈՐԶԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ

8. Ս. Արիստակէս. — Լուսաւորչի որդին ու յաջորդը հեթանոսական մոլորութիւններէ ժողովուրդը զգուշացընելու աշխատեցաւ և ասոր համար իր կեանքը զոհեց : Այսպէս, Արիստակէս հայրապետը, քանի մը տարի կաթողիկոսութիւն ընելէ ետքը, Արքեպատրիարքայն վատ արարքը յանդիմանելուն համար չարաչար սպաննուեցաւ :

9. Ս. Վրբանէս. — Արիստակէսի եղբայրն ու յաջորդը, Ս. Վրթանէս, եկեղեցիին մէջ պաշտօն կատարած ատեն Տարօնի կռապաշտ ժողովուրդը վրան յարձակեցաւ, քիչ մնաց պիտի մեռցընէին, բայց կըրցաւ ազատիլ իր թշնամիներուն ձեռքէն :

10. Ս. Յուսիկ. — Ս. Վրթանէսին կը յաջորդէ իր ՆՈՐ ԴՊՐՈՑ 50 պրակ 2



կրտսեր որդին Ս. Յուսիկ, 355 թուականին: Աս ալ կ'աշխատի հին՝ կռապաշտական սովորութիւններն արգելել: Թող չի տար որ Յուլիանոս ուրացողին պատկերը եկեղեցիին մէջ կախուի: Ասոր համար Տիրանդինքը կը սպաննէ ծեծելով:

**11.** Ս. Յուսիկէն ետքը, կաթողիկոս եղաւ Ս. Գրիգորի աշակերտը և անոր ձեռնադրած Դանիէլ անուն ձերուհի եպիսկոպոսը: Դանիէլին մահուընէն ետքը, անոր յաջորդեց Փառէն կամ Փառներսէզ որ 5 տարի կաթողիկոսութիւն ըրաւ:

**8.** — Ի՞նչ ըրաւ Արիստակէս: Ինչո՞ւ սպաննուեցաւ: **9.** — Ո՞վ է Ս. Վրթանէս: **10.** — Ս. Յուսիկ Ս. Վրթանէսին ի՞նչն էր: Ի՞նչպէս մեռաւ: **11.** — Ո՞վ յաջորդեց Ս. Յուսիկին:

5. ԴԱՍ. — ՄԵԾՆ ՆԵՐՍԷՍ ՊԱՐԹԵՒ

**12.** Մեծն Ներսէս կարողիկոս կ'ընտրուի. — Փառէնի մահուընէն ետք, կաթողիկոս ընտրուեցաւ Ս. Ներսէս որ Աթանազինէսի որդին և Ս. Յուսիկ հայրապետին թոռն էր: Այս հայրապետը թէ՛ սրբութեամբ և թէ՛ գիտութեամբ նշանաւոր էր, և Հայ եկեղեցիին գլխաւոր զարդերէն մէկը: Կեսարիայէն ձեռնադրուած դաւանալէն ետք, սքանչելի բարեկարգութիւններով Հայ եկեղեցին պայծառացուց: Իր ընտիր կենցաղավարութեամբ ժողովրդին միջեւ խաղաղութեան կապ մ'էր: Մեռաւ 373ին թոյնով:

**13.** Ի՞նչն Ներսէսի մեծագործութիւններն ու Խաչ եպիսկոպոս. — Մեծն Ներսէս Հայ. Սուրբ Եկեղեցւոյ նշանաւորագոյն հայրապետներէն մէկն է. շինեց վանքեր, աղքատանոցներ, ուրկանոցներ ու հիւանդանոցներ, զրաւ եկեղեցական կարգեր ու կանոններ,

որով եկեղեցիին ու Հայոց բարերար հանդիսացաւ և իրաւամբ վայելեց Մեծ տիտղոսը: Վանքերու եւ ուրիշ Ազգ. բարեպաշտական հաստութեանց տեսչութիւնն յանձնած էր Սաղ սարկաւարգին որ յետոյ վարդապետ ու եպիսկոպոս ձեռնադրուեցաւ:

**14.** Մեծն Ներսէս՝ բարձրահասակ, առոյգ ու գեղեցիկ մարդ էր: Բնաւորութիւնն ալ շատ ազնիւ, ողորմած ու բարի: Միշտ իրեն սեղանակից կ'ընէր աղքատները, և կարօտ հիւանդները ինք անձամբ կը խնամէր. անոնց վէրքը կը լուար, կը կապէր:

**15.** Աս մեծ հայրապետին կը յաջորդեն Ալբրիանոս եպիսկոպոսին ցեղէն քանի մը կաթողիկոսներ, որոնք ազնուականներու կամքին կը հետեւէին և անոնց գէշ գործերուն աչք կը գոցէին: Աս պատճառով, ժողովուրդն ալ զիրենք չէր սիրեր, եւ « Իշխանի սեղան օրհնող կաթողիկոս » կ'ըսէր անոնց:

**12.** — Ո՞վ յաջորդեց Փառէնին: Ս. Ներսէսին հայրը ո՞վ էր, իսկ մեծ-հայրը: Ո՞ւր կրթուեցաւ եւ ձեռնադրուեցաւ:

**13.** — Ի՞նչ գործեր ըրաւ Ս. Ներսէս եւ ի՞նչ տիտղոս ունի: Ինչո՞ր համտատեց: **14.** — Ի՞նչպէս մարդ էր Մեծն Ներսէս՝ մարմնով ու բնաւորութեամբ: **15.** — Որո՞նք յաջորդեցին Ս. Ներսէսին: Ասոնց ի՞նչ անուն կուտար ծողովուրդը:

6. ԴԱՍ. — ՇԱՐԱԿԱՆ

Ս. ՆԵՐՍԷՍ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՈՒ ԽԱՉ ԵԳԻՍԿՈՊՈՍԻՆ

**16.** — Սա շարականը կ'ըզենք եկեղեցիի մէջ, տօնելու համար պանծալի յիշատակը Ս. Ներսէս Մեծ Հայրապետին, որ իր մեծագործութիւններով Ազգ. եկեղեցական ամէնէն նշանաւոր դ.մ.քը կրնայ նկատուիլ:

Որ ըզլոյս անճառ շնորհաց Աստուածային քո գիտութեանդ ծագեցեր յաշխարհս... , գթած Հայր երկնաւոր , գթա՛ ի մեղուցեալքս :

Որ ընտրեցեր յորովայնէ զմաքրեալն հոգևով Սուրբն Ներսէս , ժառանգել զվիճակ հայրենի , հովուել արդարութեամբ և իրաւամբ :

Որ օրինօք ճշմարտութեանն զարդարեաց զեկեղեցի , կարգաւորեալ բարեպաշտութեամբ . սոցին ազաչանօք խնայեա ի մեզ Քրիստոս :

Որ յերջանիկ ընտրեալ սրբոց հայրապետացն ժողովոյն , գերագոյն փառօք պատուեցաւ Սուրբն Ներսէս զաւանել Աստուած զՀոգին ճրջմարիտ ընդ Հօր եւ Որդւոյ :

Որ ըզձածիկեալ խորհուրդ սպագայից ժամանակաց յայտնեցեր Սրբոյն Ներսէսի . սորին ազաչանօք խնայեա՛ ի մեզ , Քրիստոս :

Որ ի վերայ պատուիրանաց թագաւորին երկնաւորի ըզբաժակ մահու ընկալաւ ի թագաւորէն և վոխեցաւ ի յերկինս ի լուսեղէն յառագատոն :

Երգահիւսեաց

ՅՈՎ. ՀԱՆՆԷՍ ՎՐԿ. ՊԼՈՒՋ ԵՐԳՆԿԱԳԻ

16. — Ո՞րն է Ս. Ներսէս Հայրապետին շարականը : Այս գրաբար հատուածը մեկնեցէք աշխարհաբարի :

7. ԳԱՍ. — ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ

17. Ս. Սահակ Պարբե եւ Ս. Մեսրոպ Մաշտոց. — Մեծ Ներսէսին յաջորդող Կաթուղիկոսներն են Սահակ, Զաւէն, Ասպուրակէս (Տես 5<sup>0</sup> Դասի, 14<sup>0</sup> հատուածը, էջ 19, Իւսխանի սեղան օրհնող Կաթողիկոսներ) :

18. Ասպուրակէսէն ետքը կուգայ Ս. Սահակ Պարթեւ Հայրապետը (389-440) որ Ս. Ներսէսի որդին ու ձեռնասուն աշակերտն էր : Ամուսնացած էր և ունէր աղջիկ մը՝ Սուրբ Վարդանի մայրը :

Ս. Սահակ, Լուսաւորչի վերջին շառաւիղը, Բիւզանդիոնի նշանաւոր դպրոցներուն մէջ կրթուեցաւ : Զարգացած և ուսումնական մարդ էր : Երբ հայրենիք վերադարձաւ, ժողովուրդն ու երեւելիները միաձայն հաւանութեամբ զինքը կաթողիկոս կ'ընտրեն : Օծումը կը կատարուի 12 հայ եպիսկոպոսներու ձեռքով :

19. Պարսկաստան կ'երթայ Պարսից Արտաշիր Բ. Էն իր հայրապետական հրովարտակն առնելու, և ետ դառնալով՝ կը սկսի հոգեւոր բարիքներով ծաղկեցընել Հայերը : Եկեղեցիները պայծառացուց, բարեգործական հաստատութիւններ հիմնեց և եկեղեցական կանոններ սահմանեց :

20. Ս. Սահակ մտածեց որ Հայերը դրացի Յոյներուն ու Պարսիկներուն ձեռքէն ազատելու միջոցն է հայ լեզուն ու գրականութիւնը ծաղկեցընել, և քրիստոնէական ուսումն ու հաւատքը հայ ժողովրդին հայ լեզուով բացատրել :

21. Ս. Սահակ իր այս խորհուրդը գործադրելու համար իրեն աջակից ու օգնական առաւ Ս. Մեսրոպ վարդապետը որ Ս. Ներսէսի աշակերտն էր և Դիւանադպիր : Լաւ գիտէր Յունարէն, Ասորերէն և Պարսկերէն : Աս ալ իր կնիկէն զատուեցաւ ու մտաւ վանք մը, ուր շատ աշակերտներ կրթեց :

17. Արո՞նք յաջորդեցին Ս. Ներսէսին : — 18. Ասպուրակէսէն ետքը ո՞վ կաթողիկոս եղաւ : Ո՞ր թուականին՝ ո՞վ էր Ս. Սահակին աղջիկը : Ո՞ր կրթուեցաւ Ս. Սահակ. Բիւզանդիոնէ դառնալէն ետքը ի՞նչ եղաւ : — 19. Յետոյ ո՞ր գնաց : Ինչո՞ւ գնաց : — Ս. Սահակ ի՞նչ բարիքներ ըրաւ հայ ազգին : — 20. Ի՞նչ մտածեց : — 21. Ո՞վ եղաւ Ս. Սահակին աջակից : Արո՞ւ աշակերտ էր Ս. Մեսրոպ : Ի՞նչ լեզուներ գիտէր. ի՞նչ պաշտօն կը վարէր առաջ : Յետոյ ինչ ըրաւ :

Տ. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ Ե. ԱՄՍՈՒԱՆ

Շարականները մեր հայրապետներէն յօրինուած կրօնական երգեր են, գրաբար լեզուով: Գրիստոսի, Ս. Աստուածածնի, առաքեալներու, Սուրբերու անուան նուիրուած են անոնք և պէտք է սորվինք՝ թէ՛ իբրև մաս եկեղեցական գիտելիքներու և թէ՛ գեղեզեցիկ լեզուին համար որով շարադրուած են այդ բանաստեղծութիւնները: Ասոնցմէ ոմանք գրական գոհարներ են:

Նիկիոյ ժողովից ներկայ եղաւ Լուսաւորչի որդին Ս. Արիստակէս որ բերաւ « հաւատքի հանդանակը: » Հանգանակին մէջ ամփոփուած են քրիստոնէական կրօնքին սկզբունքներն ու հաւատալիքները, որոնց վրայ քանի մը տող ալ Ս. Լուսաւորիչ աւելցուց, որպէս զի Հայերը կրօնական վէճերէ գզուշանան և Աստուծոյ յասկութիւնները չքննադատեն.

Ս. Լուսաւորիչին յաջորդ եղան Ս. Արիստակէս, Ս. Վրթանէս, Ս. Յուսիկ, Դանիէլ և Փառէն հայրապետները. ասոնց ալ յաջորդեց

Ս. Սեմն Ներսէս Պարբի որ եկեղեցիին և ազգին շատ բարիքներ բրաւ ու պայծառացուց զանոնք. վանքեր, աղքատանոցներ, ուրկանոցներ և հիւանդանոցներ հաստատեց: Ինք կերպարանքով գեղեցիկ մարդ էր և շատ ալ բարեսիրտ:

Շահակ, Զուէն և Ասպուրակէս իրենց նախորդին չկրցան հաւատարիլ, չկրցան մեծամեծներու գէշ բարքերն ու սովորութիւններն ուղղել, ուստի կոչուեցան « Իշխանի սեղան օրհնող կաթողիկոսներ »:

Ս. Սահակ Պարբի հայրապետը Գրիստոսի 389-440ին ապրեցաւ: Աս ալ Ներսէսին արժանաւոր յաջորդ եղաւ, ուրիշ բարեգործութիւններէն աւելի նշանաւոր է իր ջանքը՝ ծաղկեցընելու համար հայ լեզուն ու գրականութիւնը որուն շնորհիւ Հայերը Յոյներուն ու Պարսիկներուն հետ չխառնուեցան: Իր գործակիցն եղաւ Ս. Մեսրոպ վարդապետ Մաշթոց:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Լ. ԴԱՍ. — ՄԱՐՄԱՐԱՅԻ ԵԶԵՐՔԸ

1. Մարմարա ծովուն Եւրոպական հիւս. եզերքին վրայ կան արեւելքէն դէպ ի արեւմուտք՝ Կ. Պոլիս, Սիլիվրի, Էրէյլի, կամ Արթաքի, Ռոտտոթոյ կամ Թէքիրտաղ ու Կէլիպոլու ծովեզերեայ քաղաքները:

2. Մարմարայի Ասիական հարաւային եզերքը կան արեւելքէն դէպ ի արեւմուտք՝ Իզմիտի ծոց, Մուտանիայի ծոց, Գաբուտաղի ծոց ու Էրտէկի ծոց:

Եւրոպ-հիւսիս. եզերքը ձեւացած են փոքրծոցեր:

3. Իզմիտի ծոցին եզերքը կան Կէյսլի, Հէրէքէ, Իզմիտ, Գարամուսալ ու Եալովա քաղաքները: Գաբուտաղի ծոցին եզերքը՝ Գաբուտաղ քաղաքը, Էրտէկի ծոցին եզերքը՝ Էրտէկ: Բոլոր այս քաղաքները Պոլսոյ հետ հաղորդակցութիւն ունին երթեւեկող շոգենաւերու միջոցաւ:

4. Մարմարայի մէջ, Ասիական ծովեզերքին մօտ, կան քանի մը կղզիներ որ կը կոչուին « Իշխանաց կղզիներ »: Ասոնց գլխաւորներն են Բրոբի կամ Իրնայը, Անթիկոնի կամ Պուրկազ, Հայի կամ Հէյպիի, Բրինքիքո կամ Մեծ կղզի: Հոս սքանչելի ամառանոցներ կան:

Մարմարայի արեւմտեան կողմը, Գաբուտաղի ծոցին մօտ կայ Մարմարա մեծ կղզին ու քովերը ուրիշ մանր կղզիներ:

5. Գընալը կղզիին մէջ կը բնակին թուրք ու հայ.

ունինք եկեղեցի մը « Ս. Գրիգոր Լուսավորիչ » անունով :

6. Անդիկոնիի կամ Պուրկազի մէջ թուրք, հայ և յոյներ կան. նոյնպէս Հալքիի մէջ կը բնակին թուրք, հայ և յոյն :

7. Մեծ կղզիին մէջ կը բնակին թուրք, հայ, յոյն և եւրոպացի : Պոլսէն դէպի այս չորս կղզիին շոգենաւեր կը բանին :

1. — Մարմարայի եւրոպական եզերքը ո՞ր քաղաքները կան : 2. — Ասիական եզերքը : 3. — Իզմիտի ծոցին եզերքը : 4. — Որո՞նք են Մարմարայի մէջի կղզիները : 5. — Գրնալը կըզդին որո՞նք կը բնակին : Հոս ո՞ր եկեղեցին կայ : 6. — Անդիկոնի կղզիին բնակիչները որո՞նք են, Հալքիի՞նը, Բրինքի-րոյի՞նը :

2. ԴԱՍ. — Կ. ՊՈԼՍՈՑ ԲՆԱԿԻԶՆԵՐԸ

8. Օսմանցիներ. — Կ. Պոլիս ու ամբողջ Տաճկաստանի մէջ կը բնակին այլեւայլ ազգէ ժողովուրդներ որոնց ամէնքը կը կոչուին Օսմանցի, քանի որ հպատակ են Օսմանեան պետութեան և կը վայելեն վեհ. Սուլթանին չնորհները, անոր հայրական հովանիին տակ կը զարգանան, ուսումներ կը սորվին, արհեստով, առուտուրով կը զբաղին :

9. Ժողովուրդներ. — Այս ժողովուրդները կը կոչուին թուրք, հայ, յոյն, հրեայ, եւայլն. :

10. Ազգ, կրօնք, լեզու. — 1. Մէկ ցեղէ ելող, մէկ կրօնք դաւանող և մէկ լեզու խօսող մարդիկ կը կազմեն ազգ մը :

2. Այսպէս, թուրքերը մահմէտական են և կը խօսին թուրքերէն որ գեղեցիկ լեզու մ'է և ամէն

օսմանցիի համար կարեւոր է սորվիլ : Մահմետականներու ազօթատեղին է մզկիթը :

3. Հայերն ու յոյները քրիստոնէայ են, բայց ունին զատ եկեղեցի ու զատ լեզու :

4. Իսկ հրեաները կը յաճախեն սինակոկայ և մովսիսական կրօնքը կը դաւանին :

11. Պոլսոյ մէջ կան նաեւ բազմաթիւ օտարականներ, որոնք առուտուրով կը զբաղին :

8. — Ո՞վ կը կոչուի Օսմանցի և ինչո՞ւ : 9. — Ո՞ր ժողովուրդները կ'ապրին Տաճկաստանի մէջ : 10. — Ի՞նչ ազգեր, կրօնքներ և լեզուներ կան : 11. — Ուրիշ որո՞նք կան Պոլսոյ մէջ և ինչո՞վ կը զբաղին :

3. ԴԱՍ. — ՊՈԼՍՈՑ ԲՆԱԿԻԶՆԵՐԸ [Շար.]

12. Քրիստոնէայ ազգեր. — Օսմանեան հպատակ քրիստոնէաները ամէնքն ալ միեւնոյն ազգէ և կրօնքէ չեն :

13. Հայերը կը կազմեն Հայ ազգը, ունին առանձին եկեղեցի զոր հաստատած են թաղէոս ու Բարթուղիմէոս առաքեալները, ինչպէս սորվեցանք Հայ. եկեղեցական Պատմութեան մէջ, (Գ. պրակ. էջ 16, դաս 5 և յաջորդները) :

Կան Հռովմէական հայեր, որոնք լեզուով ու ազգով Հայ են, բայց Հռովմէական եկեղեցիին կը հետեւին :

Իսկ մաս մը Հայեր ալ Բողոքական են և ժողովարան կը յաճախեն :

Հայերը, Հռովմէական Հայերը և Բողոքական Հայերը կը խօսին Հայերէն :

14. Յոյները Օրթոտոքս եկեղեցիին զաւակներն են, կը խօսին Յունարէն լեզուն:

Յոյներուն մէջ ալ կայ Հռովմէական և Բողոքական հատուածներ:

15. Ամէն ազգ իր լեզուն կը խօսի, և իր յատուկ դպրոցներն ու բարեգործական հաստատութիւններն ունի:

16. Երկրին պետական լեզուն է Թուրքերէնը որ ամէն դպրոցի մէջ կ'աւանդուի:

17. Ուրեմն Տաճկաստանի մէջ կը խօսուի Թուրքերէն, Հայերէն, Յունարէն, Արաբերէն, Հրէերէն, և այլ լեզուներ:

12. — Օսմ. հպատակները ամէնն ալ միեւնոյն ազգէ՞ են:

13. — Որո՞նք կը կազմեն Հայ ազգը, ո՞վ հաստատած է Հայ եկեղեցին, 14. — Ո՞ր եկեղեցիին կը պատկանին յոյները, 15-

16.-17. — Ի՞նչ լեզուներ կը խօսուին:

4. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳ.

18. Ո՞րոնք են Պոլսոյ թաղերուն անունները, (Սյրուբենի կարգով գրեցէք):

19. Ի՞նչ կը սորվեցընէ Աշխարհագրութիւնը:

20. Կ. Պոլիս քանի՞ գլխաւոր մասերու կը բաժնուի:

21. Կ. Պոլսոյ կառարութիւնը վարչական քանի՞ ճիւղեր ունի: Ի՞նչ է Ոստիկանութեան պաշտօնը: Ի՞նչ է Թաղապետութեան պաշտօնը: Ի՞նչ է Դատարաններու պաշտօնը:

5. ԴԱՍ. — ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

22. Փողոցներ. — Անհամար պողոտաներ, ճամբաներ ու փողոցներ կը դիւրացընեն Պոլսոյ ժողովուրդին անցուղարձը: Մեծ պողոտաները սալարկուած են՝ երկու կողմերը մայթով՝ հետի գացողներուն համար:

23. Բազմաթիւ կառքեր կ'երթեւեկեն շարունակ այս փողոցներէն. Պոլսոյ մէջ կարելի է նաեւ ձիով երթեւեկել:

24. Յամաքի վրայ երթեւեկելու համար կան նաև թրամվայներ՝ թէ՛ Պոլսոյ կողմը և թէ՛ Կալաթայի ու Բերայի կողմերը:

25. Պոլսոյ կողմի թրամվայը կը սկսի կամուրջէն (Էմին Էօնիւ) և կ'անցնի Պահչէ Գաբուէն, Սոււք Չէչմէէն, Սուլթան Ահմէտէն, Սուլթան Պայէզիտէն, Հասան Փաշայի պողոտայէն և Կոսքայէն կ'իջնէ Ագսէրայ թաղը: Ասկէ ալ կը շարունակուի մինչեւ Եէտի Գուլէ:

26. Ղալաթայի թրամվայը կ'երթայ՝ մէկ կողմէ մինչեւ Ունգաբանի կամուրջին միւս ծայրը Ազապ Գափու և միւս կողմէ՝ մինչեւ Օրթաքէօյ՝ անցնելով Թօփհանէէն, Գապաթաշէն, Պէշիքթաշէն:

27. Ղալաթայէն դէպի Բերա կ'երկնայ թրամվայի ուրիշ գիծ մ'ալ որ Բերայի մեծ փողոցը կը քրելով՝ կ'երթայ մինչեւ Շիշլի:

22. — Ի՞նչպէս են Պոլսոյ փողոցները, 23. — Ինչո՞վ կ'երթեւեկեն Պոլսոյ մէջ: 24. — Յամաքի վրայ ուրիշ ինչո՞վ կը ճամբորդեն: 25. — Ուրկէ՞ կը սկսի Պոլսոյ թրամվայը և մինչեւ ո՞ւր կ'երթայ, 26. — Իսկ Կալաթայի՞նը, 27. — Բերայի՞նը:

6. ԴԱՍ. — ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ [Շար.]

28. Երկարուղիներ. — Պոլսոյ մէջ կայ երկաթուղիի երկու ճիւղ: Եւրոպականը որ կը սկսի Սիրքէճիէն եւ կ'երթայ մինչեւ Եւրոպա:

29. Պոլսէն սկսելով՝ կը հանդիպի հետեւեալ կայարանները. Գոււմ Գաբու, Եէնի Գաբու, Սամաթիա, Եէտի Գուլէ, Մաքրիքէօյ, Այ Սթէֆանօ, Բիւչլիք Զէքմէճէ գիւղերը:

Աս տեղերը ամենօրեայ երթեւեկ կայ:

30. Միւս երկաթուղին՝ Ասիականը՝ կը սկսի Հայտար Փաշայէն եւ կ'երթայ մինչեւ Էսկիշէէն՝ հանդիպելով Իզմիտ, Ատաիադար, Պիլէճիկ եւն.: Էսկիշէէնէն մէջ՝ այս գիծը երկուքի կը բաժնուի՝ մէկը կ'երթայ Էնկլարիւ, իսկ միւսը մինչեւ Գօնեա՝ հանդիպելով Բէօթահեա, Աֆիօն Գարահիսար եւ Ագշէհէր քաղաքները:

31. Շոգենաւեր. — Պոլսոյ մօտակայ արուարձանները ծովով երթեւեկելու համար կան նաւակներ ու շոգենաւեր: Շոգենաւի երկու վարչութիւն կայ. Իտարէի Մախսուսէ եւ Շիրքէթի Խայրիյէ:

32. Ասոնց շոգենաւերը անընդհատ կ'երթեւեկեն կամուրջէն դէպի ծովեզերեայ գեղերը, եւ փոխադարձաբար: Ամէն աւտու ժողովուրդը կը փոխադրեն կամուրջ եւ իրիկուններն ալ կամուրջէն դէպի Ոսկեղջիւր դէպ ի Վոսիօր կամ դէպ ի Մարմարայի եզերքներն ու կղզիները:

28. Բանի՞ երկաթուղի կայ Պոլիս: 29. — Ո՞ր տեղերը կը հանդիպի Սիրքէճիէ մեկնող շոգեկառքը: 30. — Ասիական երկաթուղիի գիծը մինչեւ ո՞ւր կ'երկննայ: 31. — Ո՞ր շոգենաւերը կ'երթեւեկեն արուարձանները: 32. — Ուսկի՞ց կը մեկնին եւ ո՞ր գեղերը կ'երթան:

7. ԴԱՍ. — ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

33. Շուկայ. — Պոլիս ունի շատ մը շուկաներ ուր առուտուր կ'ընեն. վաճառականութիւնը բանուկ է, ամէն տեսակ նիւթեր կը վաճառուին, ժողովուրդին պէտքին համար:

34. — Մասնաւորապէս յիշատակելի են Պոլսոյ կողմը՝ Մեծ Շուկան, որ ունի այլեւայլ մասեր (Գալբազճըլար, Գուլուճճըլար, Չատըրճըլար, Բիւրքէիլէր, Պիթ Փազար եւ Պէտէսթէն): Մեծ Շուկայէն վար կայ Մահմուտ Փաշայի գաւիզերը որ անցուղարձ ու բանուկ տեղ է, նոյնպէս, Պայազիտ, Գալըքճըլար, Ֆիլճանճըլար, Մարփուճճըլար կոչուած առուտուրի կեդրոնները, Մըսըր Չարչուր, Եէնի ճամիի հրապարակը, Պալըք Փազար, Սիրքէճի, Պապ Ալի ճատտէսի, Էւայլն: Այս կողմերն են խանութները, վաճառատուները, խաները, թղթատուները սեղանաւորներն ու պանքայի ճիւղերը:

35. Իսկ Ղալաթիոյ կողմը կը գտնուին Օսմ. Պանքան եւ Գրէտի Լիօնէ Պանքան, շատ մը խաներ, մթերարանոցներ, թօփհանէի հրապարակը, Փէրչէմպէ փազարը, Էւայլն:

36. Բերայի պողոտան, նոյնպէս, առուտուրի կարեւոր կեդրոն է, ուր կը գտնուին եւրոպական ու ճով մեծ վաճառատուներ, օտար դեսպանատուներ, հիւպատոսարաններ եւ օթէլներ՝ Պոլիս այցելող օտարական հիւրերու համար:

37. Շարթուան այլեւայլ օրերն ալ որոշ տեղեր տօնավաճառ (վիազար) կ'ըլլայ ուր ամէն տեսակ նիւթեր աժան կը ծախուին, ժողովուրդին դիւրութեան համար:

**33.** — Ի՞նչ է շուկայ եւ ի՞նչպէս է Պոլսոյ առուտուրը:  
**34.** — ՍՅամպոլի կողմը ո՞ր շուկաները կան: **35.** — Իսկ Ղալաթիա՞:  
**36.** Բերայի ո՞ր կողմը բանուկ կեդրոն է: **37.** — Ի՞նչ է տօնավաճառը եւ ինչո՞ւ կը կատարուի:

Տ. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ Ե. ԱՄՍՈՒԱՆ

Մարմարայի Եւրոպական եզերքն են Պոլիս, Սիլվերի, Էրէյլի, Ռոտտսթօ եւ Կէլիպօլու. իսկ Ասիական եզերին են՝ Իզմիտ, Մուտանիա, Գափուտաղ, Էրտէք: Իզմիտի ծոցին մէջ են Կէյաղէ, Հէրէքէ, Գարանուսալ որոնք Պոլսոյ հետ հարորդակցութիւն ունին շոգենաւով: Մարմարայի մէջ են Իշխաններու կղզիները, Մարմարա կղզին, Եւայլն:

Պոլսոյ Բճակիչներն են Օսմանցիները՝ Թուրք, Հայ, Յոյն, Հրեայ որոնք այլեւայլ կրօնք, լեզու եւ ազգութիւն ունին, տարբեր ազօթատեղի կ'երթան: Կան նաեւ եւրոպացիներ:

Քրիստոնեաներն ալ գանազան եկեղեցիներ ու կրօնք ունին: Հայերը՝ Հայ-եկեղեցի, Յոյները՝ յունական-եկեղեցի, Հռովմէականները՝ լատին-եկեղեցի, Բողոքականները՝ բողոքական-եկեղեցի որ նոյնպէս այլեւայլ բաժանումներ ունի: Աս ազգերը կը խօսին իրենց յատուկ լեզուն, իսկ երկրին տիրող լեզուն է Օսմաներէն կամ Թուրքերէն:

Հարորդակցութեան միջոցներ շատ կան Պոլսոյ մէջ. ճի, կառք, սայլ, Թրամվայ, երկաթուղի, թիւնէլ, շոգենաւ, նաւ, նաւակ, մակոյկ, պատգարակ: Ասոնք կը ղիւրացընեն երթեւեկին ու յարաբերութիւնը՝ Օսմանայրաքաղաքին հեռաւոր թաղերուն ու ծովեզերքներուն հետ:

Առեւտրական հրապարակն այլեւայլ կեդրոններու բաժնուած է. Մեծ Շուկային կողմը, Պահճէ Գափուի կողմը եւն. նոյնպէս Ղալաթիա, Բերա եւ տօնավաճառի համար գանազան թաղեր՝ շարթուան ամէն մէկ օրը:

Թ Ո Ւ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

1. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

**1.** Երբ Բազմապատկելին մէկէ աւելի բուանջան ունի, իսկ բազմապատկողը միմիայն մէկ բուանջան ունի. — Օր. բազմապատկելին է 243, բազմապատկողը 2:

1. Կրնանք 243ը 2 անգամ կրկնել. այսպէս  
 243 երկու հատ 243 իրարու տակ կը գրենք եւ  
 243 կը գումարենք: Այսպէս 3՝ 3ալ կ'ընէ (6).  
 486 4՝ 4 ալ (8), 2՝ 2 ալ (4). Այս 486ը հաւասար է երկու անգամ 243ի:

**2.** Բայց քանի որ մենք բազմապատկութեան աղիւսակը սորվեցանք, կրնանք ուրիշ կերպ ընել: Բազմապատկելի 243 243ը կը գրենք և անոր տակը Բազմապատկող 2 կը գնենք 2. յետոյ կը գծենք Արտարեալ 486 գիծ մը ու կը սկսինք Չով մէկիկ մէկիկ բազմապատկել՝ նախ միաւորը, յետոյ տասնաւորը, յետոյ հարիւրաւորը: Այսպէս, 2 անգամ 3՝ 6. (6ը կը գրենք միաւորներու տակ), 2 անգամ 4՝ 8. (8ը կը գրենք տասնաւորի սիւնակին տակ), 2 անգամ 2՝ 4. (4ը կը գրենք հարիւրաւորին տակ): Ինչպէս կը տեսնենք, այս տեղ ալ, վերն ալ միեւնոյն արտագրեալը ելաւ 486:

**1.** — 1. Ի՞նչպէս ընելու է՝ 243ը Չով բազմապատկելու համար. — 2. Բազմապատկութեան աղիւսակը ի՞նչ ղիւրու-թիւն կուտայ գործողութեան տեսն:

Վարժ. — 1-4. Հետեւեալ բազմապատկու-  
թիւններն ընել. —  $34 \times 2$ ;  $23 \times 3$ ;  $432 \times 2$ ;  $3123 \times 3$ ;  
— 5. Մըջիւն մը մէկ վայրկեանի 25 մատ ճամբայ կը  
քալէ, 3 վայրկեանի մէջ քանի՞ մատ ճամբայ կը կտրէ:  
— 6. 1 զրուշով կարելի է 12 մաքուր տետրակ  
դնել. 3 զրուշով, 4 զրուշով, 7 զրուշով, 9 զրուշով  
քանի՞ տետրակ կարելի է գնել:

2. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

2. Ձեռք առնել, — 1. Հարկաւ կը յիշէք որ գու-  
մարում ըրած ատեննիս, երբ սիւնակի մը գումարը  
9էն աւելի ըլլար, ձեռք կ'առնէինք 1. երբ 19էն ա-  
ւելի ըլլար, ձեռք կ'առնինք երկուք. և այսպէս շա-  
րունակ: Որովհետեւ բազմապատկութիւնն ալ գու-  
մարումի պէս է, երբ բազմապատկողով թիւ մը  
բազմապատկենք, արտադրեալը եթէ 9էն աւելի ըլ-  
լայ, ձեռք կ'առնենք 1, եթէ 19էն աւելի ըլլայ, ձեռք  
կ'առնենք 2, եթէ 29էն աւելի ըլլայ ձեռք կ'առնենք  
3, և այսպէս շարունակ: Այս 1, 2, 3, թիւերը  
կ'աւելցընենք յաջորդ թիւին արտադրեալին վրայ:

2. Օրինակ. 726ը կ'ուզենք բազմա-  
պատկել 4ով: Ուստի, իրարու տակ գը-  
րելէ յետոյ, կ'ըսենք. 4 անգամ 6՝ 24.  
կը գրենք 4ը, ձեռք կ'առնենք 2. 4 ան-  
գամ 2՝ 8, 2 ալ ձեռք կար՝ 10. կը գը-  
րենք 0. ձեռք կ'առնենք 1. 4 անգամ 7՝ 28, 1 ալ  
ձեռք կար՝ 29, կը գրենք 9ը, քովն ալ 2ը, որով-  
հետեւ ալ թիւ չմնայ: Արտադրեալն է ուրեմն 2904:

726  
4  
2904

Գումարում

726  
726  
726  
726  
-----  
2904

3. Հիմա, փոխանակ այսպէս բազ-  
մապատկելու, 726ը 4 անգամ ինքն իր  
վրայ գումարենք՝ կը տեսնենք որ ա-  
ռաջին սիւնակը կուտայ ձեռք 2. երկ-  
րորդը՝ ձեռք 1, երրորդը՝ ձեռք 2, որ  
ըսել է ճիշտ բազմապատկութեան պէս:  
Ուրեմն, կրնանք ըսել թէ բազմապատկութիւնը համա-  
nos գումարում մ'է:

2. 1. — Երբ բազմապատկողով թիւ մը բազմապատկենք եւ  
արտադրեալը 9էն աւելի ըլլայ, ինչ կ'ընենք. 2. — Ինչպէս կ'ը-  
նէք 726ը 4ով բազմապատկելու համար: 3. — Բազմապատկու-  
թիւնը ո՞ր զործողութեան պէս է:

Վարժ. — 7-19. Բազմապատկութիւններ.  $234 \times 2$ ;  
 $345 \times 3$ ;  $456 \times 4$ ;  $567 \times 5$ ;  $678 \times 6$ ;  $789 \times 7$ ;  $987 \times 8$ ;  
 $987 \times 9$ ;  $236 \times 8$ ;  $135 \times 7$ ;  $375 \times 9$ ;  $953 \times 8$ ;  $579 \times 7$ :

3. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

Վարժ. — 20էն 34: Բազմապատկել:  $1234 \times 9$ ;  
 $2345 \times 8$ ;  $3456 \times 7$ ;  $4567 \times 6$ ;  $5673 \times 5$ ;  $6789 \times 4$ ;  
 $338 \times 2$ ;  $444 \times 3$ ;  $8888 \times 5$ ;  $7777 \times 6$ ;  $8866 \times 7$ ;  $7788 \times 8$ ;  
 $7878 \times 9$ ;  $898889 \times 7$ ;  $345678 \times 9$ :

4. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

3. Ի՞նչպէս կրնանք ըրել մը բազմապատկել 10ով,  
100ով, 1000ով եւ այլն. — 1. Օրինակ. առնենք 25  
թիւը եւ անոր աջ կողմը աւելցընենք 0 մը, կ'ըլլայ  
250: Յայտնի է որ 250ը 10 անգամ աւելի մեծ է քան  
25ը, որովհետեւ 250ը կ'արժէ 25 հատ 10, իսկ 25ը

կ'արժէ 25 հատ 1: Արդ՝ գիտէք որ 10ը կ'արժէ 10 հատ 1. այսպէս ալ 250ը կ'արժէ 10 հատ 25: Ուրեմն երէ թիւի մը աջ կողմը 0 մը լցնենք, այն թիւը 10 անգամ կը մեծնայ կամ 10ով բազմապատկած կ'ըլլանք այն թիւը:

Այսպէս՝ 25×10՝ հաւասար է 240ի:

2. Ատոր պէս, կրնանք թիւ մը 100ով բազմապատկել, եթէ անոր աջ կողմը երկու զերօ աւելցնենք. այսպէս, 25×100՝ հաւասար է 2500ի:

3. Նոյնպէս, թիւ մը 1000ով բազմապատկած կ'ըլլանք, եթէ անոր աջ կողմը երեք զերօ աւելցնենք. 5×1000՝ հաւասար է 5000ի:

3. 1. — Թիւ մը 10ով բազմապատկելու համար ինչ ընելու է: 2. — Իսկ 100<sup>0</sup>վ. 3. — 1000<sup>0</sup>վ, 10,000<sup>0</sup>վ՝ ինչպէս ընելու է:

Վարժ. — 35 էն 40. Բազմապատկել 78×10: 18×1000: 78×10000: 32×100: 47×1000:

17×10000: — 41. Մարդ մը մէկ վայրկեանի մէջ 213 հատ գիր կրնայ գրել, քանի՞ գիր կը գրէ 10 վայրկեանի մէջ, քանի՞ գիր՝ 100 վայրկեանի մէջ: — 42.

Կաղամախի ծառ մը այս պահուս 314 հարիւրորդամէթը երկարութիւն ունի. հաշիւ եղած է որ տարին 19 հարիւրորդամէթը կ'երկարի ծառը. տասը տարի յետոյ, ո՞րչափ կ'ըլլայ ծառին երկարութիւնը: — 43.

Մարդ մը մէկ վայրկեանի մէջ կը կարդայ 12 սող. քանի՞ սող կրնայ կարդալ 10 վայրկեանի մէջ, 100 վայրկեանի մէջ: — 44. Յակոբ ու Պետրոս իրարու ժամադիր եղած են ժամը ճիշդ 4ին. պայման դրած են թէ ո՞վ որ ժամը 4էն յետոյ գայ, մէկ վայրկեանի համար՝ կանուխ եկողին տայ 1 դրնտակ. 2 վայրկեան ուշանայ՝ նէ՛ 2 դնտակ. 3 վայրկեան ուշանայ՝ 4 դնտակ. 4 վայրկեան ուշանայ՝ 8 դնտակ. 5 վայրկեան ուշանայ 16 դնտակ. և այսպէս միշտ կրկինը: Արդ՝ Յակոբ ճիշդ ժամը 4ին եկաւ, իսկ

Պետրոս 10 վայրկեան ուշացաւ. հիմա քանի՞ դնտակ պիտի տայ Յակոբին: — 45. Երկրագործ մը նախորդ տարին 218 քիլէ ցորեն վերցուց, յաջորդ տարին 109 քիլէ պակաս վերցուց. ի՞նչ էր ատ տարուան իր ցորենի բերքը: — 46. Մարդ մը 509 զըշ. պարտք ունէր, 396 զըշ. վճարեց. քանի՞ մնաց իր պարտքը:

5. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԻՆՈՒԹԻՒՆ (Շար.)

4. — Երբ բազմապատկողը մէկ բուանշան ունի եւ անոր ծայրը մէկ կամ մէկէ աւելի գերօններ կան. —

1. Բազմապատկողը կրնայ ըլլալ 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. Թուանշաններէն մէկը և ասոնց ամէն մէկուն ծայրը կրնայ գտնուիլ մէկ կամ մէկէ աւելի զերօ: Ատիկա կը կոչուի նշանակիչ թիւ:

2. Երբ բազմապատկողը այսպէս մէկ թուանշան ունի և ծայրը զերօններ, նախ այդ թուանշանով կը բազմապատկենք և զերօնները կ'աւելցնենք արտադրեալին առջեւ:

Օրինակ. 273ը 500ով բազմապատկել 273  
կ'ուզենք. նախ 5ով կը բազմապատկենք 500  
273ը, կ'ելլէ 1365, որուն առջեւը կ'աւելցնենք երկու զերօ և կ'ունենաք 1365×00  
կամ 136500:

4. 1. — Բազմապատկողը ի՞նչպէս կրնայ ըլլալ (նշանակիչ թիւ). 2. — Ի՞նչպէս կ'ընէք բազմապատկուածինը երբ բազմապատկողը միայն մէկ թուանշան ունի եւ ծայրը զերօ կայ:

Վարժ. — 45 էն 51. Բազմապատկել, 579×60: 478×90: 3849×800: 67884×500: 13579×4000:

6. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

Վարժ. — 52. Մաալաճառ մը 3 հատ կով դնեց՝ հատը 315 զրշ.ի, քանի՞ զրշ. վճարեց: 53. Ծառուղիի մը ծառերը իրարմէ 5ական մէթը հեռու տնկուած են, մարդ մը կը պտըտի. առաջին ծառէն երկրորդին կ'երթայ, յետոյ երկրորդէն առաջինին կը դառնայ. նորէն առաջինէն երրորդին կ'երթայ, յետոյ երրորդէն առաջինին կը դառնայ. յետոյ նորէն առաջինէն չորրորդին կ'երթայ և չորրորդէն առաջինին կը վերադառնայ: Այսպէս կը պտըտի մինչեւ 10րդ ծառը, միշտ ամէն մէկ ծառէն անգամ մը ետ դառնալով դէպի առաջին ծառը և վերջին անգամ ալ 10րդ ծառէն դառնալով դէպի առաջին ծառը: Այս կերպով քանի՞ մէթը ճամբայ քալեց այս մարդը: 54. Դպրոցի մը մէջ 6 դասարան կայ, առաջին չորս դասարաններէն ամէն մէկը 26ական աշակերտ ունի, վերջին երկու դասարանները 33ական աշակերտ, դպրոցը քանի՞ աշակերտ ունի ընդամէնը: 55. Մարդ մը իր քըսակին մէջ ունի 5 հատ մէճիտիէ, 3 հատ օսի, ոսկի (108 զրշ.), 12 հատ քառորդ մէճիտիէ, 3 հատ կէս մէճիտիէ, 16 հատ 2 զրշ. նոց և 3 հատ քառուսուն փարանոց. այս մարդը քանի՞ զրշ. ունի քսակին մէջը: 56. Գեղացի մը 280 հակիթ բերաւ քաղաքը և անկէ ծախեց 20 հատ երկոտասանեակ (տուղինա), քանի՞ հակիթ դեռ մնաց:

7. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

5. — Երբ բազմապատկողը մէկէ աւելի բուանը- շաններ ունի. — Կ'ուզենք 257ը 63ով բազմապատ-

Բազմապատկելի	257	Կել: Կը գրենք այս թիւերը
Բազմապատկող	63	իրարու տակ, այնպէս որ բազմապատկողին միաւորն ու տասնաւորը բազմապատկելիի մի և նոյն թիւերուն ներքեւը գան:
	771	Յետոյ Յով կը բազմապատկենք 257ը եւ արտադրեալը կը գրենք դժին տակ, այնպէս որ արտադրեալին միաւորը այսինքն 771ին 1ը, Յին տակը գայ: Յետոյ կը սկըսինք բազմապատկել 6ով. եւ առաջին ելած թիւը կը գրենք 6ին ուղղութեանը վրայ, այսինքն երբ կ'ըսենք 6 անգամ 7, 42. այս 2ը պէտք է գրել 6ի սիւնակին, այսինքն տասնաւորներու սիւնակին ներքեւ: Երբ այս կերպով բազմապատկութիւնը աւարտենք, գիծ մը կը գծենք ելած երկու թիւերուն տակ եւ զանոնք կը գումարենք, կ'ելլէ 16191 որ 257×63ի արտադրեալն է:
Արտադրեալ	16191	

Կել: Կը գրենք այս թիւերը իրարու տակ, այնպէս որ բազմապատկողին միաւորն ու տասնաւորը բազմապատկելիի մի և նոյն թիւերուն ներքեւը գան: Յետոյ Յով կը բազմապատկենք 257ը եւ արտադրեալը կը գրենք դժին տակ, այնպէս որ արտադրեալին միաւորը այսինքն 771ին 1ը, Յին տակը գայ: Յետոյ կը սկըսինք բազմապատկել 6ով. եւ առաջին ելած թիւը կը գրենք 6ին ուղղութեանը վրայ, այսինքն երբ կ'ըսենք 6 անգամ 7, 42. այս 2ը պէտք է գրել 6ի սիւնակին, այսինքն տասնաւորներու սիւնակին ներքեւ: Երբ այս կերպով բազմապատկութիւնը աւարտենք, գիծ մը կը գծենք ելած երկու թիւերուն տակ եւ զանոնք կը գումարենք, կ'ելլէ 16191 որ 257×63ի արտադրեալն է:

5. — Երբ բազմապատկողը շատ թուանշան ունի, ինչպէս կ'ընէք բազմապատկութիւնը, 257ը 63ով բազմապատկեցէք:

Վարժ. — 57էն 65, Բազմապատկել 246×23: 234×56: 3456×78: 4567×89: 987×65: 8765×787: 9654×876: 65432×765: 18589×2468: — 66. Տըղայ մը 7 տարեկան է. աս 7 տարուան մէջ 5 տարին ունէր 365 օր, իսկ 2 տարին ունէր 366 օր. բռնք թէ քանի՞ օր կ'ընէ որ աս տղան աշխարհ եկած է: — 67. Տղայ մը հաշուեց որ մինչեւ Բարեկենդանի արձակուրդը դեռ 9 շաբաթ կայ. կիրակի օրերէն զատ 3 օր տօնի օրեր կան որ դպրոցը գոց է. արդ կ'ուզէ գիտնալ թէ մինչեւ Բարեկենդան դեռ քանի՞ անգամ հայերէնի դաս պիտի առնէ, քանի որ ամէն օր հայերէն դաս կայ: — 68. Պօղոս քաղաքէն ելաւ մօտակայ գիւղը երթալու համար, ուզեց հտորել իր քայլերը. ամէն անգամ որ 100 քայլ կ'առ-

նէր, Պետրոս կը գոցէր իր մէկ մատր, այսպէս տեսաւ որ աջ ձեռքի մատերը անգամ մը գոցեց կարգով, անգամ մ'ալ բացաւ կարգով իսկ ձախ ձեռքի մատերը մէկ անգամ գոցեց կարգով. երկրորդ անգամին այ մինչեւ ցուցամատը բացաւ. արդէն հասած էր գիւղը, կրնա՞ք գիտնայ թէ Պետրոսին քայլով քաղաքը գիւղէն որչա՞փ հեռու է:

8. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

6. Մասնական արտադրեալ. — 1. Սա բազմապատկութիւնը ընենք.

Բազմապատկելի	3587
Բազմապատկող	382
Ա. մասն. արտադրեալ	7174
Բ. » »	28696
Դ. » »	10761
Արտադրեալ	1370234

3587 × 382: Յայտնի է որ 3567ը պիտի բազմապատկենք նախ 2ով, յետոյ 8ով, յետոյ 3ով: 3587 × 2ը կուտայ արտադրեալ մը, 3587 × 8ը կուտայ երկրորդ

արտադրեալ մը, վերջապէս 3587 × 3ը կուտայ երրորդ արտադրեալ մը: Ըսել է թէ երկու թիւերուն բազմապատկութենէն կ'ունենանք երեք արտադրեալ: Ասոնց ամէն մէկուն կ'ըսուի Մասնական արտադրեալ:

2. Բայց ինչպէս գրելու է այս մասնական արտադրեալները: Դիտեցէք վերի բազմապատկութիւնը և անմիջապէս պիտի հասկնաք: 382 բազմապատկողը երեք թիւ ունի. նախ 2ով կը բազմապատկենք և ելած առաջին թիւը 2ին տակը կը գրենք. աս լմըննալէ յետոյ, 8ով կը բազմապատկենք և ելած առաջին թիւը 8ի սիւնակին տակը կը գրենք. յետոյ 3ով կը բազմապատկենք և ելածը 3ի սիւնակին տակը կը գրենք.

3. Ամէնէն վերջ երեք մասնակի արտադրեալները կը գումարենք, կ'ելլէ ընդհանուր արտադրեալը:

6. 1. — Ի՞նչ է մասնական արտադրեալը: 2. — Ամէն մէկ մասնական արտադրեալի աջ կողմի առաջին թիւը ո՞ր պիտի ղուռի: 3. — Բոլոր մասնակի արտադրեալները ի՞նչ կ'ընենք:

Վարժ. — 69. Գինեպան մը տակառ մը գինի ծախեց սխան 4 ղրշ.ի. տակառը կը պարունակէր 265 սխա. քանի՞ ղրշ. շահեցաւ, եթէ ինքը ամբողջ տակառը գնած էր 915 ղրշ.ի:

9. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

Վարժ. — 70էն 74. Բազմապատկեցէք 7489ը 678ով: 3759ը 684ով: 8642ը 975ով: 5693ը 5673ով: 29741ը 9891ով:

10. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

7. Երբ բազմապատկողին բուանշանքերուն մէջտեղը 0 գտնուի.— 1. Կ'ուղենք 3648ը բազմապատկել 307ով: 1. կը գրենք իրարու տակ ինչպէս ստուգելու թիւն է: Յետոյ՝ նախ կը բազմապատկենք 7ով և ելած մասնական արտադրեալը կը գրենք: 7էն յետոյ պէտք է բազմապատկել 0ով, բայց զէրօն արժէք մը չունի, ուստի անոր վրայէն լըռութեամբ կ'անցնինք: Յետոյ կուգայ բազմապատկողին երրորդ թիւը 3ը, կը բազմապատկենք 3ով և ելած առաջին թիւը այսինքն 3 անգամ 8ը՝ 24, 4ը կը գրենք 3ի սիւնակին տակ:

2. Հսեղ է թէ երբ բազմապատկողին թուանշաններուն մէջտեղ 0 մը գտնուի, այդ 0ին վըրայէն լուծեամբ անցնելու է, բայց 0ի սիւնակը պէտք է բաց մնայ: Եթէ այսպէս չընենք, այն ատեն պիտի ստիպուինք Օով ալ բազմապատկել և կ'ունենանք 4 հատ 0 որոնք արժէք մը չունին, ինչպէս կ'երևուի սա քովի բազմապատկութեան մէջ:

7. 1. — Բազմապատկեցէք 3643ը 307ով: 2. — Ի՞նչ կ'ընէք երբ բազմապատկողը նշանակից թուանշաններուն մէջտեղ զերօներ ունի:

Վարժ. — 75էն 83. Բազմապատկել. 293×64: 794×809: 5794×209: 58779×308: 56479×708: 5798×307: 4879×209. 79889×807: 376469×508:  
 — 84. Մարդ մը ձիով շատ երկար ճամբորդութիւններ ըրաւ. հաշիւ ընելով գտաւ որ օրը միջին հաշուով 8 ժամ ճամբայ ըրած է, ամէն մէկ ժամուս 12000 մէթր: Արդ 22 օր ճամբորդելէ յետոյ քանի՞ ժամ և քանի՞ մէթր տեղ գացած է: — 85. Մէկ զոյգ գուլպան եթէ 3 զրշ. ըլլայ, 4 տուզինա գուլպան քանի՞ զրշ. կ'ընէ: — 86. Գործաւոր մը ամիսը 20 զրշ. խնայողութիւն կ'ընէ, 5 տարիէն քանի՞ զրշ. կը խընայէ: — 87. Պարտէզի մը չորս կողմը պատեր շինելու համար մարդ մը գործածեց 15 գործաւոր 20 օր և ամէն մէկուն վճարեց օրական 8 զրշ. քանի՞ զրշ. ծախք ըրաւ: — 88. Երեք տեղէ առնելիք ունիմ. 280, 1250 և 675 զրշ. բայց երկու տեղ ալ պարտք ունիմ 560 և 740 զրշ.: առնելիքս առնեմ, տալիքս տամ, ի՞նչ կը մնայ ինձի:

11. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

8. — Երբ բազմապատկիլից բուանշաններուն մէջ տեղ 0 գտնուի. — կ'ուզենք 308ը 7ով բազմապատկել: կը գրենք իրարու տակ և կ'ըսենք 7 անգամ 8՝ 56. կը գրենք 6ը և ձեռք կ'առնենք 5ը. 7 անգամ 0...0. ձեռք 5, կը գրենք 5ը 0ի սիւնակին տակ և այսպէս կը շարունակենք: Ուրիշ օրինակ մը. — 3608ը բազմապատկենք 27ով, մի և նոյն գործողութիւնը կ'ընենք, ինչպէս քովի օրինակին մէջ կը տեսնուի:

2. կրնայ ըլլալ որ երկու արտադրիչներն ալ (այո՛, չմոռնանք ըսելու որ բազմապատկողը եւ բազմապատկելին, երկուքը մէկտեղ կամ զատ զատ, արտադրիչ ալ կ'ըսուին) գերօ պարունակեն, նորէն զերօներու վրայէն լուծեամբ կ'անցնիք: Տեսէ՛ք սա քովի օրինակը:

8. 1. — Բազմապատկեցէք 3603ը 7ով, Յետոյ 27ով. — Գարծեալ՝ 3608ը 502ով:

Վարժ. — 89էն 94. Բազմապատկել. 703×47: 2095×69: 50708×617: 607×408: 70800×709 8007×4009:

12. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]

9. — Երբ բազմապատկողը զերօներով կը վերջանայ. — Այո՛, եթէ ուզենք 4542ը 2300ով բազմապատկել, նախ 4542ը 23ով կը բազմապատկենք

(4542×23), յետոյ ելածին ծայրը կ'աւելցընենք երկու զերօ:

9. Բազմապատկեցէք 97,353ը 3600ով:

Վարժ. — 95 էն 99. Բազմապատկել. 8739×40: 574×300: 54789×6000: 40709×260: 45007×7800: — 100. Կարավան մը ունի 95 ձի. ամէն մէկ ձին բեռցած է միջին հաշուով 82 օխա. քանի՞ օխա բեռ կը տանի այն կարավանը: — 101. Եթէ ամէն մէկ օխային 2 դրշ. վարձք վճարուի, քանի՞ դրշ. կ'առնէ ամէն մէկ ձին և ամբողջ կարավանը:

13. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՆՈՒԹԻՒՆ [Շար.]

10. Երբ բազմապատկելին գերօճերով վերջացած է. — Աս ալ նախորդ դասէն տարբերութիւն չունի. աւասիկ կ'ուզենք 78000ը բազմապատկել 39ով. կը բազմապատկենք 78ը 39ով և արտադրեալին քովը կ'աւելցընենք երեք զերօ:

78000  
39  
702  
234  
3042000

10. Բազմապատկեցէք 78,000ը 39ով:

Վարժ. — 102 էն 106. Բազմապատկել, 12300×75: 478000×175: 62950×7: 135790×864: 864200×79: — 107. Աղբիւր մը մէկ ժամուան մէջ կուտայ 565 օխա ջուր: Մէկ օրուան մէջ, գիշեր ցորեկ վազելով, քանի՞ օխա ջուր կուտայ: — 108. Քաղաքի մը բնակիչները օրը 315 պարկ ալիւր կը սպառեն, մէկ ամսուան մէջ քանի՞ օխա ալիւր կը գործածեն, եթէ մէկ պարկը կընէ 36 օխա: — 109. Գումար մը բաժնեցինք 6 հոգիի մէջ, ամէն մէկուն ինկաւ 1028 դրշ. ի՞նչ էր ամբողջ գումարը:

14. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՆՈՒԹԻՒՆ [Շար.]

11. Երկու արապրիչներն ալ գերօճերով վերջացած են — 40370ը կ'ուզենք 5300ով բազմապատկել: Հոս ալ միւսնոյն բանն է: Նախ 4037ը կը բազմապատկենք 53ով և արտադրեալին աջ կողմը կ'աւելցընենք երեք զերօ երկուքը բազմապատկողին ծայրէն մէկը բազմապատկելիէն: Ուրեմն հիմա ո՞վ չի գիտեր թէ երբ արտադրիչները գերօճերով վերջացած են, մենք մնացած թիւերով կ'ընենք բազմապատկութիւնը, յետոյ այդ գերօճերը կ'իջեցընենք արտադրեալին առջեւը:

40370  
5300  
12111  
20:85  
213961

11. Երբ երկու արտադրիչներն ալ գերոյով վերջացած են, բազմապատկութիւնը ի՞նչպէս ընելու է:

Վարժ. 110 էն 113. — Բազմապատկել. 570×80: 2700×90: 37000×870: 27000×8700: — 114. Զիւլոյններու գունդի մը մէջ 580 ձի կայ. ի՞նչ է ամբողջ ձիերուն արժէքը, եթէ ամէն մէկ ձին 1800 դրշ. արժէ: — 115. Գործ մը կայ որ 15 օրէն կը լինայ, եթէ 25 գործաւոր աշխատին օրական 10ը ժամ շաբաթուանակ: Եթէ մէկ գործաւոր ուզէ այս գործը աւարտել, քանի՞ ժամ պէտք է աշխատի:

15. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՆՈՒԹԻՒՆ [Շար.]

12. Արապրիչներուն կարգը կրճաճ փոխել. — Եթէ 3ը 4ով բազմապատկենք, կ'ունենանք 12. նոյնպէս, եթէ 4ը 3ով բազմապատկենք՝ կ'ելլէ 12: Նոյնպէս 5×6=30 կամ 6×5=30:

Ասի կը ցուցընէ թէ արտադրեալը չի փոխուիր, ե-  
րբ բազմապատկելիս ղնեմբ բազմապատկողից սեղը, կամ  
երբ արտադրիչներուն կարգը փոխենք:

**13.** Բազմապատկութեան փարձը. — Այս փորձը  
շատ պարզ է.

Բազմապատկութիւն	Փորձ
643	528
528	643
<u>5144</u>	<u>4584</u>
1286	2112
3215	3168
<u>339504</u>	<u>339504</u>

Եթէ մէկը չի համոզուիր թէ իր հանած ար-  
տադրեալն ու-  
ղիղ է, կրնայ  
բազմապատ-  
կողը վեր դը-  
նել եւ բազ-

մապատկելին անոր տեղը, ու դորձողութիւնը կատա-  
րել: Այն ատեն մի եւ նոյն արտադրեալը պիտի ելլէ:

**12.** Արտադրիչներուն կարգը կրնա՞նք փոխել: Ի՞նչ  
ըսել է արտադրիչներուն կարգը փոխել. **13.** Բազմապատ-  
կութեան փորձը ի՞նչպէս կ'ընէք:

**Վարձ.** — **116էն 121.** Բազմապատկել.  $7924 \times 8765$ :  $8715 \times 7924$ :  $13579 \times 2468$ :  $2468 \times 13579$ :  
 $3900 \times 8600$ :  $8600 \times 3900$ :

**16. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]**

**Վարձ.** — **122.** Ոչխարի վաճառական մը 8965  
ոչխար տարաւ մայրաքաղաք եւ իրարու վրայ ծախեց  
հատը 47 զրշի: քանի՞ զրշ. առնելու է: — **123.**  
Մէկ արտավար հողը կուտայ 12 քիլէ ցորեն, ի՞նչ  
կ'արժէ 128 արտավար հողի վրայէ հնձուած ցորենը,  
եթէ մէկ քիլէն 17 զրշի ծախուի: — **124.** Փայտի  
վաճառական մը կ'ուզէ 215 չէքի փայտ գնել՝ չէքի

19ական զրշէն. բայց իր քովը հազիւ 2980 զրշ.  
կայ: Ամբողջ փայտը գնելու համար քանի՞ զրշ. կը  
պակսի: — **125.** Մէկը 27 ոչխար գնեց հատը 38 զրշէն.  
բայց ծախողին տուաւ 10 հատ ոսկի (մէկ ոսկին 108  
զրշէն), իրեն՞ դրամը կ'աւելնայ ծախողին քով, թէ  
անոր՞ իրեն քով: — **126.** Ձի մը մէկ վայրկեանի մէջ  
կրնայ 327 մէթր տեղ քալել. մէկ ժամուան կամ 60  
վայրկեանի մէջ քանի՞ մէթր տեղ կրնայ քալել: —  
**127.** Մէկ բանւորը օրը 8 զրշ. կը վաստկի. 25 բան-  
ւորը այս հաշուով մէկ շաբթուան մէջ քանի՞ զրշ.  
կը վաստըկին:

**17. ԴԱՍ. — ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ [Շար.]**

**14.** Մտաւոր բազմապատկութիւն. — Պէտք է  
վարժուիլ պզտիկ բազմապատկութիւնները մտքով  
ընելու, այսինքն առանց բան մը գրելու: 1. օրինակ  
30ը կ'ուզենք 70ով բազմապատկել. անմիջապէս մեր  
մտքին մէջ կ'ըսենք 3 անգամ 7՝ 21, եւ 21ին առջեւ  
կը շարենք կրկու դերոյ որ կ'ըլլայ 2100: Նոյնպէս  
եթէ մէկը հարցընէ ձեզի 500 անգամ 90 քանի՞ կ'ընէ,  
չուտով պիտի կրնաք պատասխանել 45000, որովհե-  
տեւ ձեր մտքին մէջ արդէն կ'ըսէք 5 անգամ 9՝ 45 եւ  
առջեւը երեք դերօ 45000: 2. Հիմա ուզենք 59ը բազ-  
մապատկել 8ով. գիտենք որ 59ը հաւասար է 50+9.  
ուրեմն 8ով նախ կը բազմապատկենք 50ը որ կուտայ  
400, յետոյ կը բազմապատկենք 9ը որ կուտայ 72 եւ  
մտքով կը գումարենք այս երկուքը  $400 + 72 = 472$ :

**14. 1.** — Մտքով ի՞նչպէս կ'ընէք 20 թիւին 70ով բազ-  
մապատկումիւնը: 2. — Իսկ 59ը 7ով ի՞նչպէս կը բազմա-  
պատկէք մտաւոր:

Վարժ . **128** էն **133**. — Մտքով ըրէք հետեւեալ բազմապատկութիւնները,  $69 \times 5$  :  $48 \times 12$  :  $525 \times 5$  :  $40 \times 70$  :  $800 \times 15$  :  $32 \times 50$  .

18. ԴԱՍ . — ԲԱԶՄԱՊԱՏԻՆՈՒԹԻՒՆ, [Շար.]

**15**. Մտաւոր բազմապատկութիւն 9ով եւ 11ով :—  
1. Կ'ուզենք 37ը 9ով բազմապատկել : Յայտնի է որ 9 հաւասար է 10—1ի ուստի 37ը կը բազմապատկենք 10ով որ կուտայ 370 . յետոյ ասկէ կը հանենք 37,  $370 - 37 = 333$  : 2. Հիմա 37ը բազմապատկենք 11ով : 11ը հաւասար է 10+1ի, ուրեմն 37ը կը բազմապատկենք նախ 10ով որ կուտայ 370, յետոյ 1ով որ կուտայ 37 եւ այս երկուքը մտքով կը գումարենք իրարու վրայ  $370 + 37 = 407$  :

**15**. 1. — Թիւի մը 9ով մտաւոր բազմապատկութիւնը ի՞նչպէս կ'ըլլայ : 2. — Իսկ 11ով :

Վարժ . **134** էն **140**. — Մտքով ըրէք հետեւեալ բազմապատկութիւնները .  $57 \times 9$  :  $350 \times 9$  :  $27 \times 11$  :  $78 \times 11$  :  $28 \times 11$  :  $280 \times 11$  :  $370 \times 11$  :

19. ԴԱՍ . — ԱՄՓՈՓՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ [1-9]

Բազմապատկութիւն (**1** էն **6**). — Մէկ թուանշանով մէկէ աւելի թուանշաններ ունեցող թիւ մը բազմապատկելու համար, պէտք է բազմապատկելով, բազմապատկելիին բոլոր թուանշանները, աջ կողմէն սկսած, մէկիկ մէկիկ բազմապատկել :

Թիւ մը 10ով, 100ով, 1000 եւն. բազմապատկելու համար, հերիք է որ այն թիւին աջ կողմը զնենք մէկ, երկու, երեք եւն. զերօ :

Կրնայ ըլլալ որ բազմապատկողը ունենայ թուանշան մը եւ աջ կողմն ալ զերօներ, այն ատեն այդ թուանշանով կը բազմապատկենք եւ արտադրեալին աջ կողմը կ'աւելցնենք անոր առջեւ գտնուած զերօները :

Եթէ բազմապատկողը մէկէ աւելի թուանշաններ ունի, աջ կողմէն սկսած՝ բազմապատկողին ամէն մէկ թիւով կը բազմապատկենք եւ ելած մասնական արտադրեալներն իրարու տակ կը գրենք . յետոյ այս մասնական արտադրեալները կը գումարենք՝ ամբողջ արտադրեալը ունենալու համար :

Վարժ . **141** էն **145**. — Հետեւեալ բազմապատկութիւններն ընել, փորձերով մէկտեղ .  $379 \times 820$  :  $7070 \times 9090$  :  $7890 \times 1110$  :  $80808 \times 10101$  :  $579 \times 1001$  **146**. Սնասուններ վաճառող մարդ մը գնեց 17 կով՝ հատը 385 զրշ . ի ե 48 ոչխար՝ հատը 53 զրշ . ի, 130 զրշ . ալ զանազան ծախքեր ըրաւ . քանի զրշ, տուաւ ամէնուն համար :

20. ԴԱՍ . — ԱՄՓՈՓՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ [10-18]

Բազմապատկութիւն (Շար.) (**7** էն **15**). — Երբ բազմապատկողի թուանշաններուն մէջտեղ զերօ գրտնուի, այս զերօյին վրայէն լռութեա՛ր կ'անցնինք, բայց երբ զերօյին յաջորդող թիւովը կը բազմապատկենք, պէտք է որ ելած առաջին թիւը ո՛չ թէ զերօյի սիւնակին տակ՝ այլ այդ թիւին սիւնակին ներքեւը գրենք . այս կերպով Օի սիւնակը բաց կը մնայ : Կրնայ ըլլալ որ երկու արտադրիչներէն մէկուն ծայրը

կամ երկուքն ալ վերջը զերօններ գտնուին . այն ատեն բազմապատկութիւնը թուանշաններով կ'ընենք , արտադրեալը կը գրենք , յետոյ կը նայինք թէ քանի՞ գերօ կը գտնուի արտադրելին կամ արտադրիչներուն ծայրը , և այնքան գերօ կ'աւելցընենք արտադրեալին վերջը :

Կրնանք արտադրիչներուն կարգը փոխել , այսինքն մէկը առաջ անցընել կամ մէկը՝ վեր դնել , միւսը վար՝ արտադրեալը ամենեւին չի փոխուիր :

Բազմապատկութեան փորձն ընելու համար , արտադրիչներուն կարգը կը փոխենք եւ նորէն կը բազմապատկենք :

Կրնանք նաեւ շատ մը բազմապատկութիւններ ընել , առանց գրելու , այսինքն մտքով : Ատոր կ'ըսուի մտաւոր բազմապատկութիւն :

Վարժ . — 147 . Հաշիւ ըրէք թէ ժամացոյցի մը մեծ սլաքը մէկ տարուան մէջ քանի՞ շրջան կ'ընէ ժամացոյցի շրջանակին վրայ , սլաքի սլաքը քանի՞ շրջան կ'ընէ եւ վերջապէս մեծը սլաքի կէն քանի՞ անգամ աւելի շրջան կ'ընէ :

148 . Աէն մինչեւ 19 , բոլոր թիւերուն գումարը գտէք , յետոյ այս գումարէն հանեցէք Աէն մինչեւ 15 թիւերուն գումարը և երկուքին տարբերութիւնը բազմապատկեցէք 285ով :



# ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ

## 1. ԴԱՍ. — ՄՐՐԻԿ, ԿԱՅԾԱԿ

1. Մրրիկ . — Գարնան սկիզբներ մանաւանդ եւ աշնան վերջեր , ամպերը կը շատնան երկնքի երեսը և իրարու կը մօտենան . այն ատեն կը տեսնուին երբեմն երբեմն երկար լուսաւոր գիծեր , այս է փայլակը (Պատ. 29) . կը լուսի ահազին աղմուկ մը . այս է որոտւմը , ու այդ միջոցին կ'ըսենք թէ մրրիկ կայ : Փայլակները սովորաբար երկու ամպերու մէջ առաջ կուգան , բայց երբ փայլակը ամպի մը եւ երկրին մէջ առաջ գայ , աւոր կ'ըսուի կայծակ : Այն ատեն կ'ըսենք՝ «կայծակը գարկաւ լերան մը գլխին , կամ ծառի մը գագաթին» : Որոտումը փայլակին հանած ձայնն է :



Պատ. 29. — Մրրիկ



Պ.30. Շանքարգելով կենդանիներ սպաննել : Բայց տուն մը , շէնք մը կարելի է կայծակէն սպահպանել շանքարգելի միջոցաւ : Շանթարգելը եր-



2. Կայծակն ի՞նչ կ'ընէ . — Շանքարգել . — Կայծակը ընդհանրապէս բարձր տեղերու , բարձր շէնքերու և մետաղէ նիւթերու վրայ կ'իջնէ : Կայծակը կրնայ մարմինները ջարդել , փշրել , զանոնք իրենց տեղէն խախտել , տաքցընել եւ այլել : Անի կրնայ մարդիկ ու

կար փայտ մ'է որուն սուր ծայրը մետաղէ շինուած է. այս ծայրէն մինչեւ գետին՝ երկար շղթայ մը կ'իջնէ; շղթային ծայրը կը մանէ հողին մէջ:

1. Մըրիկ ի՞նչպէս կ'ըլլայ: Ի՞նչ է փայլակը: Ի՞նչ է կայ-  
ծակը: Ի՞նչ է որոտումը: — 2. Կայծակը ո՞ւր կ'իջնէ ընդ-  
հանրապէս: Ի՞նչ կ'ընէ կայծակը: Ի՞նչ է շանթարգելը:

2. ԴԱՍ. — ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

3. Փարձ՝ բոլորի կտորով մը. — Սենեակի մը մէջ ուր օդը չոր է, առնենք կտոր մը թուղթ և տաք-  
ցընենք զայն կրակի վրայ: Յետոյ անոր երկու ծայ-  
րերէն բռնելով՝ արագ արագ շփենք տաք չուխայի



Պատ. 31. Ելեկտրացած կտոր մը բուրբէն ելեկտրա-  
կան կայծ կ'ելլէ:

Պատ. 32. Ելեկտրացած բուրբի կտոր մը քեթել մարմիններն իրեն կը քաշէ:

կտորի մը, օրինակ փանթալոնին վրայ: Այսպէս չը-  
փելէ յետոյ, երկու մատով բռնենք թուղթին մէկ  
ծայրէն և անմիջապէս, առանց ժամանակ կորսնցնե-  
լու, միւս ձեռքի մատերնիս մօտեցնենք թուղթին մէջ-  
տեղին (Պատ. 31): Գիտէ՞ք ի՞նչ կը պատահի: Երբ  
այս փորձը կատարենք սենեակին մէկ մուտք ան-  
կիւնը, թուղթին մէջտեղէն ծուռ ու մուռ գիծ մը

կը ցայտէ կ'անցնի մատին: Այս լուսաւոր գիծը ելեկ-  
տրական կայծ կը կոչուի:

Այս փորձը նորէն սկսինք, և չոր սեղանի մը  
վրայ թուղթի, յարդի, փետուրի մանրիկ կտորներ  
դնելով՝ թուղթը անոնց մօտեցընենք, կը տեսնենք  
որ այդ թեթեւ մարմինները վեր կը ցատքեն թուղ-  
թին յատակը կը փակչին (Պատ. 32): Այն ատեն  
կ'ըսուի թէ թուղթին կտորը ելեկտրականացած է:

4. Ելեկտրականութիւն. — Կը տեսնենք որ բան  
մը կայ, պատճառ մը կայ որ այս կայծը առաջ բե-  
րաւ, որ թեթեւ մարմինները վեր քաշեց: Ահա  
այս բանին, այս պատճառին, ելեկտրականութիւն կը՛ս-  
ուի: Ելեկտրականութիւնն է որ մըրիկ առաջ կը  
բերէ:


3. Նկարագրեցէք թէ ի՞նչ փորձեր կրնանք ընել՝ թերթ  
մը թուղթը ելեկտրականացնելով. — 4. Ի՞նչ է ելեկտրակա-  
նութիւնը: Մըրիկը ի՞նչէն առաջ կուզայ:

3 ԴԱՍ. — ՄԱԳՆԻՏ, ԿՈՂՄՆԱՑՈՅՑ

5. Մագնիս. — Տեսակ մը սև քար կայ, որ բր-  
նական մագնիս կը կոչուի. այս քարը զարմանալի  
յատկութիւն մ'ունի, որով երկաթն իրեն կը քա-  
շէ: Աւելի զարմանալին սա որ, եթէ այս քարով պող-  
պատի կտոր մը շփենք, պողպատն ալ կը սկսի թե-  
թեւ մարմիններն իրեն քաշել: Այս պողպատը մագնիս  
կ'ըլլայ: Եթէ այս պողպատէ մագնիսով զուտ երկա-  
թի կտոր մը շփենք (կակուղ երկաթ), ան ալ մագ-  
նիսի պէս կ'ըլլայ, ու պարզ մարմինները կը քաշէ,  
բայց երբ շփելը դադարեցընենք կամ երբ մագնիսը

քովէն հեռացընենք, նորէն սովորական երկաթի պէս կ'ըլլայ :


Մագնիսներուն սովորաբար ձիու պայտի ձեւ կուտան (Պատ 33) : Տեսէք մագնիսին տակ դառնուած սա երկաթի կտորը, եթէ երկու մատով զանի քիչ մը վար քաշենք ու հեռացընենք մագնիսէն՝ յետոյ թող տանք, փոխանակ վար խնալու անմիջապէս կը բարձրանայ՝ նորէն մագնիսին կը միանայ :



Պատ. 33

Պայտի ձեւ մագնիս որ երկաթի կտոր իրեն կը բաշէ :

6. Կողմնացոյց. — Մագնիսով մը կրնանք պողպատէ ամէն մարմին մագնիսի փոխել : Օրինակ ասեղ մը (Պատ. 34. Ս. որ կ'երեւի կէսը սեւ, կէսը ձերմակ), որ շրջանակի մը մէջտեղը հաստատուած կոթի մը վրայ կը դառնայ : Ասոր մագնիսական ասեղ կ'ըսուի որ, երբ շրջանակը գետինը դնես, մէկ ծայրը միշտ դեպի Հիւսիս կը դարձընէ : Այս գործիքը կողմնացոյց կ'ըսուի և նաւապետները կը գործածեն զայն ծովուն վրայ՝ երկրին այլ եւ այլ կողմերը հասկընալու համար :




Պատ. 34. Կողմնացոյց

5. Ի՞նչ յատկութիւն ունի մագնիսը : Սովորական մագնիսները ինչէ՞ն կը շինուին. — 6. Ի՞նչ է կողմնացոյցը :


4. ԴԱՍ. — ՀՆՈՒԱԳԻՐ

7. Բարդ եւ ելեկտրամագնիս. — Կայ գործիք մը որ միշտ ելեկտրականութիւն կ'արտադրէ, այս գործիքը կը կոչուի ելեկտրական բարդ (պատ. 35) : Բարդին մէջի ելեկտրականութիւնը կրնայ մետադէ թելի մը վրայէն ճամբորդել տեղէ մը ուրիշ տեղ մը (պատ. 36) . այն ատեն կ'ըսուի թէ մետաղէ թելին մէջէն ելեկտրական հոսանք կ'անցնի :

Հիմա եթէ այս մետաղէ թելը պայտի ձեւով շինուած երկաթի մը երկու ձիւղերուն վրայ փաթթենք (Պատ. 35, ԵՄ.) ելեկտրականութիւնը թելին մէջէն անցած ժամանակ այս երկաթի կտորը կը մագնիսանայ : Այս մետաղէ թելով շրջապատուած երկաթի կտորին կ'ըսուի ելեկտրամագնիս :



Պատ. 35



Պատ. 36

8. Ելեկտրական հեռագիր. — Ենթադրենք որ մենք կը գտնուինք Պոլսոյ մէջ (Պատ. 35. Պ.) և ԵՄ ելեկտրամագնիսն ալ կը գտնուի Տրապիզոն, բայց թ. թելով կապուած է Պոլսոյ հետ, այն թելով որուն մէջէն պիտի անցնի բարդին ելեկտրականութիւնը, Հիմա, եթէ ԲԱ. (Պատ. 36) կէտին վրայ թելը կտրենք, և թիթեղը որ ԵՄ ելեկտրամագնիսին միացած էր, անկէ կը բաժնուի, բայց երբ այս կտ-

բուսած ծայրերը իրարու մտեցընենք, անմիջապէս և թիթեղը ելեկտրամագնիսին կը միանայ: Այսպէս մտեցնելով հեռացնելով միշտ կրնանք շարժել և թիթեղը: Միեւնոյն բանը կ'ընենք Պոլսոյ և Տրապիզոնի մէջ: Այս թելին երկու ծայրերը իրարու մտեցընենք ու հեռացընելով նշաններ կուտանք մէկ քաղաքէն միւսը: Ահաւաստիկ այս է էլեկտրական հեռագիրը:

7. Ելեկտրական բարդ մը մետաղէ թելի մը վրայ ի՞նչ ներգործութիւն կ'ընէ: — 8. Ի՞նչ է էլեկտրական հեռագիրը:


5. ԴԱՍ. — ԹԵԼԵՖՈՆ, ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՑՍ

9. Թելեֆոն. — 1. Ելեկտրական հեռագրով, ինչպէս տեսանք, նշաններ կարելի է տալ՝ ելեկտրամագնիսին առջեւ գտնուած երկաթէ թիթեղը վեր վար շարժելով: Ասոր համար կը բաւէ որ կոճակ մը սեղմենք ու թողունք, յետոյ անգամ մ'ալ սեղմենք և այսպէս շարունակ: Օրինակի համար, 2 անգամ կոճակը սեղմել ա կը նշանակէ, 3 անգամ սեղմել՝ բ, եւայլն:

2. Թելեֆոնը շատ աւելի յարմար հեռագիր մ'է: Բայց թելեֆոնով ո՛չ թէ նշաններ կուտան, այլ կը խօսին: Օրինակի համար Պոլսոյ մէկ թաղէն ուրիշ թաղ մը, կամ Պոլսէն Իզմիր կարելի է խօսիլ թելեֆոնի միջոցաւ: Հոս ալ ելեկտրամագնիս մը կայ, որուն առջեւ դրուած է բարակ տախտակի կտոր մը. այս մագնիսը կը միանայ երկաթէ թելով մը միւս թաղին կամ քաղաքին մէջ գտնուած ուրիշ ելեկտրամագնիսի մը, որուն առջեւ նոյնպէս բարակ տախ-

տակ մը կայ: Արդ, երբ մէկ գործիքին մէջէն խօսինք, միւս գործիքին մէջէն ձայներնիս կը լսուի: Այս կերպով մէկ թաղէն միւսը, մէկ քաղքէն ուրիշ մը կարելի է իրարու հետ խօսիլ:

10. Ելեկտրական լոյս. — Երբ ելեկտրական հոսանքը կ'անցնի մետաղէ թելի մէջէն, եթէ այս թելը կտրենք և կտրուած ծայրերն իրարու մտեցընենք, կայծ մը կը ցատքէ մէկ ծայրէն միւսը, այս էր ելեկտրական կայծը, ինչպէս տեսանք: Եթէ թելին մէ-



Պատ. 37. Ելեկտրական լոյս

ջէն անցնող ելեկտրական հոսանքը շատ զօրաւոր է, այս կայծը շատ խոշոր ու զօրաւոր աղեղ մը կը կաղմէ՝ գեղեցիկ փայլուն լոյսով մը որուն կ'ըսուի էլեկտրական լոյս: Այսօր եւրոպական շատ մեծ քաղաքներու մէջ ելեկտրական լոյսով կը լուսաւորեն մեծ գործարաններ, տուններ, փողոցներ:


9. — 1. Հեռագրով ի՞նչպէս նշան կը տրուի. — 2. Ի՞նչ է թելեֆոնը: — 10. Ինչէ՞ն կը հասկցուի թէ մետաղէ թելի մը մէջէն ելեկտրական հոսանք կ'անցնի: Ելեկտրական լոյսը ի՞նչպէս կը գոյանայ:

6. ԴԱՍ. — Լ Ո Յ Ս

**11.** Լոյս, մրուբիւն, շուբ. — Մտէ՛ք խորունկ ու լուսամուտ չունեցող մառանի մը մէջ. որչափ որ կ'ուզէք, բացէք աշուրնիդ, բան մըն ալ պիտի չի տեսնէք. մութ է: Լոյս պէտք է որ մեզ շրջապատող առարկաները տեսնենք: Հոն ուր լոյս չկայ, մութ է: Իրաւ կան կարգ մը մարմիններ որ իրենք իրենցմէ լոյս կուտան. ինչպէս արեւը, կրակը, կայծ մը, ճրագ մը. բայց միւս բոլոր մարմիններն ասոնցմէ առած լոյսերնին ետ կը դարձնեն:

Յորեկ ատեն յայտնի կը տեսնուին շատ մը առարկաներ որ արեւին լոյսը կը ցոլացնեն: Նոյն իսկ գիշեր ատեն սենեակին մէջ կը գտնուին առարկաներ որ լամպարին լոյսը ցոլացնեն. ինչպէս փայլուն ներկուած տախտակները, Բայց՝ պատի մը ետեւ, ժայռի մը ներքեւ արեւ չկայ շատ անգամ, սակայն մարդ նորէն լոյսի մէջ է, ինչպէս որ գիշեր ատեն սեղանին տակ գտնուած առարկայ մը լոյսի մէջ է և կ'երեւի, թէ եւ ճրագին լոյսը անոր վրայ չի հասնիր: Այս տեսակ տեղերուն, ուր արեւին լոյսը, ճրագին շողը չի հասնիր՝ բայց նորէն լոյս է, կ'ըսուի թէ շուբի մեջ է, շուբ է. և իրաւ, մենք շուբի մէջ ալ կը տեսնենք, ինչպէս արեւին տակ:

**12.** Լոյսը կը ցոլանայ. — 1. Հայելիները, փայլուն առարկաները, ջուրին երեսը ետ կը դարձնեն լոյսը (Պաս. 38): Ասոր կ'ըսուի լոյսը կը ցոլանայ:




Պաս. 38.

2. Գետակի մը կամ լճակի մը եզերքը, երբ ջուրին երեսը հանդարտ է, փիերուն վրայ գտնուած ապառաժները, ծառերը, նոյն իսկ դիտող մարդուն պատկերը ջուրին յատակը կ'երեւի, բայց գլուխը վար դարձած: Այս բանը շատ անգամ մեր աչքովը տեսած ենք:

**11.** Ի՞նչ է լոյսը: Ի՞նչ է մթուծիւնը. Արշալոյսը: — **12.** Լոյսը ցոլացնող մարմիններ ըսէք: Խաղաղ ջրի մը մակերեսին վրայ ի՞նչ կը տեսնուի:

7. ԴԱՍ. — ԼՈՅՍ [Շար.]

**13.** Կտորած գաւազանը. — Ջրով լի տաշտի մը մէջ ուղիղ գաւազան մը դրէք, պիտի տեսնէք որ գաւազանին ջրին մէջ մըտած մասը ԱԲ կտորած եւ ԱԳ ուղղութիւնը առած կ'երեւի (Պաս. 39):



Պաս. 39. Գաւազանը ջուրին մէջ կոտրած կ'երեւի:

Ասոր պատճառը սա է որ ջուրին մէջ մտած ասեկ իր ուղղութիւնը կը փոխէ:


**14.** Ոսպնեակը. — Լոյսը ապակիին մէջէն անցած ատեն ալ իր ուղղութիւնը կը փոխէ. մանաւանդ երբ այս ապակին շինուած է ոսպնեակի ձեւով: Այդ ոսպնեակը կը շրջապատեն փայտէ շրջանակով և կոթ մ'ալ կ'անցընեն, այն ատեն կ'ունենանք գործիք մը, խոտրացոյց (Պաս. 42): Խոտրացոյցը մեծ կը ցուցնէ առարկաները: Շատ դիւրին է



Պաս. 40. Խոտրացոյց զանի գործածելու կերպը: Կոթը կը բռնենք, և ոսպնեակը աչքի կը մօտեցնենք, միւս

ձեռքով ալ ան առարկան զոր մանրամասնօրէն քննել կ'ուզենք:

Աւելի սիրուն փորձ մը կրնանք ընել այս ոսպնեակով: Այսինքն ոսպնեակը արեւին մէջ բռնելով՝ անոր ճառագայթները կը հաւաքուին մէկ կէտի վրայ և այս կէտին մէջ կը բռնենք լուցիկ մը որ անմիջապէս կը բռնկի, կամ արեւթի կտոր մը որ կ'այրի (Պատ. 41):



Պատ. 41

Աբեթի կտոր մը որ կ'այրի երբ ոսպնեակով արեւին լոյսը հաւաքենք:

13. Կտորած գաւազանին փորձը նկարագրեցէք: — 14. Ի՞նչ է ոսպնեակը, ինչի՞ կը ծառայէ ոսպնեակը: Օրինակով մը ցոյց տուէք թէ ի՞նչպէս ոսպնեակը կրնայ արեւին ճառագայթները կեղրոնացընել:

8. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ Ե՝ ԱՄՍՈՒԱՆ [1-14]

Խրքիկները, Կայծակը (1 - 2). — Երբ մըրիկ կայ, երկինքի վրայ՝ ամպերու մէջ՝ կրակի պէս փայլուն գիծեր կ'երեւին: Ասոնք փայլակներն են որ օդը կը շարժեն և ահագին աղմուկ, որոտում կը հանեն: Երբ փայլակը ամպի մը և երկրին մէջ ցատքէ, կայծակ կ'ըսուի որ ծառերը կ'այրէ, մարդիկ ու կենդանիներ կը սպաննէ: Շէնքերը կարելի է կայծակէն պահպանել շանքարգելով:

Ելեկտրականութիւն (3 - 4). — Կան այնպիսի

մարմիններ որ եթէ իրարու վրայ քսենք, ինչպէս թղթի կտոր մը չուխային վրայ, ելեկտրականութիւն առաջ կուգայ, Մրրիկները ելեկտրականութենէն առաջ կուգան:

Մագնիս, Կողմնացոյց (5 - 6). — Սեւ քար մը կայ բնական մագնիս բտուածը, որ երկաթն իրեն կը քաշէ և պողպատին քսուելով անոր ալ քաշելու կարողութիւն կ'ուտայ: Կողմնացոյցը մագնիսացած ասեղ մըն է. այս բասեղը շարունակ հիւսիս-հարաւ ուղղութիւն մը ունի:

Հեռագիր, Թելեֆոն, Ելեկտրական լոյս (7-10). — Ելեկտրական բարդը այնպիսի գործիք մըն է որ շարունակ ելեկտրականութիւն առաջ կը բերէ մետաղական թելի մը մէջ: Ելեկտրական հեռագրի միջոցաւ շատ հեռու տեղէ ուրիշ տեղ մը նշաններ կուտան, ելեկտրական հոսանքին շնորհիւ, որ բարդէն կ'ելլէ թելին մէջ կ'անցնի: Թելեֆոնն ալ միեւնոյն կերպով խօսքը տեղէ մը ուրիշ տեղ մը կը տանի, Ելեկտրական հոսանքը թելի մը մէջէն անցած ատեն, եթէ թելը կտրենք, երկու կտրուած ծայրերէն առաջ կուգայ լոյս մը որ ելեկտրական լոյս կ'ըսուի:

Լոյս (11-14). — Մեզ շրջապատող առարկաները լոյսի միջոցաւ կը տեսնուին: Հոն ուր լոյս չկայ, մութ է: Փայլուն առարկաները, ինչպէս հայելին, հանդարտ ջուրին երեսը, կը ցոլացնեն լոյսը: Լոյսը օդին մէջէն ջուրի մէջ անցած ժամանակ, իր ուղղութիւնը կը փոխէ: Խոտորացոյցը ոսպնեակ մ'է, որ առարկաները խոշոր կը ցուցընէ:

1. ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆ

**1. Ածական.** — 1. Երբ կ'ըսեմ Հացը կակուղ է, Դասս դժուար է, Մեղբր անուռ է, աս խօսքերուն մէջ կակուղ բառը հացին ինչպէս ըլլալը կը ցուցնէ, դժուար բառը դասին ինչպէս ըլլալը կը ցուցնէ, անուռ բառը մեղրին ինչպէս ըլլալը կը ցուցնէ:

Ի՞նչպէս է հացը. — կակուղ է: Ի՞նչպէս է դասը — դժուար է: Ի՞նչպէս է մեղրը. — անուռ է:

Կակուղ, դժուար, անուռ բառերը Ածական են:

2. Ածականը գոյականին կամ անունին քով կը դըրուի, անոր որպիսութիւնը ցուցնելու համար:

3. Որպիսութիւն (որակ) ցուցնող բառեր ածական են:

**2. Ածականից տեղը.** — Ածականը գոյականին քովը՝ սովորաբար անկէ առաջ կը դրուի: Կեղծաւոր մարդ, աւստոյժ ձի, կարմիր ֆէս:

**3. Ի՞նչպէս ճանչնալու է ածականը.** — Ածականը ճանչնալու համար, անոր քով կը դնեմ մարդ, բան բառերէն մէկը:

Կրնամ ըսել բարի մարդ, այլուոր բան: Ուրեմն բարի, այլուոր բառերը ածական են:

1. Որոշեցեք ածականներն ու գոյականները: Ըսե՛ք. Ի՞նչպէս մարդ. — Ազան մարդ:

Ի՞նչպէս բարձ. — Կակուղ բարձ, եւայլն:

Ազահ մարդ, կակուղ բարձ, օգտակար խրատ, սիրելի եղբայր, չար սատանայ: դիւրին դաս, ուղիղ քանակ, ճերմակ թուղթ, սեւ տախտակ, բարի տը-

ղայ, յամառ էջ, թթու խնձոր, նեղ փողոց, երկայն մոմ, նոր հարս, սուր ածելի, ցուրտ հով, պաղ ջուր, տաք թոնիր, մաքուր աղանի:

2. — Գտե՛ք սա խօսքերուն մեջի ածականները եւ ըսե՛ք թէ ո՞ր գոյականներուն որպիսութիւնը կը ցուցնեն:

1. Ճարտուկ ձիեր կը քաշէին կառքը: — 2. Պրզտիկ Հերմինէն ու եղբայրը Սարգիս սիրուն շնիկ մը ունին: — 3. Անուշ ջուրը կը խմուի, ծովին լեղի ջուրը կրնա՞ս խմել: — 4. Ուրախ սրտով կ'աշխատին խելացի տղաքը. անոնք բարի խրատներու մըտիկ կ'ընեն: — 5. Սեւ տախտակին վրայ ճերմակ կաւիճով կը գրենք: — 6. Կաւիճը կակուղ հող մ'է: — 7. Յորեկը պայծառ արեւ ու գիշերն ալ անուշ լուսնակը կ'երեւան երբ օդը ամպոտ չէ:

3. — Ինչի՞ մեջ կը դնեն

Ջուրը, ծխախտոց, մոխիրը, աղը, մեղուն, պանիրը, ածուխը, թռչունը, հաւը, գիրքը, մելանը, դրամը, ցորենը, յանցաւորը, ձին, գինին, հաղորդութիւնը, մեռոնը, ձէթը, թէյը, հագուստը:

**1.** [1-3] Ածականը ո՞ր բառի քով կը դրուի. Ի՞նչ կը ցուցնէ Ո՞ր բառեր ածական են: — **2.** Ածականը գոյականէն առաջ կը դրուի թէ ետքը: — **3.** Ի՞նչպէս կը գիտնաս թէ բառ մը ածական է:

2. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

4. Ի՞նչ կը կոչուի այն մարդը՝ որ

1. Ոչխար կ'արածէ. — 2. Նախիր կ'արածէ: —

3. Խոզ կ'արածէ: — 4. Դուար կը պահէ (բուծանել): — 5. Մեղու կը պահէ: — 6. Շերամ կը պահէ:

— 7. Թռչուն կը պահէ: — 8. Աւանդ մը կը պահէ.  
— 9. Կնիք կը պահէ: — Բերդ մը կը պահէ: — Մնտառ կը պահէ: — 12. Գաղտնիք կը պահէ: — 13. Խորհուրդ կը պահէ: — 14. Խոստում կը պահէ: — 15. Օրէնք կը պահէ: — 16 Իսկ այն որ խոստումը, երգումը, ուխտը, սէրը, օրէնքը կը դրժէ:

5. — Ածականները փոխելով՝ տեղը դրեք լաւ յատկութիւն մը նշանակող ուրիշ ածական մը:

Ազնիւ ծառայ, բարի մարդ, հաւատարիմ պաշտօնեայ, հասուն պտուղ, նոր հագուստ, փայլուն աչք, թարմ բանջարեղէն, կուշտ փոր, լայն շունչ, անուշ հոտ, արձակ բնակարան, համեղ ուտելիք, հազուադիւտ դիրք, սուղ գորգ, քաջ նաւապետ, արխարտ զինուոր, երջանիկ մայր, հլու դպրոցական, ամուր պարիսպ, ճարտար լարախաղաց, հուժկու բմբիշ, փորձառու բժիշկ, հաճելի բուրմունք:

6. Ածականներն անփոփոխ պահելով՝ գոյականները փոխեցէք:

Յամառ էշ, օթեկ հաց, կոշտ վարմունք, ապերախտ վաւակ, թեթեւ բնաւորութիւն, պակաս կըշիւ, խարխուլ շէնք, անքաղաքավար ծառայ, չար ընկեր, զեղծ պաշտօնեայ, համբակ բժիշկ, աղօտ լոյս, նեղ սիրտ, կծու հոտ, ապականած օդ, մաշած կապերտ, դժբաղդ հայր, ձախլիկ թեւ, անփորձ տղայ, անճարակ գործաւոր, անհամ կատակ, նեխած բանջարեղէն, պղտոր ջուր:

7. — Կետեւուն տեղ պէտք եղած բառը դրեք:

1. ....ը կանգունով կը չափէ կերպասը, մկրատով կը կտրէ զայն ու հագուստ կը ձեւէ:

2. ....ը դանակով կը կտրէ կաշին և հերիւնով կը կտրէ: — 3. ....ը ուրագով կը տաշէ փայտը,

դուրով կը դիւրէ զայն, գայլիկոնով կը ծակէ եւ մուրճով կը գամէ: — 4. ....ը փքոցով կը փչէ կըրակը, ունեղիով կը բռնէ հրաշէկ երկաթը և զայն կը ծեծէ սաղին վրայ, — 5. ....ը սայլով բեռ կը կրէ, արօրով կը հերկէ հողը, բրիչով կը փորէ, տրմուխով կը հարթէ, և մանգաղով կը հնձէ ցորենը: — 6. ....ը թակով կը զարնէ աղեղին, բամպակը կը գզէ, մկրատով կը կտրէ կտաւը:

8. — Նոյն 6 խօսքերուն մէջ բայերը փոխեցէք կասարեալ յոճնակի Գ. դեմքի, այսպէս

1. Դերձակները կանգունով չափեցին կերպասը, մկրատով կտրեցին զայն ու հագուստ ձեւեցին:

#### ՍԵՌԱՆՆ ԷՈՒՈՎ

9. Ուշադրութիւն քեզ հետեւեալ գոյականներու հոլովին:

Ա. խումբ. — Արդարութեան, բարկութեան, զօրութեան, հիւանդութեան:

Բ. խումբ. — Մարդու, ծովու, կովու, ձիու, արեւու, թիւու, մանչու, ճամբու, տղու, զլխու:

Գ. խումբ. — Երդման, սոսկման, թաղման, օժման, ժամանման:

Դ. խումբ. — Օրուան, ժամուան, հիմակուան, վաղուան, իրիկուան, ցորեկուան:

10. Նոյն սեռական հոլովներուն բով յակացեալներ դրեք: Օր. Արդարութեան պատճի, մարդուն խօսքը, խքման իրիկունը, եւայլն:

11. Նոյն 4 խումբ բառերը սեռական հոլով են: Գտէք անոնց ուղղականը: (Գիտեցէք որ այս բառերը ի ու սեռական եղած չեն):

3. ԴԱՍ. — ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

1. Ուրիւն մասնիկը. — Ուրիւն մասնիկը կըրնանք կցել Որակական Ածականին ծայրը: Ան ատեն ածականը կը փոխուի՝ վերացեալ անուն կ'ըլլայ:

Օրինակ. Պաղ, — պաղութիւն, եւայլն:

5. Նոյնպէս նիւթական բան մը ցուցնող անունին ծայրը ուրիւն կցելով՝ վերացեալ անուն կը շինուի. Օրինակ. Հայր — հայրութիւն, եւայլն:

12. — Սա որակական ածականներուն ծայրը «ուրիւն» մասնիկը դնելով՝ վերացեալ անուն շինեցեք:

Անուշ, թեթեւ, ծանր, աղտոտ, շքեղ, սիրուն, աղուոր, քաղցր, ծեր, մեծ, վսեմ, սեւ, ճերմակ, կոկիկ, կանաչ, անառակ, ճարտար, չոր, թաց, պարարտ, գոհ, թարմ, տաք, պաղ, գաղջ, դժուար, դժբաղդ, նոր, լայն, նեղ, չար, բարձր, աղքատ, համր, յամր, ծանր, ցած, կարծր:

13. — Նիւթական առարկայ ցուցնող սա անունները վերացեալ անունի փոխեցեք:

Վարժապետ, քահանայ, վարդապետ, աշակերտ, տնտես, հայր, մայր, եղբայր, տղայ, ընկեր, իշխան, սարկաւազ, նաւապետ, խոհարար, դերձակ, սեղանաւոր, թղթատար, ճամբորդ, կօշիկակար, լըպուտ, հիւան, քարոզ, պարտիզպան, մարտիրոս, նահատակ, երաժիշտ:

14. Կետրուն տեղ դրեք պատշաճ բառեր:

1. Այն բառը որ անձ, կենդանի կամ իր կը ցուցնէ, կը կոչուի ..... : — 2. Այն բառը որ գոյականին որպիսութիւնը կը ցուցնէ, կը կոչուի ..... : — 3. .... բառ մ'է որ ընել կամ ըլլալ կը նշանակէ: — 5. Այն սեռական հոլով անունը

որ ուրիշ գոյականի մը քով կը դրուի և կը ցուցնէ թէ անոր նշանակած իրը որո՞ւ յատուկ է, կը կոչուի..... — 6. Յատկացուցիչ ունեցող գոյականը կը կոչուի .....

15. — Այբուբենի բոլոր գրերով սկսող մեյմէկ բայ գտեք, հետեւեալ օրինակներուն համեմատ:

Աղաչել, բանիլ, գոցել, դողալ, եռալ, զուալ, էղնել, ընդունիլ, թոթովել, ժանդոտիլ, իմանալ, լափել, խորովել, ծակել, կտել, հոտոտել, ձաղկել, զրկել, ճշդել, մանել, յայտնել, նայիլ, շահիլ, ունալ, չարչրկել, պատել, ջրել, ոահել, սուրալ, վտարել, տապկել, բոտել, ցօղել, փրփրիլ, քոստտիլ, օթեւանիլ, ֆշալ:

16. — Նոյն բայերը նորէն գրեցեք Ա. Բ. Գ. լծորդութիւններու բաժնելով:

4. Ածական բառին ծայրը ուրիւն մասնիկը կցենք՝ ի՞նչ կ'ըլլայ. ի՞նչ ըսել է վերացեալ անուն [Բ. պրակ, էջ 67, Դաս 3. կանոն 4, 5, 6]: Օրինակ. — 5. Նիւթական կամ թանձրացեալ անուններուն ծայրն ալ կարելի՞ է ուրիւն կցել: Ան ատեն ի՞նչ անուն կ'ըսուի. Օրինակ:

4. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

17. Հետեւեալ հասուածը 1-կարդացեք, 2. օրինակեցեք, 3. Որակական ածականներուն տակէն գիծ քաշեցեք, 4. վերջն ալ յոճակի ըրեք:

ՅԱՆՑԱԻՈՐ ՊԶՏԻԿ ԱՂՋԻԿԸ

Յիմի պզտիկ աղջիկ մ'է. Պարտիզակէն Պոլիս բերուած է որ լաւ բաներ սորվի: Խոշոր, գեղեցիկ, անուշ աչքեր ունի ան, Խելացի աղջիկ է, բայց քիչ մը վախկոտ, քիչ մ'ալ խպնկոտ: Իր սիրուն գլխահարկ

նոցին տակէն դուրս կախուած են խարտեաշ, նուրբ ու դանդուր մազերը: Աշխատասէր ու բարի ալ է, բայց խեղճ աղջիկը խաղալ խնդալ շատ կը սիրէ: Ըսէ՛ք, միթէ այս բանը յանցա՞նք է երբ մարդ հազիւ ութը տարու է, և դուարթ ու աշխոյժ բնաւորութիւն ունի:

Ինչպէս է եղեր՝ եղեր է, օր մ'ալ մոռցեր է դասը սորվելու: Ահա վարժուհին յանցաւոր ըրաւ խեղճ Ֆիմին:

Հիմա ծունկի վրայ՝ գլխակախ նստեր է, փափուկ ձեռքերը խաչածեւ, աչքերը դետին խոնարհած: Իր թարթիչներուն տակ կը փայլի խոշոր մարգրտի պէս կաթիլ մը արցունք որ իր վարդ այտերէն վար պիտի գլորի ...: Մեղք չէ՞ Ֆիմին:

18.— Հետեւեալ անուններուն կցեցե՛ք մէյմէկ յակացուցիչ. — Օրինակ. Եպիսկոպոսին սաղաւարթ, եւայլն:

- .....սաղաւարտը — .....քարոյքը — .....աստիճանը
- .....խրատը — .....վարժարանը — .....տեսուչը —
- .....նախարարը — .....կինը — .....մանեակը —
- .....գաւազանը — .....օրրանը — .....պատուէրը —
- .....լուսթիւնը — .....գուարթութիւնը —
- .....գործիքները — .....սէրը:

19. — Նոյն բառերը նորէն գրեցե՛ք՝ յակացուցիչները անականի փոխելով. — Օրինակ. — Բարեկամին սերը. — Բարեկամական սեր: — Հողին բերքը. — Հողային բերք. եւայլն:

20. Հարցումներուն պատասխանեցե՛ք՝ ամբողջ խօսելով:

1. Ի՞նչ կ'ընէ դերձակը՝ մկրատով, կանգունով, կաւիկով, ասեղով:
2. Ի՞նչ կ'ընէ կօշկակարը՝ շափով, դանակով, կա-

լապարով, մուրնով, հերիւնով, քակիկով, խարտոցով:

21. Սա բառերը գոյական են: Անոնց փոյ որպիսութիւն ցուցընող բառեր (Որակ. անական) դրե՛ք:

Անտառ, ծով, երկինք, դաշտ, մանուկ, խաղ, աշտարակ, նկուղ, ծաղիկ, պտոյտ, տօն, խօսք, սիրտ, ճիւղ, սովորութիւն, շապիկ, կօշիկ, պարտեզ, վարդ, գրիչ, դանակ, բժիշկ, դատաւոր:

5. ԴԱՍ. — ԲԱՅՆԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ [ Ա. ]

6. Էական բայէն զատ (Գ. պրակ, 20 դաս, էջ 87) միւս բոլոր բայերը կը կոչուին անական բայ, ինչու որ ստորոգելիին հետ միացած են. Օր. — Կը խօսիմ կը նշանակէ խօսող եմ, խօսեցար կը նշանակէ խօսող եղար, պիտի խօսի՝ խօսող պիտի ըլլայ:

22. Հետեւեալ բայերուն մեջի ստորոգելիներն ու էական բայերը զատեցե՛ք: Օր. զարնել = զարնող ըլլալ:

Սիրել, գրել, պատժել, պատմել, պատուել, խօսիլ, անել, բերել, գործել, շարել, ստանալ, գըտնել, պողալ, առնել, ծախել, զարդարել, նշանակել, մատնել, միաւորել, կտորել, կտորակել, լղել, լսել, տեսնել, կանչել, հեծնել:

3. Ամբողջ նախադասութիւններով պատասխանեցե՛ք հետեւեալ հարցումներուն:

1. Որտորդ մը ի՞նչ բաներու պէտք ունի որսի երթալու համար: — Ի՞նչ կ'ընէ հրացանով: — Ո՞ր կենդանիներ կ'որսացուին: — Ի՞նչ կ'ընէ ֆերձէն կամ բարակը: — Ի՞նչ է մախաղը: — Ի՞նչ կը պարունակէ փամփուշտը:

2. Ի՞նչ բաներու պէտք ունի ձկնորսը: Ի՞նչ է ուռկանը, կա՞րթը, խա՞յծը:

24. Հետեւեալները որպիսութիւն ցուցնող բառեր են. գտե՛ք անոնց ներհակը:

ձերմակ, աղեղ, ածան, հիւանդ, մեծ, ուրախ, բարի, անխելք, կարճ, նեղ:

25. Նոյն տարբաբառերուն փոխարէն մէկ մէկ գոյական, այսպէս. — ձերմակ պանիր, սեւ զինի:

Գ. — Էսոյան բայէն զատ միւս բոլոր բայերը ի՞նչ կը կոչուին: Ինչո՞ւ այսպէս կը կոչուին:

6. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ  
ՕԿԱՊՍԵՐՈՒԸ

Օղապարիկը հնարեցին երկու ֆրանսացիներ, որոնք թուղթի գործարան կը բանեցնէին Ֆրանսայի Անտոնէ քաղաքին մէջ: Ասոնք կը կոչուէին Ժօզէֆ և Էթիէն Մոնկոլֆիէ եղբայրներ, որ իրենց գիւտին առաջին փորձը կատարեցին 5 Յունիս 1783ին:

Մարդու մեծութեամբ թուղթէ գնտակ մը շինենք որուն մէջ կատարելապէս պարսպ ըլլայ. մի միայն մէկ կողմը ձեռքի չափ բաց մը (ծակ մը) թողունք: Այդ ծակը դարձրնենք զէպի գետինը ուր նախապէս կը վառենք փայտի կտորներ: Տարակոյս չկայ թէ կրակի մը շուրջը օդը միշտ տաք կ'ըլլայ. արդ. այս տաք օդը վերոյիշեալ գնտակին մէջ ժողվըւելով (ծակուած կողմէն)՝ քիչ ետքը գնտակը իր վիճակին թողնենք. պիտի տեսնենք որ օդին մէջ կը բարձրանայ անիկա՝ շնորհիւ տաք օդին որ միշտ պաղ օդէն թեթեւ է: Ահա այս է օղապարիկին ըսկզբունքը. այսինքն, օդէն աւելի թեթեւ կազի մը

գործածութիւնը՝ ահագին գնտակի մը մէջ պարփակուած:

Նախկին օղապարիկները տաք օդով կը գործածուէին, բայց երբ քիմիագիտութիւնը յառաջացաւ, այն ատեն սկսան գործածել իւրո՞րէն (ջրածին) կոչուած կազը որ օդէն 14 — 15 անգամ աւելի թեթեւ է — աշխարհիս վրայ ծանօթ մարմիններէն ամենէն թեթեւը:

26. Նոյն հասուածն օրինակեցե՛ք՝ ստորագծելով բայերը:

27. Նոյն բայերուն արմատն ու վերջաւորութիւնը գտեցե՛ք:

28. Որո՞ւնցե՛ք նոյն հասուածին մէջ 1. Տեք բայիները, 2. Սեռի խնդիրները, 3. Բնութեան խնդիրները (իւրաքանչիւրին փոխաբան հարցումը դնելով):

29. Նոյն տեք բայիներն ու խնդիրները գոյակա՞ն են քե դերանուն են:

30. Սահմաններուն համապատասխան անունները գտե՛ք:

- 1. Հարիւր տարուան տեւողութիւն =:
- 2. Տասներկու ամսուան տեւողութիւն =:
- 3. Երեսուն օրուան տեւողութիւն =:
- 4. Եօթն օրուան տեւողութիւն =:
- 5. Հրաբուխի բերանը =:
- 6. Կղզիներու խումբ մը =:
- 7. Վերէն վար գահավիժող ջուր մը =:
- 8. Հովուին գաւազանը =:
- 9. Իշխանին գաւազանը =:
- 10. Պաղատու ծառեր գտնուած տեղը =:
- 11. Հայերու աղօթարանը =:
- 12. Բողոքականներու աղօթարանը =:
- 13. Կապալաներու աղօթարանը =:
- 14. Հին ժողովուրդներու աղօթարանը =:
- 15. Հոտառութեան գործարանը =:
- 16. Տեսողութեան գործարանը =:
- 17. Ճաշակելիքի գործարանը =:

18. Հտողութեան գործարանը == : 19. Ձեռքին մէջը == : 20. Մեծ գերան մը որուն կապուած են նաւի մը առագաստները == :

ՍՅՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՈՎ

31. Ուշադրութիւնը րեւի հետեւեալ գոյականներու հոլովին :

Ա. խումբ. — Էրկան, կնկան, աղջկան, տան, շան :

Բ. խումբ. — Հօր, մօր, եղբօր, ծծմօր, հօրեղբօր, կնքահօր, արքահօր, վանահօր :

Գ. խումբ. — Տիրոջ, տիկնոջ, քրոջ, տալոջ : նիւթոջ, կեսրոջ, տագերոջ, աներոջ :

Դ. խումբ. — Աստուծոյ, սիրոյ, պատուոյ, Պորտոյ, կռուոյ, թուոյ, պատժոյ :

32. Նոյն բառերուն հոլ մեյմէկ յատկացեալ դրեք : Օրինակ. Էրկանը հագուստները, կնկանը մագերը ելցն :

7. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 1; 3, 5 ԴԱՍԵՐՈՒՆ

Ածական. — Գոյականին որպիսութիւնը ցուցնող բառն է ածականը որ գոյականէն կը զանազանուի մարդ, բա՛ւ բառերով :

Ուրիւն. — Երբ ածականին ծայրը ուրիւն մասնիկը դնենք, վերացեալ անուն կ'ըլլայ :

Նիւթական առարկայ ցուցնող անուններն ալ երբ ուրիւն մասնիկը առնեն, վերացեալ անուն կ'ըլլան :

Ածական բայ. — Էական բայէն զատ, ամէն բայ ստորագելիի մը միացած է : Ասոր համար, ածական բայ կը կոչուի :

8. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ [Բ.]

Գ. Ածական բայեր. — Ածական բայերը տեսակ տեսակ են : 1. Անոնք որ կը յայտնեն թէ գործողութիւնը տէրբայիէն կ'անցնի ուրիշի վրայ : Օրինակ. կառապանը ձին կը մտակէ : Ա. յտեղ կը մտակէ բայը ներգործական է : — 2. Գործողութիւնը ուրիշին վրայ չի ներգործեր՝ չ'ազդեր : Օրինակ. Տղան կը բնանայ : Հոս կը բնանայ բայը չեզոք է : — 3. Ա. յն բայերը որ կը նշանակեն թէ գործողութիւնը ուրիշէ մը (բնութեան խնդիր) կ'անցնի երկակային կամ տերբայիին վրայ : Օրինակ. Յորենը երկրագործէն ցանուեցաւ : Հոս ցանուեցաւ բայը կրաւորական է :

33. Աս խօսքերուն մէջ բայերը վերի երեք տեսակներէն ո՞րն են :

Ա. — 1. Մաննիկ զտաւ տետրակը : 2. Աս մարդը պտուղ կը ծախէ : 3. Ընկերները պատուեցին գիրքը : 4. Բոլոր դասերս գրեցի պատրաստեցի : 5. Քահանան մեռելը թաղեց :

Բ. — 1. Ծովը կը փրփրի : 2. Խնձորը ծառէն վար ինկաւ : 3. Սաստիկ հով կը փչէր : 4. Հայրիկը կը քնանայ : 5. Վարժապետը բարկացաւ :

Գ. — 1. Տղաքը վարժապետէն պատժուեցան : 2. Դուն մրցանակէ պիտի զրկուիս : 3. Ծովն իյնողը օձին կը փաթթուի : 4. Աշակերտը պիտի վարձատրուի տեսուչէն : 5. Երախաները ջրով կը մկրտուին և միւսոնով կ'օծուին : 6. Մեռելները քահանայէն թաղուեցան և օրհնուեցան :

34. Հետեւեալ երկու խումբ բառերը գրեցեք, ամէն գոյականի հոլ դնելով իր հակաճիւղը :

Ա. խումբ. — Ծնունդ, ցորեկ, մանկութիւն,

գեղեցկութիւն , հարստութիւն , հսկայ , անէծք , յաւելում , բազմապատկութիւն , բարութիւն , հիւսիս , արեւելք , ծով , կղզի , պարանոց :

Բ. խումբ . — Չարութիւն , հարաւ , արեւմուտք . հրուանդան , լիճ , նեղուց , օրհնութիւն , աղքատութիւն , զաճած , տղեղութիւն , խաղաղութիւն , ծերութիւն , մահ , գիշեր :

35. Ո՛ւր կը բնակին

Չինացիները , Պարսիկները , Արաբները , Հնդկները , Աւստրիացիները , Ռուսերը , Անգլիացիները , Եթովպացիները , Եգիպտացիները , Նուպիացիները , Սպանիացիները , Գերմանները :

Օրինակ , — Չինացիները կը բնակին Չինաստան :

36. Նոյն խօսքերն եզակի բրե՛ք , այսպէս .

Չինացի՛ն կը բնակի Չինաստան :

37. Հարցումներուն պատասխանեցե՛ք՝ բերանացի եւ գրաւոր :

- 1. Ո՞րն է երկրի վրայ է՛ն շատ տարածուած հեղուկը : — 2. Ի՞նչ համ ունի ծովին ջուրը : — 3. Ի՞նչ կ'ըսուի այն ջուրը որ աղի չէ : — 4. Ի՞նչ կը կոչուի այն տեղն ուրկէ կը բխի ջուրը : — 5. Ի՞նչ կ'ըսուին այն տեղերն ուր շատ ջուր կը գտնուի : — 6. Մարդիկ ի՞նչ միջոցներ ընտրած են ջուր ունենալու համար (հոր , ջրամբար , ջրհան , ջրէղջ եւլն) : — 7. Ի՞նչ կ'ըսուի այն ջուրը որ կարծրացած է : — 8. Ի՞նչ կ'ըսուի այն ջուրը որ հեղուկ եղած է :

38. Գործ նշանակող բառերէն (բայ) հետեւցրնել գործիք (առում) եւ գործաւորը (անուն) : Օրինակ . — Սղոցել — սղոց — հիւսն :

Հարթել , կտրել , կամնել , տափել , յօտել , բրել ,

ածիլել , ծակել , աղխել , ծեփել , պատծել , խարտել , քերել , նկարել :

Դ. — Ի՞նչ տեսակ գործողութիւններ կը յայտնեն ածական բայերը : [Երեք տեսակէն ալ օրինակներ տուէք] :

9. ԴԱՍ . — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

39. Իբրեւ մեկ բայ խոնարհեցե՛ք :

Պլպլալ , ճլուրլալ , ճոճոալ , տրտալ , տնտնալ , տրտնջալ :

40. Ի՞նչ ժամանակ , ի՞նչ եղանակ , ի՞նչ բիւ եւ ի՞նչ դեմք են հետեւեալ բայերը :

Կը պլպլան , ճլուրլա՛ , ճոճոացին , կը տտտրուան , կը տնտնային , կը տրտնջաս , պխտի տնտնաս , կը ճլուրլայ , կը ճոճոան , պատծե՛նք , մօտեցաւ , սուլեցին , կը շարէինք , խնդացէ՛ք :

41. Կետերուն տեղ պատշաճ բառերը դրե՛ք :

- 1. Աստուած ..... օրուան մէջ ստեղծեց աշխարհն եւ ..... օրը հանգիստ ըրաւ : — 2. Աստուած ..... ու ..... դրաւ գեղեցիկ պարտէզի մը մէջ որ կը կոչուի ..... : — 3. Ագամ՝ ու եւա կերան արգիլուած ..... էն , եւ վստուտեցան ..... էն : — 4. Անոնք ունեցան երեք որդի՝ ..... , ..... , ..... : — 5. Կայէն սպաննեց իր եղբայրը ..... , եւ անիծուեցաւ : — 6. Աստուած՝ տեսնելով որ մարդիկ գէշութիւն կ'ընեն՝ զանոնք պատծեց ..... ով : Միայն ..... ազատեցաւ ջրհեղեղէն : — 7. Աստուած պատուիրած էր Նոյին ..... մը շինել եւ ջրհեղեղի ատեն անոր մէջ մտնել : — 8. Նոյ երեք որդի ունեցաւ ..... , ..... , ..... : — 9. Մարդիկ ուզեցին շինել ..... մը , բայց լեզուներն խառնակեցաւ :

42. Կեսերունց սեղ որակական անականցներ դրեք : Օրինակ . — Դեղին ոսկի , կեղծ ոսկի , եւլն :

..... ոսկի , ..... ածուխ , ..... մեղր , ..... մելան , ..... դաս , ..... արեւ , ..... քացախ , ..... քար , ..... վարդ ..... , վաճառական :

43. Հարցումներուն պատասխանեցեք ամբողջ խօս-  
փետով :

1. Ի՞նչ կ'ըսուի տաշտի ձեւով պղտիկ շէնքը որով կը ճամբորդեն ծովու կամ գետի վրայ : —
2. Ի՞նչ կ'ըսուի այն մարդը որ կը վարէ նաւակը : —
3. Ի՞նչ կ'ըսուի այն գործիքը որով ջուրին վրայէն կը քալեցընէ նաւակը : —
4. Ի՞նչ կ'ըսուի նաւ մը որ չողող կը քալէ : —
5. Ի՞նչ կ'ըսուի այն որ շոգենաւ մը կը վարէ : —
6. Ի՞նչ կ'ըսուի այն որ նաւով կը ճամբորդէ : —
7. — Ի՞նչ կ'ըսուի այն տեղն ուր նաւերը կը մօտենան : —
8. Ի՞նչ այն տեղը ուր նաւերը խարխախ նետելով՝ հանգիստ կը մնան : —
9. Ի՞նչ կ'ըսուի այն որ նաւերու մէջ կ'աշխատի իբր գործաւոր : —
10. Ո՞ւր կ'աշխատին հնոցպանը , ղեկավարը , մեքենավարը , նաւապետը , նաւաստին , նաւուղիդը , եւայլն : —
11. Ո՞ր տեղ կը նորոգուին նաւերը :

10. ԴԱՍ. — ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՏԵՍԱԿԸ

Տ. Որակական անական . — Որակ կամ որպիսութիւն նշանակող անականները կը կոչուին Որակական անական , ասիկա սորվեցանք նախորդ դասին մէջ :

Չ. Ուրիշ տեսակ անականներ . — Ուրիշ չորս տեսակ անական ալ կայ :

1. Առարկայ մը , կամ անձ մը ցուցընելու համար կ'ըսենք . աս մատիտը , առ խնձորը , ան աղջիկը , սա վարդը , սա շունը , նա ծառը :

2. Երբ յայտնել ուզենք թէ այս ինչ բանը որո՞ւն է , կ'ըսենք . իմ գիրքը , բու խնձորդ , անոր պուստիկը , իր գլուխը , մեր վարդերը , ձեր եղբայրները , անոնց քոյրերը :

3. Բանի մը քանի հատ կամ քանիերորդ ըլլալը , (թիւր կամ կարգը) ցուցընելու համար կ'ըսենք . մեկ գիրք , երկու մարդ , երեք պատուհան , չորս տղայ , հինգ ծառ , կամ առաջին , երկուրդ , երրորդ կարգ ելն :

4. Նաեւ կ'ըսենք անորոց կերպով . ամեն ծառ , ուրիշ գիրք , աղբիւր մը , ասանկ տղայ , ասանկ խօսքեր , անանկ թուղթ , միւս օրը , այսչափ խնձոր ելն :

10. Աս չորս տեսակները կը կոչուին .

1. Յուցական անական ,
2. Սացական անական ,
3. Թուական անական ,
- 4 . Անորոց անական :

44. Շեղագիր անականներ ի՞նչ տեսակ են . Որակական , ցուցական , սացական , թուական թէ անորոց :

Պզտիկ տղան երկայն շապիկ մը հագեր է : — Սա պտուղները խակ են : — Մեր հաւը երեք հաւկիթ անծեց : — Նա ծառին տակը աղբիւր մը կայ : — Աստուած մեծ է : — Շաբաթը եօթն օր է : — Անոնց գըրիչը մի՛ առնէք : — Ամեն տղայ իր գիրքէն թող կարդայ : — Ամեն մարդու չի հաւնիր :

45. Աս անականները հինգ խումբի բաժնեցեք՝ Որակական , ցուցական , սացական , թուական եւ անորոց անականները գտնելով իրարմէ :

Ամէն , մաքուր , ձերմակ , ութը , սա , մը , եօթներորդ , մեր , անոնց , իր , քաջ , հիւանդ , անոր , տա , երեսուն , քու , աղւոր , ան , այսչափ , սիրուն , իմ , չորս , նոյն , ամէն մէկ , հինգերորդ :

46. Հարցումներուն պատասխանեցեք : Օրինակ . —

Այն մարդը որ ջորի կը պահե կ'ըսուի ջորեպան :

1. Ա. յն մարդը որ ազօրիք կը բանեցնէ : — 2. Ա. յն մարդը որ դուռը կը սպասէ : — 3. Ա. յն որ պարտեզ կը մշակէ : — 4. Ա. յն որ գինեատուն կը բանեցընէ : — 5. Ա. յն որ կառք կը բանեցընէ : — 6. Ա. յն որ եկեղեցին կը պահպանէ : — 7. Ա. յն որ բան մը կը պահպանէ : — 8. Ա. յն որ սենեակը կը պահպանէ : — 9. Ա. յն որ ջուրը կը պահպանէ : — 10. Ա. յն որ էջ կը բանեցընէ : — 11. Ա. յն որ ուղտ կը պահպանէ : — 12. Ա. յն որ ձի կը պահէ : — 13. Ա. յն որ ախոռ կը պահպանէ :

47. Հրահանգ 4) ի անականներուն քով մեյմեկ գական դրեք : Օրինակ . — Ամեն մարդ, մահուր ձեռեք :

Տ. — Որպիսու թիւն ցուցընող անականներն ի՞նչ կ'ըսուին :  
Չ. — Ուրիշ բանի՞ տեսակ անական կայ : 1. Ի՞նչ կ'ըսուի այն անականը որ առարկայ մը ցոյց տալու համար կը գործածուի : 2. Իսկ ա՞ն որ կը յայտնէ, թէ այս ի՞նչ բանը որո՞ւ է : 3. Իսկ ա՞ն որ բանի մը թիւը կամ կարգը կը ցուցընէ : 4. Ի՞նչ է անորո՞ւ անականը : 10. — Ըսէք հինգ տեսակ անականներուն անունը :

#### 11. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԴՆԵՐ

48. Հարցումներուն պատասխանեցեք մեյմեկ բայով . ի՞նչ կ'ընէ հիւանը՝ կանգունով, սղոցով, ուրազով, գայլիկոնով (պուրկու), ձեւոցով (պրչկը), դուրով, աքծանով, յեսանով, քշոցով (ֆլեսեքե), կապարալարով, խարաբուզով :

49. Նոյն բային քով դրեք տարբային եւ նորեն գրեցեք. Օրինակ . — Հիւանը կանգունով կը չափէ :

50. Նորեն գրեցեք՝ աւելցնելով սեռի խնդիր մը :

51. Սա անուններուն ծայրը Ս. Դ. Ը. կամ Ն.

դրեք : Օրինակ . — Աչք, աչքին, աչեք, աչովը :

1. Գիրք, գիրքի, գիրքէ, գիրքով : — 2. Լեզու, լեզուի, լեզուէ, լեզուով : — 3. Կրակ, կրակի, կրակէ, կրակով : — 4. Թաչկինակ, թաչկինակի, թաչկինակէ, թաչկինակով :

52. Նոյն բառերուն յոնականներն ալ գրեցեք յօղով եւ առանց յօղի :

53. Նոյն չորս խումբ բառերը մեյմեկ խօսքի մէջ գործածեցեք, իբր տարբայի, իբր խնդիր, իբր յակացուցիչ կամ իբր ստորագիծ՝ ըստ յարմարութեան :

54. Կետերուն տեղ դրեք պատշաճ բառերը :

1. Աբրահամ երկու կին ունէր, ..... և ..... : — 2. Աստուած ուզեց փորձել ..... և անոր հրամայեց ողջակէզ ընել ..... : — 3. Երբ լեռնէն վեր կ'ելլէին Իսահակ ըսաւ Աբրահամին . «Ահա փայտ և ահա կըրակ, բայց ո՞ւր է .....» : — 4. Երբ լեռան գլուխն հասան, Աբրահամ կապեց Իսահակն ու ..... ին վրայ դրաւ, և ..... վերցուց որ զարնէ : — 5. Ան ատեն երեւցաւ Աստուծոյ ..... և ըսաւ . «Աբրահամ, մի՛ սպաններ .....» : — 6. Եւ Աբրահամ մօտի մացառին մէջ տեսաւ կախուած ..... մը զոր առաւ ..... ըրաւ իր որդիին տեղ .

55. Սա բայերուն համապատասխանող գործիք եւ գործաւոր նշանակող բառերը գտեք :

Օրինակ . — Տառել, ուրագ, ասղաձագործ :

Տաշել, գամել, կոփել, խցել, նկարել, կտրել, պարզել, կղզել, հնչեցընել, պեղել, վարել, սանձել, իշխել :

12. ԴԱՍ. — « ԿԸ » ՄԱՍՆԻԿԸ

11. Բային ցախադաս մասնիկը. — Մահմանական եղանակի ներկայ և անկատար ժամանակներուն սկիզբը կը մասնիկը դնելու է: Օրինակ. — կը գրեմ: կը փայլիս, կը պոռայ, կը քալէինք, կը պտտէիք, կը լողային:

12. — Կը մասնիկը կու ձեւով կը գործածուի գալ, լալ, տալ միավանկ բառերէն առաջ: — Օրինակ. — կու գամ, կու լաս, կու տայ, կու գայինք, կու լայիք, կու տային.

13. — Իսկ ձայնաւորով սկսող բայերուն կը մասնիկը ը գիրը կը կորսնցնէ և (') ապաթարց մը կ'առնէ: — Օրինակ. Կ'երգեմ, կ'ապչիս, կ'աղայ, կ'երագէի, կ'անցնէիր, կ'որսար:

14. — Քանի մը բայեր ալ երբեք մասնիկ չեն առներ: Ատնք են եմ, կամ, ունիմ, կրնամ, գիտեմ: Իսկ Ապառնի ժամանակէն առաջ պիտի կը դրուի:

56. Սա բայերուն սկիզբը դրեք պատշաճ մասնիկները՝ կը, կու կամ կ':

1. Կը գրէք. — Ես ... ժողվեմ: Մենք ... ջրենք: Անոնք ... խնդրեն: Դուն ... սիրէիր: Ես ... լուայի: Դուք ... կարդայիք: Արեւը ... ծագէր: Դուն շատ ... պտտիս:

2. Կու գրէք. — Մենք ձեզի ... դանք: Գա'նուկ, ինչո՞ւ ... լաս: Քեզի խրատ ... տայ: Երէկ ուսկի՞ց ... գայիր, Ինծի գրիչ մը ... տա՞ս: Ծեծ կերաւ, ա՛նոր համար ... լայ:

3. Կ' գրէք. — Հայրդ ... օրհնէ զիս: Շատ ... ագաչեմ: Աս տղան ... ամէնայ: Հաց ... ուտէ՞ք: Ի՞նչ

... ուզեն: Մենք գիւղ ...երթանք: Աղուոր ... երգէր: Թութ ... ուտե՞ս: Ի՞նչ ... ընեն: Ինծի բա՞ն մը ... ըսէիր: Փիղերը շատ ... ապրին:

57. Հարցումներուն ամբողջ ցախադասութիւններով պատասխանեցէք:

1. Ի՞նչ կ'ըսուի այն տեղն ուրկէ մարդիկ կ'երթեւեկեն: — 2. Ի՞նչպէս կը կոչուի ուղի մը որուն երկու քովը ծաւեր տնկուած են: — 3. Ի՞նչ կ'ըսուի այն տեղն ուր չորս ճամբայ իրար կը կտրեն: — 4. Ի՞նչ կ'ըսուի այն տեղն ուր շոգեկառքը կը կենայ: — 5. Այն ճամբան ուրկէ կ'անցնի շոգեկառքը: — 6. Ի՞նչ է արահետ, պողոտայ, ճամբայ, ուղի, փողոց, անցք, ջրանցք, կիրճ, կապան:

58. Վերացեսալ անունները անկանի փոխելով՝ գրեցէք այսպէս. Սպասուհիին քաղաքապետութիւնը — քաղաքապետութիւնը: Բաղաճի քաղաքապետութիւնը — քաղաքապետութիւնը: Գինիին յստակութիւնը — Զրին պղտորութիւնը: Եզերքին լայնութիւնը, Մարդուն խոհականութիւնը: Քարին կարծրութիւնը: Զինուորին արիութիւնը: Բանակին վարժութիւնը: Հագուստին մաքրութիւնը: Զրին տաքութիւնը, պաղութիւնը, գաղջութիւնը: Ծառին հաստութիւնը, Մարմինն ճկունութիւնը: Աշտարակին բարձրութիւնը: Փոռին լայնութիւնը: Կօշիկին աղտոտութիւնը: Ծովին խորութիւնը, անեզրութիւնը, ալեկոծութիւնը, Հովին սաստկութիւնը:

11. — Ո՞ր կը դրուի բայերուն կը մասնիկը: 12. — Ե՞րբ կու կը դրուի: 13. — Ե՞րբ կ' կը դրուի: 14. — Ո՞ր բայեր կը մասնիկը չեն առներ: — Ապառնիէն առաջ ի՞նչ մասնիկ կը դրուի:

13. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

59. Ի՞նչպէս կը վերջաւորին.

1. — Ա. լծորդութեան բայերուն սահմանակատար յոքնակի Գ. դէմքը: — Ա. լծորդութեան կատարեալ եղակի Բ. դէմքը: — 2. Բ. լծորդութեան սահմանակատար յոքնակի Ա. դէմքը և կատարեալ եղակի Բ. դէմքը: — 3. Գ. լծորդութեան անկատար եղակի Գ. և կատարեալ յոքնակի Բ. Դէմքերը:

Ի՞նչ ըսել է լծորդել: — Ի՞նչ է բայի արմատը:

Ի՞նչ ժամանակներ ունի սահմանական եղանակը: — Անցեալը քանի՞ կերպ է: — Ապառնին ո՞ր ժամանակէն կը շինուի և ի՞նչ փոփոխութեամբ:

60. Հետեւեալը օրինակեցե՛ք եւ բառերը սորվեցե՛ք:

(Նիւբը)	(Շինողը)	(Առարկան)
Քար	Քարակոփ, որմնադիր	Պատ, արձան, արձանադործ
Ապակի	Ապակեգործ,	Շիշ, գաւաթ, կաղամար
Կաւ	Բրուտ, աղիւսագործ	Աղիւս, կղմինտր, կարաս, փարջ
Փայտ	Ատաղձագործ, հիւսն, տակառագործ	Սեղան, առաստաղ, աթոռ, տակառ
Կաշի	Կաշեգործ, կօշիակար, կարուակ	Կօշիկ, ձիու փոկ, թամբ, եւայլն
Ատուի երկաթ	Դերձակ Դարբին, երկաթագործ	Տափատ, շրջազգեստ Դամ, շղթայ, բանալի, կղպաք
Արծաթ	Ոսկերիչ	Դգալ, ժամացոյցի տուփ, եւայլն

[\*] Գուռ = Աղբիւրի աւազան. Տաճկ. Եալագ

(Նիւբը)	(Շինողը)	(Առարկան)
Ոսկի	Ոսկերիչ, սեղանաւոր	Ժամացոյցի շղթայ, դրամ
Պղինձ	Պղինձագործ	Սան, կաթսայ, շոունիճ, կոնք
Արոյը	Ժամագործ, կանթեղագործ	Ժամացոյց, կանթեղ, լամպա

61. Նոյն բառերը գործածելով սապէս խօսքեր շինեցե՛ք:

Քարակոփը քար կը գործածէ գուռ շինելու համար: Որմնադիրը քար » պատ » » »

Արձանագործը քար կը գործածէ արձաններ, սիւներ շինելու համար:

Ապակեգործը ապակիէ կը շինէ շիշ, գաւաթ, կաղամար եւայլն:

62. Ածականներուն սակ զի՞մ փառեցե՛ք՝ ետքը երկու սիւնակի մեջ գրեցե՛ք լաւ յատկութիւն ցուցնողները զաս, քերութիւն ցուցնողները զաս:

1. Ուշիմ, խնամոտ, ժիր, անհանդարտ, ծոյլ, ուշադիր, շատախօս, անհոգ, կըթեալ, տգէտ, հլու առակետք մը: — 2. Գործունեայ, վարժ, ճարպիկ, ծոյլ, խղճամիտ, պարկեշտ, հմուտ, գուարթ, դանդաղ, մտացի գործաւոր մը: — 3. Ագահ, ժլատ, խրնայող, ճապուկ, անգութ, վատ, շատախօս, թեթեւամիտ, վախկոտ մարդ մը:

63. Գտե՛ք սա բառերուն արմատը:

1. Տնտես, տնտեսել, տնտեսութիւն, տնարար, տնաչէն, տնաւեր, տանտիկին ևլն: — 2. Վառել, վառարան, վառելիք, վառելափայտ: — 3. Աչխար

րել, ապաշխարել, ապաշխարութիւն, ապաշխարանք: — 4. Աշխարհական, աշխարհագիր, աշխարհաբար, աշխարհիկ, ևլն:

(Մէն մի խումբի արմատը միակ բառ մ'է, հետեւաբար աշակերտը միայն 4 արմատ բառ պիտի գտնէ: )

64. Ածականները վերացեալ անունի փոխեցեմք, գոյականներն ալ յոքնակի ըրեմք. այսպէս. Քայլերուն քեռուքիւնը:

Թեթեւ քայլ: Երկդիմի խօսք: Հասուն պտուղ: Կանոնաւոր ընթացք: Պարկեշտ ծառայ: Ուղղամիտ խանութպան: Թանձր կերպաս: Սուր ճիչ: Սակաւակեր ուղտ: Շատախօս դրացի: Առանձին սենեակ: Զուարթ ընկեր: Խոհեմ վարք: Պայծառ լուսին: Պարզ գիշեր: Թափանցիկ օդ: Ահեղ փոթորիկ: Լալկան աղջիկ:

14. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 8, 10, 12 ԴԱՍԵՐՈՒՆ

Բայերուն տեսակները. — Ածական բայերը կը կազմուին էական բայէն, որուն կը միանայ ստորոգելի մը: Ածական բայերը կը ցուցնեն գործողութիւն մը որ տէրբայիէն սեռի խնդրին կը փոխանցուի, կա՛մ գործողութիւնը տէր բայիին վրայ կը մնայ եւ կա՛մ տէր բային ուրիշէ մը կը կրէ գործողութիւնը: Ասոր համեմատ ալ ածական բայերը այլեւայլ տեսակ կ'ըլլան:

Ածականներուն տեսակները. — Ածականներն ալ իրենց իմաստին համեմատ, հինգ տեսակ են: — Որակական, Ցուցական, Ստացական, Թուական, Անորոշ:

ԿԸ մասերիկ. — Սահմանական եղանակի ներկան ու անկատարը բուն բայէն առաջ կը մասնիկ կ'առնեն: Երբ բայը միավանկ է, կու կ'առնէ: Իսկ երբ ձայնաւորով սկսի բայը, կ' կ'առնէ: Քանի մը բայեր ալ բնաւ չեն առներ այս մասնիկը:

15. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

65. ԾԱՌ. գոյականը վեց հոլովով

1. Ծառը կը ծաղկի — (հոս ծառը ուղղական հոլով տէր բայի է): = 2. Ծառին պտուղը կը քաղեմ — (ծառին յատկացուցիչ է, պտուղը յատկացեալ է): = 3. Ծառին կը փաթթուինք — (ծառին արական հոլով բնութեան խնդիր է): = 4. Ծառը կը կտրենք — (ծառը հայցական հոլով սեռի խնդիր է): = 5. Ծառէն ինկայ — (ծառէն բացառական հոլով բնութեան խնդիր է): = 6. Ծառով զարդարեցի — (ծառով գործիական հոլով բնութ. խնդիր է):

66. Ծառ գոյականը յոքնակի ընելով նորէն գրեցեմ և յոյն վեց նախադասութիւնները:

67. Առաջին նախադասութեան մէջ ո՞րն է սերբային. միւսներուն՝ սերբայիները գտեմ եւ գրեցեմ:

68. Սա հարցումներուն պատասխանեցեմ:

1. Ի՞նչ պիտի ընենք երբ մեծնանք: — 2. Ի՞նչ պիտի ընէք երբ ձեր ծնողքը նեղութեան մէջ ըլլան: — 3. Ի՞նչ պիտի ընեն երբ գիրենք հալածենք: — 4. Ի՞նչ պիտի ընէ երբ գործ չունենայ: — Ի՞նչ պիտի ընես երբ յոգնիս: — 6. Ի՞նչ պիտի ընեմ երբ դպրոցէն ելլեմ:

69. Սա յասկացուցիչներուն ֆով երկու յասկացեալ դրեմ: Օրինակ. — Աղլասին խրհիքն ու արք: — Աղքատին, հարուստին, թագաւորին, լեռին, կա-

քաւին, գեղացիին, գեղին, պարտէզին, երկրին, ճարտարապետին, ածուին, որմնադիրին, հիւանին, ատաղձագործին, քարակոփին, դարբինին, հացագործին, որսորդին, կարուակին, նաւին, ջուհակին:

70. Կետեռուն տեղ անական ստորագելիներ դեք եւ ըսեք թէ լեռը ի՞նչպէս կ'ըլլայ, խոնիրը ի՞նչպէս կ'ըլլայ, եւայլն: (Տե՛ս Ա. պրակ, էջ 95, հրահանգ 39):

Լեռը ..... կ'ըլլայ: Խրճիթը ..... կ'ըլլայ: Փողոցը ..... կ'ըլլայ: Կիրճը ..... կ'ըլլայ: Թիկնոցը ..... կ'ըլլայ: Շուրջաւորը ..... կ'ըլլայ: Մազը ..... կ'ըլլայ: Կոտեմը ..... կ'ըլլայ: Լեղակը ..... կ'ըլլայ: Զիւնը ..... կ'ըլլայ: Արիւնը ..... կ'ըլլայ: Ածուխը ..... կ'ըլլայ: Մերերուն մազը ..... կ'ըլլայ: Կղմինտրին գոյնը ..... կ'ըլլայ:

71. Իրով ու բերանացի պատասխանեցեք:

Ո՞վ կը վաճառէ գինի, պտուղ, ծաղիկ, կօշիկ, ձուկ, միրգ, փայտ, ածուխ, միս, ապակի, ջուր, գիրք թուղթ, գորգ, մորթ, կաթ, դեղ, մածուն, կերպաս:— Օրինակ. Ի՞նչ վաճառուք գինի կը վաճառէ:

72. Ի՞նչ կ'ըսուի հետեւեալներուն պզտիկը (իկ մասնիկով):— Օրինակ. Պղտիկ մուկ մը կը կոչուի մկնիկ:

Ձուկ, թռչուն, անասուն, ճանճ, մանուկ, փայտ, հաց, սենեակ, խուց թուշ թնթ, պագ, ոտտ, թուղթ, կուրծ, փոր, քիթ, բերան, ճանկ, խունկ, դուռ, պորտ, փոս, վէպ:

16. ԴԱՍ. — ՀՈՒՈՎ [Շար.]

15. Անուններ կան որ հոլովման ընդհանուր կանոնին պէս չեն հոլովուիր. եզակի սեռականի և ուրիշ հոլովներու մէջ տարբեր ձեւ ալ կրնան ունենալ:

Ա. Կարգ մը միավանկ բառեր եզակիի մէջ ու կ'առնեն: Օրինակ. Մարդ, մարդու: Ծով, ծովու:

Բ. Ուղղականի մէջ քիւն վերջաւորող անուններ սեռականի մէջ կ'ըլլան քեան, բացառական՝ քեցեան, գործիական՝ քեամբ: — Օրինակ. Հեղուքիւն. մեծուքիւն. — (սեռ.) հեղուքեան, մեծուքեան. — (բաց.) հեղուքեցեան, մեծուքեցեան. — (գործ.) հեղուքեամբ, մեծուքեամբ:

Գ. Ըւմ վերջաւորող բառեր սեռականի մէջ ընդհանուր կանոնին կը հետեւին, բայց ման ձեւով ալ կը գործածուին: Օր. երգում, երգումի կամ երգիւմ:

Դ. Ժամանակ նշանակող բառեր սեռականի մէջ ունան կը վերջաւորին: Օրինակ. — Տարի, տարուան: Ամիս, ամսուան:

16. Այս բացառութիւնները միայն եզակիի համար են, յոքնակիները ընդհանուր ձեւին պէս կ'ըլլան:

17. Սեռականի մէջ ընդհանուր ձեւէն տարբեր եղող ուրիշ անուններ ալ կան: Այդ տարբերութիւնները վարժութեամբ կարելի է սորվիլ:

73. Սա անունները սեռական հոլով ըրեք:

Մանկութիւն, գումարում, նաւ, ամիս, դարուն, հայր, տէր, Աստուած, սէր, Եգիպտացի, Սինա, Թուրքիա, հաշիւ, տղայ, մարդ, գլուխ, ճամբայ:

Պատմութիւն, մահ, շարժում, օր, աշուն, ձուկ, թոռ, կնքահայր, տանտիկին, քաղաքացի, պոլսեցի, կլիմա, Փրանսա, Պիրմանիա, ատեն, առաջ:

74. Նոյն բառերուն յոքնակի սեռականը գրեցեք:

75. Հետեւեալ հարցումներուն պատասխանելով «դպրոց» բառը գործածեցեք ամեն հոլովով:

1. Ի՞նչը չէնք է: — 2. Ուսկի՞ց կուգաս: — 3. Ի՞նչով մարդ կ'ըլլանք: — 4. Ինչի՞նչ դուռը մեծ է:

— 5. Ինչի՞ կը նուիրես քու ժամերդ: — 6. Ի՞նչը կը սիրէ ամէն մարդ:

(Պատասխաններուն մէջը «դպրոց» բառը ի՞նչ հոլով է, որոշեցիք):

76. Քե՞ք 5 անուն քաղաւորի, 5 անուն ժողովուրդի, 5 անուն կրօնի:

77. Յետոյ քե՞ք թէ նոյն քաղաւորները ո՞ր երկրի եւ ո՞ր ժողովուրդի պէտքերն են, թէ նոյն ժողովուրդները ո՞ր երկիրը կը բնակին, թէ նոյն կրօնիները ո՞ր ժողովուրդի կրօնն են:

15. — Ամէն գոյական մէկ ձեւ ո՞վ կը հորովուրի: Քանի՞ տե. սակ բացառութիւններ կան: 16. — Աս բացառութիւնները յորնակիի մէջ ալ կա՞ն. 17. — Աս չորս տեսակէն զատ բացառիկ ձեւեր ալ կա՞ն.

17. ԳԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

78. Հարցումներուն պատասխանեցիք:

Ա. Ի՞նչպէս կը գտնէք խօսքի մը մէջ տեքստի. 1. Երբ անձ կը ցուցընէ. — 2. Երբ առարկայ կը ցուցընէ: (Ամէն մէկէն երեքական օրինակ տուէք եւ հարցումներն ընելով՝ գտէք տէրբայիները):

Բ. Ո՞ր բառերուն քով կը դրուին ածականները: Գ. Թիւը քանի՞ է 1. Գոյականներուն մէջ, 2. Դերանուններուն մէջ, 3. Բայերուն մէջ:

Դ. Ի՞նչ ըսել է խոնարհի: — Ե. Ի՞նչ ըսել է հոլովի: — Զ. Հոլովը քանի՞ է: — Է. Ո՞ր բառերը կը հոլովուին՝ բայէ՞րը թէ՛ ածականները:

79. Ածականներուն սակ գիծ քաշեցիք: Ասք զաս զաս գրեցիք՝ երկու սիւնակի մէջ՝ լաւ հանգամանք նշանակողները եւ քեղութիւն նշանակողները:

1. Շատակեր, ստախոս, կեղծաւոր, սիրուն, հաճելի, քաղաքավար, զուարթ, բթամիտ, աղուոր, սղայ մը: — 2. Խոհեմ, կանխատես, խնայող, շնորհալի, կանոնաւոր, շատակեր, ծոյլ, գործունեայ ուսյլ, Լուսաւոր, լայն, օդաւէտ, խոսանիկին մը: — Լուսաւոր, լայն, օդաւէտ, խոսանիկին մը: — Լուսաւոր, լայն, օդաւէտ, կանոնաւոր, նաւ, զարչահոտ, մութ, նեղ, պաղ, կանոնաւոր, մաքուր սենեակ մը:

80. Հարցումներուն պատասխանեցիք: — Օրինակ. Այն մարդը որ նամբայ կը քալէ, կը կոչուի նամբորդ:

1. Ա. յն որ կը նաւէ: — 2. Ա. յն որ կը յաճախէ: — 3. Ա. յն արհեստաւորը որ կենդանիներուն մորթը կը մաքրէ՝ կաշի, սեկ եւայլն շինելու համար: — 4. Ա. յն որ կը միջնորդէ: — Ա. յն մարդը որ անդ (արտ) կը վարէ: — 6. Ա. յն որ կ'առաջնորդէ: — 7. Ա. յն որ կը հետեւի: — 8. Ա. յն որ կը գնէ: — 9. Ա. յն որ սայլ կը վարէ: — 10. Ա. յն որ առաջ կ'անցնի, — 11. Ա. յն որ կը յաջորդէ: — 12. Ա. յն գործը որ ձախ (անյաջող) կ'ըլլայ:

81. Իգական շինող մասնիկները ջնջելով՝ անունները արականի փոխեցիք:

Ա. Տնտեսուհի, երէցուհի, սանուհի, իշխանուհի, դերասանուհի, վարդուհի, Պերճուհի, Զգօնուհի:

Բ. Սահականոյշ, Գրմանոյշ, վարդանոյշ, Սիրանոյշ, Խոսրովանոյշ, Գեղանոյշ:

Գ. Շահանդուխտ, Զարմանդուխտ, Խոսրովդուխտ, Սանդուխտ:

82. Կարդացիք եւ օրինակեցիք սա բառերը: (Գործաւոր) (Գործիք) Դռնապան: Նիգել Նիգ Դերձակուհի: Կարել Ասեղ Ստաղճադործ: Յղկել Քերիչ

(Գործ)	(Գործիք)	(Գործաւոր)
Կտրել	Կացին, Տապար	Փայտահատ :
»	Մկրատ, Կտրոց	Հիւնն, դերձակ, Լէն :
Բռնել	Ունելի, Լաւիտ	Դարբին
Հանել (գամ)	Աքծան	Հիւնն :
Դարձընել	Գրոց, Ճախրակ	Մանող :
»	Դուրդ, Անիւ	Բրուտ :
Մանել	Ջահրակ	Մանող :
Հիւսել(գուլպայ)	Իլ, Ասեղ	Տանտիկինն :
Ոլորել (դերձան, բուրդ) Բոք		Գեղջկուհի :
Յօշել	Սակուր	Մսափածառ :
Ծեծել	Սանդ, Թակ	Լուացարար, դեղագործ :
Չարնել	Թակ	Ներկարար :
»	Հրացան	Որտորդ :
Մխել	Նիզակ, Տէգ Մկունդ	(Զինուոր :
Ուողել	Յնցուղ	Պարտիզպան :
Հնձել	Մանգաղ	Արտհունձ :
Ճնշել, Տպել	Մամուլ	Տպագրիչ :
Չափել	Կարկին	Գծագրիչ :
Թրել	Տաշտ	Հացեփ :

18. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ( Գ. ]

18. Ածական բայեր. — Ինչպէս տեսանք Տ դասին մէջ, ածական բայերը այլեւայլ տեսակ են :

19. Ներգործական բայ են անոնք որ կը նշանակեն թէ տէրբային կատարած գործողութիւնը ուրիշի մը (սեւի խնդիր) վրայ կը ներգործէ :

Օրինակ. — Օննիկ իր գիրքը պատուեց :

20. Սեւի խնդիր կ'առնեն մինակ ներգործական բայերը :

21. Չեզոք են այն բայեր որոնց գործողութիւնը ուրիշին չ'անցնիր, այլ տէրբային վրայ կը մնայ : Օրինակ. Ես կը պառկիմ, մենք կը նստինք :

22. Կրաւորական բայ են ան բայերը որոնց ենթական ուրիշի մը կատարած գործողութիւնը կը կրէ իր վրայ : Օրինակ. Մանածը իլին փաքրուեցաւ :

23. Կրաւորական բայերը կը շինուին ներգործական բայերէն :

24. Անցողական բայ կ'ըսուին այն բայերը որոնց տէրբային ինք չի կատարեր գործողութիւնը, այլ ուրիշի մը կատարել կուտայ :

Օրինակ. բերել կուտամ, կը կերցընեմ :

25. Միադիմ են այն բայերը որ միայն Գ. գէմքով կը գործածուին : Օրինակ. կը ձիւնեմ, կ'անձնեմ, մեղք եմ, ցաւալի եմ :

83. Սա խօսքերուն մէջ բայերը ի՞նչ տեսակ են :

1. Աս գիրքը հինգ հազար հատ տպուեցաւ եւ շուտ մը ծախուեցաւ : —
2. Մաննիկը հանգարտ կը քնանայ օրրանին մէջ : —
3. Արթննալուն պէս թեւերը քակեցէք որ չնեղուի, չիւայ, մեղք է : —
4. Երբ քակեցէք որ չնեղուի, չիւայ, մեղք է : —
4. Երբ քակեցէք որ չնեղուի, չիւայ, մեղք է : —
5. Աս չոր հացը կ'ուտելը գրեմ, ետքը կը քնանամ : —
5. Աս չոր հացը կ'ուտելը գրեմ, ետքը կը քնանամ : —
6. Պարտիզուի՞, քիչ մը թրջէ որ կակուղնայ : —
6. Պարտիզուի՞, քիչ մը թրջէ որ կակուղնայ : —
7. Հասուն պտուղածուներուն խոտը կը քաղէ : —
7. Հասուն պտուղածուներուն խոտը կը քաղէ : —
8. Խելօք կեցիր, ներք ախորժակով կ'ուտուին : —
8. Խելօք կեցիր, ներք ախորժակով կ'ուտուին : —

84. Գտեմքի թէ ո՞ր արհեստաւոր կը շինէ :

Մկրատ, ժամացոյց, բանալի, կօշիկ, դէնք, վերմակ, փարչ, հաց, օղ, մանեակ, ապարանջան, գըրասեղան, տապակ, արձան, պատկեր, կաշի, տուն, նաւ, հովանոց, կաթսայ, մոմ, մատենադարան, գիրք, հագուստ, գորգ, լրագիր, խարտոց, ցնցուղ:

85. Հետեւեալ հասուածին մեջ գտե՛ք բայերը *sk-* բայիները եւ խնդիրները:

Ս Կ Ի Ի Ռ Ը

Դուք կը ճանչնա՞ք պղտիկ սիրուն կենդանին որ սկիւռ կը կոչուի: Անիկա կէս-վայրենի կեանք մը կը վարէ, եւ խելացութիւն ու հեզութիւն կը յայտնէ իր վարքով, այնպէս որ մարդիկ պէտք է կարեկցին սկիւռին և անոր խնայեն: Միտ չ'ուտեր սկիւռը, ուրիշին վրաս ալ չի տար: Սովորաբար պտուղ կը սիրէ, մանաւանդ փեճեկաւոր պտուղներ կ'ուտէ. ընկոյզ, կաղին, նուշ, իր մաքրութեան, աշխոյժին, արթնութեան եւ հանճարեղութեան քիչ կենդանիներ կը հաւատարին:

86. Հարցումներուն պատասխանեցէ՛ք գրաւոր եւ բերանացի

1. Ձեր տան մէջ քանի՞ հոգի կայ, 2. Ձեր տունը ո՞ր թաղի մէջ է եւ ո՞ր փողոցը, 3. Ո՞ր եկեղեցին կ'երթաք, 4. Ի՞նչ է ձեր դպրոցին անունը, 5. Ձեր քաղաքին մէջ քանի՞ տուն կայ, 6. Ձեր քաղաքը ո՞ր դաւառի մէջ է եւ ո՞ր նահանգի, 7. Որո՞նք են ձեր քաղաքի թաղերուն անունները:

87. Սա անունները ուղղական հոլով են. գրեցէ՛ք անոնց սեռականն ու տակաւնը: (\*)

[\*] Սեռական ու տրական մի եւ նոյն ձեւով են:

Ծառայութիւն, շահ, շարժում, ժամ, երգում, կնքահայր, սանամայր, տէր, տիկին, քոյր, Աստուած, սէր, պատանի, մատանի, տարի, պատիւ, արծիւ, կռիւ, թիւ, հաշիւ, տղայ, մարդ, գլուխ, ճամբայ:

[Դիտեցէ՛ք որ այս բառերուն սեռականը հօլովման ընդհանուր կանոնին պէս ի ով չըլլար:]

88. Նոյն բառեր իբրեւ յասկացուցիչ՝ սեռական հօլով պահեցէ՛ք, եւ անոնց հոլ յասկացեալներ դրէ՛ք: — Օրինակ. Ծառայութեան պատճիւր, Շահուն կէսը, Շարժման պատճառը եւն.:

18. — Քանի՞ տեսակ են ածական բայերը: 19. Ո՞ր բայեր ներգործական կ'ըսուին, 20. Ո՞ր բայեր սեռի խնդիր կ'առնեն, 21. Որո՞նք են չեզոք, 22. Որո՞նք կրաւորական են, 23. կրաւորականներն ո՞ր բայերէն կը շինուին: 24. Ո՞ր բայերը անցողական են: 25. Իսկ միազէ՛մ:

19. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

89. Հարցումներուն պատասխանեցէ՛ք բերանացի եւ գրաւոր: —

1. Ո՞րն է այն ժամանակը որ կը ցուցնէ թէ գործը կը կատարուի խօսուած պահուն: 2. Իսկ արդէն կատարուած գործ մը ցուցնող ժամանակին ինչ կ'ըսուի: 3 Վերջը կատարուելիք գործը ցուցնող ժամանակը որն է: 4. Որո՞նք են բային երեք ժամանակները:

90. Սա չորս խումբերուն մեջ ի՞նչ հոլով են շեղագիր բառերը եւ ի՞նչ պատճոհ ունին. *sk-* բայի՞ սեռի խնդիր քե բնութեան խնդիր են:

Ա. Շունը կը հաչէ: — Եղբայրս Աւետարան կը

կարգայ : — Պահապանը կը հսկէ : — Վարժապետը կը խրատէ իր սաները :

Բ. Երկինքը կը տեսնեմ աստիկ : — Ես հայրիկս շատ կը սիրեմ : — Ես պատկեր գծեցի :

Գ. Վարժապետիս խրատը մտիկ կ'ընեմ : — Աւելին շուտը մեզ կը լուսաւորեն : — Վերահսկուիս կոնակը կը կռնկեմ :

Դ. Գայլը շուտին կը նմանի : — Ատ կօշիկը ոսկիս չի յարմարիր : — Ծառէն պտուղ կը քաղենք : — Խաչիկը շուկան տեսայ : — Փայտով կրակ կը վառենք : — Գրիչով, բուրդով ու մելամուղ գիր կը գրենք : — Բարեկամիս նուէր զրկեցի :

91. Եզակիները յոյնակի ըրեք օրինակին պէս . — Օրինակ . Ուսուցիչը բարեբար մ'է : Ուսուցիչները բարեբարներ են :

Գիրքը մարդու բարեկամն է : — Ծաղիկը պարտէզին զարդն է : — Շունը տան պահապանն է : — Վանքը ուխտատեղի է : — Վագրը անդուծ կենդանի է : — Զուլթակը երաժշտական գործիք է : — Վարդը անուշահոտ ծաղիկ է : — Եկեղեցին սուրբ տեղ է : — Բոյնը թռչունին բնակարանն է : — Շերամը թրթուր է :

92. Սա անականներուն ներհակը գտեք :

Պաղ, ցած . ծանծաղուտ , լայն , աղահ , դուարթ , ժիր , հպարտ , կոշտ , բարի , ուղիղ , տկար , մեծ , ծառայ , աղտոտ , գէր , ծոյլ , դուլ , պղտոր , երկայն , ճերմակ , նոր , անուշ , անլի , քիչ , սուտ , ծեր :

93. Նոյն անականները այբուբենի կարգով նորէն գրեցե՛ք՝ ներհակներն ալ միասին : — Օրինակ . Ածանսուղ :

94. Սա անականներուն ներհակը գրեցե՛ք՝ նախապէս ԱՆ մասնիկով , եւ դեմ առ դեմ գրեցե՛ք :

Հաւատարիմ , մեղաւոր , ճաշակաւոր , թերի , խընամոտ , զգուշաւոր , սուտ , զոյգ , խելացի , մտացի , պարկեշտ , պատուաւոր , կանոնաւոր , հեռատես , մատչելի , անցաւոր , լուսաւոր , հանդարտ , հաստամտուն , մաքուր , խարդախ , ստուերոտ , կասկածելի , շքեղ , զօրեղ , հնազանդ , միաբան , բարեկիրթ , խոհեմ :

95. Սա յոյնակի անուկները եզակի ըրե՛ք՝ ծայրի երկամ ներ մասնիկը ջնջելով :

Ճանճեր , խնճորներ , կատուններ , էշեր , շողգամներ , դուռեր , դաշտեր , գաւազաններ , նամակներ , նաւակներ , պատեր , պատուհաններ , տէրեր , ներեր , հնոցներ , հացեր , շիշեր , փուշեր , թաշկինակներ , ջուրեր , դերձակներ , մատնոցներ , պայտեր , գուրեր , սղոցներ , ուրազներ , աքճաններ , գայլիկոններ , խզարներ , տախտակներ , մուշտակներ , բանդակներ , քաքարներ , շաքարներ , մատիտներ :

96. Որոշեցե՛ք ծառերը , բուսիները եւ բանջարեղէնները : Ետք նոյն բառերը այբուբենի կարգով գրեցե՛ք : Յախ , վարդենի , մոլեխինդ , բողի , որթ , բալի , կաղնի , եղէգ , նռնենի , դդում , թթենի , մասրի , ճիթենի , նարնջենի , գի , ուղտափուշ , անանուխ , կոտեմ , նոճի , բարսի , արմաւենի , խողկաղնի , վարունգ , սամիթ , չաման :

97. Սա վեց բայերը խոնարհեցե՛ք մեկ բայի պէս՝ գրելով Սահմ . ներկան , Անկասար , Կասարեալը եւ Ապառնին :

Յանել , քաղել , աղալ , թրել , եփել , ծախել :

98. Նոյն բայերէն սա ձեւով խօսե՛ք շինեցե՛ք , ապառնի ծամանակ :

Ես ցորեն կը ցանեմ, դուն ցորեն կը քաղես, ան ցորեն կ'աղայ. մենք ալիւր կը թրենք, դուք հաց կ'եփէք, անոնք հաց կը ծախեն :

99. Հետեւեալ հարցումներուն պատասխանեցե՛ք, յետոյ քե՛ք պատասխաններուն մէջ աւելցուած գոյականներն ի՞նչ հոլով են :

Օրինակ. — Հարցում. Որո՞ւ աղօթք կ'ընես : Պատասխան. Ասուծոյ աղօթք կ'ընեմ : (Ասուծոյ՝ եզակի քական հոլով է) :

1. Որո՞ւ աղօթք կ'ընես : — 2. Զո՞վ կը տեսնես արտին մէջ : — 3. Ի՞նչէն կը շինուի մուշտակը : — 4. Ինչո՞վ կը ծեծենք ցորենը : — 5. Ինչո՞վ կը կըշռենք միսը : — 6. Ի՞նչը կը թրեն հաց շինելու համար : — 7. Ինչի՞ն պտուղը դինի կ'ըլլայ : — 8. Ի՞նչ բանի պէտք ունիս կարդալու համար : — 9. Ո՞վ քեզի բան կը սորվեցընէ : — 10. Ինչո՞վ կը կտրեն մազերը : — 11. Որմէ՞ կը վախնաս : — 12. Ինչո՞վ կը խաղան տղաքը : — 13. Ի՞նչը կը խմուի :

100. Սա բայերը գատեցե՛ք 5 քականի (ներգործական կրաւորական, չեզոք, անցողական եւ միադէմ) :

Քաղցրինք, փրթիլ, երթալ, խնդացի, օգնեց, կը բուժէ, պիտի հիւսուին, երգեցինք, բա՛ց, վառելու, քնանալ, շէնցնել, լաւ է, հաւանական է, կը բերուին, երեքուց, այրեց, կը փրկէ, օրհնեցէք, կը ձիւնէ, պառկէ, կը գտնուին, կազմել, վընդնտել, հայհոյել, վարանիլ, քրտնիլ, անցնիլ, հրել, նայուիլ :

#### ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈՒՈՎ

101. Ուշադրութիւն րե՛ք հետեւեալ անուններուն հոլովման ձեւին :

Նեղութենէ, մանկութենէ, պատմութենէ, էրիկէ կամ էրկընէ, հօրմէ, մօրմէ, տիրոջմէ, քրոջմէ, Աստուծմէ, լեռնէ, անէ, դռնէ, եղբօրմէ, տագերոջմէ, տալոջմէ, ամառուընէ, իրիկուընէ, օրուընէ կամ օրէ, ձմեռուընէ, տղէ, մարդէ, գլխէ, ճամբէ, Իտալիայէ. Սինայէ, էջմիածնէ, տեսչէ, ուսուցչէ, վանահօրմէ հաշիւէ կամ հաշուէ, Պոլսէ :

20. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 16 ԵՒ 18 ԴԱՍԵՐՈՒՆ

Հոլովելու այլ եւ այլ ձեւեր. — Կան անուններ որոնց եզակի սեռականը իով չի շինուիր : Այսպէս, քիւն վերջացողները սեռականի մէջ քեան կ'ըլլան : Խումբ մը միավանկ բառեր սեռականի մէջ ու կ'առնեն : Ում վերջացողներ եզակի սեռականի մէջ ման ձեւով ալ կ'ըլլան, եւ կան բառեր ալ որ ուան վերջաւորութիւնը կ'ունենան սեռականի մէջ :

Հինգ տեսակ բայ. — Ածական բայերը, իրենց իմաստին համեմատ, հինգ տեսակ կ'ըլլան : Ներգործական, Չեզոք, կրաւորական, Անցողական, Միադէմ :

ՎԵՐՋ 5<sup>0</sup>. ԱՄՍՈՒԱՆ

# Ն Ո Ր Դ Պ Ր Ո Ց

## ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՁ ԴԱՍԸՆԹԱՅՔ ՀԱՄԱԿԵԴՐՈՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

Պատկերազարդ գիրք Տարրական Նախակրթարանի ուսանողներու համար: Այս ձեռնարկին մէջ ուսման բոլոր առարկաները մշակուած եւ դասերու բաժնուած ըլլալով՝ անոր շնորհիւ կարելի պիտի ըլլայ Ա.գ.գ. Դպրոցներու մէջ միօրինակ ժամանակացոյց ու Ծրագիր գործադրել: Սկզբունքն է՝ միակ դասարան, միակ դասատու եւ միակ դասագիրք: Ամբողջ գործը կը բաղկանայ 10 Պրակներէ: Դպրոցական տարին 10 ամիս հաշուելով մէն մի ամսուան համար աշակերտը պիտի ունենայ միակ Պրակ մը որուն մէջ ամփոփուած են իր ուսանելիք բոլոր ձիւղերը. Բարոյագիտութիւն, Քաղաք. Կրթութիւն, Պատմութիւն, Աշխարհագրութիւն, Թուաբանութիւն; Գիտութիւններ եւ Մայրենի լեզու:

Մէկ օրինակի (կամ 10 պրակի) բաժանորդագինն է մինչեւ Սեպտ. **25 Դր.**

Արտասահմանի համար = 8 Փր. (3 ըուպլի):

Տասը օրինակի բաժանորդագին (250 զր. կամ 80 Փր. կամ 30 ըուպլի) մէկէն վճարողը 1 ձեռք, այն է 10 Պրակ նուէր կը ստանայ:

Պրակ առ Պրակ կը վաճառուի **5 Դահ.**

Բաժանորդագրութեան համար դիմել առ

Սմբատ Դաւթեան

Խորասանձեան Խան Սիրիեանի

Տպագր. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Չապրիյե հաստէսի, քիւ 61

«Ազգային գրադարան»



NL0240180

Նոր Դպրոցի այս Տարրական Ընթացքը ա-  
 ւակերտներու գիրքն է, եւ կը պատշաճի Տար-  
 րական ընթացքի *երկու կարգերուն ալ*, ինչ-  
 պէս բացատրուած է Շրջաբերական Ծանուցա-  
 գրին մէջ:

Ուրեմն այս գիրքը պիտի կարդան երկու  
 դասարաններու (Տարրական Առաջինի եւ Տար-  
 րական Երկրորդի) աւակերտները մէկ մի Դաս-  
 յընթացք կամ Շրջան երկու տարուան ընթացք  
 մ'ըլլալով՝ Կրթական Նոր Ծրագրին համեմատ:

Բաժանորդագին 10 պրակի **25** դրուո՛ւ ու  
 է մէկ ուսանողին երկու տարուան մէջ դասա-  
 գրի համար ծախսելիք գումարը:

Նոր Դպրոցի պրակներուն հետ աւակերտ-  
 ները պիտի կարդան՝ իբրեւ ընթերցարան՝  
*Երրորդ Վարժ. Մանկանց*, իբրեւ հաւաքածոյ՝  
*Ծաղկախոյ եւ Բ. Փունջ*, իբրեւ շարադրութեան  
 գիրք՝ *Գործնական Ընթացք Շարադրութեան*  
 եւ *Վաշէլյաբանութեան Ամբաս Դարձեանի*:

Տպագր. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԵՆՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիյէ հաստ. սի, թիւ 61